

10199

6

299.1

P-32



289-1

Բ-32



ՔԱՏԵՐԱՆԿԱՐՔ

ԱՏԵՂԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

ՊԱՏԿԵՐԱ-ՏՐԱՄԻ



Աստուածային Յայտնութիւնը, Աստուածառնչը՝
Վերին Խմասութիւնն է, Ամենազօհի. Գլուութիւնը
եւ Ամենալաւ Կրքութիւնը

1914 Հեղինակին 1914
Աճն Իրաւունքը Վերապահուած

INTERNATIONAL
BIBLE STUDENTS ASSOCIATION
London, England; Melbourne, Australia;
BROOKLYN, N. Y., U. S. A.

124



ԱՍՏՈՒԾՈՅ ՓԱՌՔՆ ԵՐԿԱՆԻՑ ՄԵԶ

Ե ՀՈՎԱՅԻՆ ակնածիւր իմաստութեան սկիզբն է»:
«Միայն լիճարը իր սրտին մէջ կ'ըսէ թէ Աստուած չկայ»: «Օրը օրին կը յաւանէ խօսքը, ու դիշերը գիշերին՝ կը ցուցին գիտութիւնը»: «Երկինքը կը պատմէ Աստուծոյ փառքը»:—ՍԱԴ. ՃԺ. 10, ԺԴ. 1, ԺԹ. 1, 2:

Արարշին անհուն Զօրութեան գնահատումը եւ անոր հանդէպ մեր ոչնչութիւնը պէտք է մեղ խխատ խոնարհ ու հեղ ընէ: Ստեղծագործութեան ուսումնասիրութիւնը «Գիտութեան բանալին է»: Այս Բանալին գործածութեամբը այն գիտակցութեան կուղանք, թէ միակ գնահատութեան արժանի փառասիրութիւնն է գործակցիլ մեր Արարշին Ստեղծագործութեան նկատմամբ ունեցած բարերար ծրագիրներուն հետ:

Մեր արեգակնային գրութեան մոլորակները բաղդատամբ Արեւին՝ գրեթէ ոչինչ են: Երեւակայեցէք Արեգակին տրամագիծը որպէս ալիւրի խաչոր տակառի մը տրամագիծը. Լուսնթաղը՝ ասոր բազդատմամբ փոքրիկ նարինջի մը կը նմանի, Երկիրը եւ Անհակութ՝ սիսեռի հատիկներու, իսկ Փայլածուն եւ Հրատն ալ մործենիկ հատիկներու:


Արեւը 300,000 անդամ ունէ է քան մեր Երկրագում-դը: Ժամը 30 մղոն արագութեամբ սրացող կառախումը մը մէկ ամիսէն կրնայ աշխարհին շրջանը ընել, մինչ մու 10 ամքը պէտք է նոյն արագութեամբ Արեւին ըստ ջապատը կարենալ կտրելու համար:

Մեր օրն ու դիշերը Երկրին իր առանցքին վրայ թաւալելուն արդիւնքն է, եւ անոր Արեւուն չուրջը դառնալը ցուց կուտայ մեր մէկ տարուայ տեւողութիւնը: Արեւուն մօտ գտնուող մոլորակները աւելի կարծ ծիրեր ունին, որով կարճ ալ տարիներ, իսկ հեռուն գտնուողները Երկարատեւ տարիներ ունին: Փայլածու մէկ տարին պիտի համապատասխանէ մեր 3 լին վրայ մէկ տարին պիտի համապատասխանէ մեր 3 ամիսներուն: Պոսիդոնին միայ որը ամենահեռաւոր մոլորակն է, մէկ տարին մեր Երկրի 164 տարիներուն կը համապատասխանէ: Սակայն մեր Արեւը հաստատուն աստղերէն մէկն է միայն: Ներկայ աստղաբաշխական մէթոսները ցուց կուտան մեզ թէ ասոր նման 125 միլիոն հատ եւս կան: Այս հաստատուն աստղերուն ամեն մէշատ եւս կան բոլորտիքը անչուշտ մերինին նման մոլորակալին կուն գրութիւն մը կը շրջի: Այս հաշով, ուրեմն 1000 մէշատիւն մը կը շրջի: Այս հաշով, ուրեմն 1000 միլիոն աշխարհներ կան: Սակայն այս չէ ամենը: Եթէ մինչ ամենաչեռաւոր ու ամենաաղօս աստղին վրայ կաչենք ամենաչեռաւոր ու ամենաաղօս աստղին նոյնքան մը եւս նինք, անկանկածօրէն, անկէ անդին նոյնքան մը եւս նինք, անկանկածօրէն, անկէ անդին նոյնքան մը եւս նինք: Մենք կ'ապշինք հանդէպ Տեղերքի անհունութեան:


Զօդիակոսի կենանակերպերը կը պատկերացնեն Երկնից ալիւրայ մասերը, որոնք տեսանելի են տարբեր եղանակներու մէջ:




1000



ՄԵՐ ՄՈԼՈՐԱԿԱՅԻ ԴՐՈՒԹԻՒՆԸ



ԶՈԴԻԱԿՈՍԻ ՆՇԱՆՆԵՐԸ



ԱՐԵՒԻՆ ԵՒ ՄՈԼՈՐԱԿԱՅ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՆԱԽԱԼ

ԱՌԱՋԻՆ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Ունի՛ արձանագրութիւնը և ո՞չ մէկ բան կ'ը-
սէ երկիր կազմուելուն մասին։ Ան կ'ըսէ. «Սկեղ-
րէն երկիրը կար, անձեւ ու պարագ էր»։ Հոն
ո՞չ լեռ եւ ո՞չ ալ հովհաններ կային, ո՞չ ծառեր, ո՞չ
թուփեր, գետեր կամ ովկիանոսներ, բայց երկիրը կար։
Երկիրը երր ստեղծուած ըլլալուն մասին ո՞չ մէկ բան
ըստած է։ Ծննդոց գրքին մէջ զրուած Ստեղծագոր-
ծութեան Օրերու հաշուան մէջ ո՞չ թէ մեր երկրագուն-
դին կազմուիլն է որ կը պատմուի, հապա անոր կար-
դաբուելը, տարգարուածը, մարդոց բնակութեան համար։

Երկրին կազմուելուն մասին շատ մը տեսութիւններ
կան։ Մենք կը հետեւինք այն տեսութեան, որը ամե-
նէն աւելի կը համաձայնի Ս. Գրոց հետ, եւ որը կոչ-
ուած է (Vallian) տեսութիւն։ Ան կ'ենթադրէ թէ ե-
րեւակի մանեակը եւ Լուսնթաղի գօտինները Երկրին իրը
ժողորակ զարգանալը կը պատկերացնեն։

Կար ժամանակ մը՝ երր երկիրը հալած վիճակի մէջ
էր, որը Անկենդանութեան շրջանին կազմուած հրային
ժայռերէն կը հասկցուի. սահկա գիտութեան տուած բա-
ցատրութիւնն է՝ որը սակայն Աստուածաշունչին մէջ չէ
մատնանշուած։ Երր երկիրը հալած վիճակի մէջ էր,
անոր ջուրը եւ մետաղները կազային վիճակի մէջ խիստ
հեռաները նետուած էին։ Բայց երր անոնք պահեցան,
եւ ձեակերպուեցան, մեծ օղակներ կազմեցին Երկրին
շուրջը բաւական հեռաւորութեան վրա։

Հետզհետէ այս օղակներուն թաւալումը սկսաւ տար-
բերի Երկիրինէն ձգողական կեդրոնին հեռաւորութեան
համաձայն։ Այս ջուրի եւ Հանքավին նիւթերու օղակ-
ները հետզհետէ սկսան Երկրին մօտենալ, սակայն կեդ-
րոնափուլ զօրութեան պատճառաւ ստիպուած էին հե-
ռուն մնալ, մասնաւորապէս Հասարակածին վրայ՝ ուր
կեդրոնախուլ զօրութիւնը աւելի ուժեղ էր։ Ս. Հոգուց
— Զօրութեան շրջումը (թիսումը) լուս մը բառաջ բե-
րաւ, թերեւս Հիւսիսացի նման — բայց ոչ արեւի լուս։
Երեւը չերեւցաւ մինչեւ Զօրըրդ Օրը։


«Թո՞լ լուս ըլլայ, եւ լուս եղաւ»։ Ալսպէս՝ մի
քանի խօսքերով ամփոփուած է 7,000 տարիներու ար-
դինքը, Առաջին Օր կոչուած։ Ո՞չ թէ Աստուծոյ Խօսքը
բաւ պիտի չըլլար ուեէ Հրաշքի համար, այլ որովհետեւ
նա կը նախադասէ բնական մէջոցներով իրականացնել
իր ծրագիրները։ Ծննդոց Ա. Յ.։

Կան գիտուններ, որոնք կը հաւատան թէ Երկիրը
եր շուրջը օղակ մը եւս ունի, եւ եկտրական օղակ մը,
որը երր իննայ, մի քանի տարուալ մէջ պիտի ոչնչացնէ
խմորումը, (քացիում) միքրոպները եւ միջատները, ու
մէծապէս պիտի օդնէ բուսական եւ կենդանական կենաց։

ՄԱՆԵԱԿՆԵՐՈՒ (ՕՂԱԿ) ԿԱԶՄՈՒԻՆԻԼ



ՄԱՆԵԱԿՆԵՐԸ ԱԼԵԼԻ ԿԲ ԶԱՐԴԱՆԱՆ



ՄԱՆԵԱԿՆԵՐԸ ԱԼ ԱԼԵԼԻ ԿԲ ԶԱՐԴԱՆԱՆ



ԵՐԿՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՐԱՇՐՋԱՆՔ

Պրիկոնն եւ առաւօտ»։ նոյնպէս «օր» ասացուածքները չեն կրնար 24 ժամուայ օրեր նշանակել, որովհետեւ ո՞չ Արեւը եւ ո՞չ ալ կուսինը տեսանելի էին մինչեւ Զորբորդ Օրը։ Երկրը անթափանձելի խաւարով պատուած էր։

«Օր» բառը կրնանք գործածել ունէ ժամանակուաց կամ Դարաշրջանի համար. զորորինակ, «Փորձութեան Օրը անապատին մէջ»՝ 40 տարիներ։ (Սաղ. Ղե. 8)։ Դարձեալ «Քրիստոսի Օր»ուանը մասին կը կարդանք, անտարակուս մատնանշելով Հազար-տարուալ Օրը, ուր Մեսիան ամբողջ Երկրին վրայ պիտի Թագաւորէ։ (Խաչի Բ. 11)։ Առօրեալ կեանքի մէջ «օր» բառը միեւնուն առումով կը գործածենք, երբ կ'ըսենք՝ Կեսարին օրը՝ Նարոյէօնի օրը, եւալին։

Մենք կը հետեւինք այն տեսութեան, թէ Ստեղծագործութեան Շարթուալ Եօթը Օրերուն ամէն մէկը 7,000 տարուաց շրջան մ'էր։ Այս Եօթը անգամ եօթը Հազարը կ'ընէ քառասունը ինը հազար (49,000) տարե, ներածելով Հիսանալի Յորեւեան Դարաշրջան մը։


Երբ Երկրը չափապատող ջուրի եւ Հանքավին նիւթերու գոտիները յաջորդարար մօտեցան Երկրագունդին, սկսան անպհովանիի նման տարածուիլ, սակայն Երկրը չափապատող ողին պատճառաւ որը Ս. Գրոց մէջ «Երկնից հաստատութիւն» կոչուած է, չէին կրնար Երկրին վրայ թափիլ։ Երեւակի գօտիները գեռ չեն թափած։

Աստուած Երկնից հաստատութիւնը Երկրորդ եւ կամ (Palaeozoic) անկենդանական աղօս Օրուայ տեսութեանը կազմեց, եւ հաստատութեանը տակը գտնուած ջուրերը հաստատութեանը վրայ գտնուած ջուրերէն զատեց։ (Ծննդոց Ա. 7)։ Երկրէն վեր գտնուած զօրաւոր կերպով Հանքացեալ ջուրերը «հաստատութեան» եւ կեդրոնական զօրութեան պատճառաւ ետ մզուեցան, մասնաւորապէս Հասարակածին վրայ, որով, հետզետէ կեդրոնացան Երկու բեւեռներուն* վրայ, ուր ի վերջու պատճեցան ու Երկրի վրայ թափեցան, որով խաւ խաւի վըրայ կազմեցին Երկրի Հանքավին մթերքը Երկրի Երկու բեւեռներէն դէպի հասարակած խուժով ջուրի միջոցաւ։ — Ծննդոց Ա. 11, 18։

Ջուրի եւ Հանքավին նիւթերու այս օդակները կամ գոտիները նեծ ջրհեղեղներով յաջորդարար ինկան Երկրի վրայ, թերեւս իրաբմէ Հազարաւոր տարիներ աստրերութեամբ։ Նոյն օրուայ ջրհեղեղը վերջինն էր, մաքուր ջուր ծիրան։ ծանրագոյն Հանքավին նիւթերը առաջուց թափած էին։ Որով Հանքերը՝ ընդհանրապէս, զանազան կաւի, քարի ու հողի խաւերու ներքեւ կը գտնուին։



«ԹՈՂ ԼՈՅՍ ԲԼԱՅ»



ԵՐԵՒԱԿԻ ԵՒ ԵՐԿՐԻ ԾԱԽԱԼԸ ԲԱՀԴԱՏՈՒԱԾ



ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ (ՄԹՆՈԼՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒԱԾ



ԵՐՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՄԱՇԲՁԱՆԸ


Ի Աստուած ըսաւ, երկնքին տակը եղած զուրեբը
մէկ տեղ ժողուրուին, ու ցածաքը երեւնաւ. եւ
այնպէս եղաւ: Եւ Աստուած ցածաքին անունը
երկիր դրաւ, ու չուրերուն ժողովքը ծովեր կոչեց. եւ
իրիկուն ու առաւօտ ըլլալով՝ երրորդ օրը եղաւ»:

Այս ասացուածքին գեղեցիկ պարզութիւնը թերեւս
մեզ սխալմաճ խորհչել տաչ՝ թէ ովկիանոսներուն կազ-
մուիլը ու լեռներուն կանգնումը հրաշքի դործեր էին:
Թէեւ Աստուածալին գործողութիւնները բոլորն ալ վսիմ
ու զարմանալի են, սական, ընդհանրապէս, բանաւոր
մեթուսներով՝ կատարուած են, որը կոչուած է «Բնու-
թեան ընթացքը»: Բայց բնութեան ընթացքը պէտք է
բնութեան Աստուածմէն նշանակուած ըլլաչ:

Աշխարհակործութեան գոտիի տեսական գիտութիւնը
այն է, թէ այս երրորդ Գարաւզանի տեւողութեան զա-
նազան գոտիներ ինչան երկրի վրաչ: Ասոնք ըստ Աս-
տուածալին զիտաւորութեան երկրի կեղեւին վրաչ ճշն-
շումը այնքան սաստկացուցին, որով անոր ճակերեսը
սկսաւ խորտ ու փորտել, որուն ցած ճասերն ու ան-
դունդները ձեւացուցին ովկիանոսներու բատակները, իսկ
բարձունքներն ալ կազմեցին լեռնաշղթաները: Այսպէս
երրորդ Օրուաչ գործը լրացած էր: Զուրեբը հաւաք-
ուած էին ծովերու եւ ովկիանոսներու մէջ, իսկ ցածաքը
բարձրացած էր ու սկսած էր ցածքիլ բուսականութեան
պատրաստուելով: Այս ցածքիլ երկար ժամանակի կա-
րօսած ըլլալու է: — Ծննդոց Ա. 9, 10:

Մենք պէտք չենք ըմբռնենք թէ ներկաչի բոլոր ցածա-
քամասերը երրորդ Օրուաչ մէջ վեր նետուած էին: Խիստ
հաւանական է թէ Ամերիկեան ցածաքամասը Եւրոպաէն,
Ասիային ու Աֆրիկէն շատ վերջը վեր նետուած էր.
Երկրաշարժները երկրին ճակերեսը փոխած են: Անոնք
մեզի տրամաբանական գաղափար մը կուտան, թէ ի՞նչ-
պէս Աստուածալին հրամաննը գործադրուած էր երրորդ
Օրը, երկրին բուսականութեանը պատրաստութեանը
համար:

Ասոր իր արդիւմք կը կարդանք: «Ու երկիրը կա-
նաչ խոտ, իր անսակին պէս սերժ տուող խոտ, եւ իր
տեսակին պէս սերժ ունեցող պտղաբեր ծառ հանեց»: Ա-
սիկա կը նշանակէ թէ բուսականութիւնը սկսաւ երրորդ,
եւ կամ Ածխարեր Օրը, որը իր կատարելութեանը հա-
սու Արեւի ճառագալթներուն երկրի վրաչ թափանցելին
վերջը: Ալեւալ խոտեր ու բուսեր կան՝ որոնք մթու-
թեան մէջ աւելի լաւ կ'աճին:




ՕՃՈ ԱՐԿ Կ'ԵՐԵՐԵՆՑ



ԲՈՒՍԱԿԱՆ ՈՒԹԻՒՆԸ ՍԿԱԾ



ԲՈՒՍԱԿԱՆ ՈՒԹԻՒՆԸ ՆԱԴԿԱԾ



ԶՈՐՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՐԱՇՐՋԱՆՔ

Եհ Աստուած երկու մեծ լուսաւորներ ըրաւ. մեծ
լուսաւորը ցորեկին իշխելու համար, իսկ պղտիկ
լուսաւորը զիշերին իշխելու համար»:

Անհամաժամ չէ ենթադրել, թէ Արեւը ու Լուսինը
մեր երկրէն վերջը ստեղծուած էին: Ընդհակառակը,
խնդիրը դիտելու աւելի տրամաբանական կերպ մը կա: Արեւը, Լուսինը ու Աստղերը շատ կանուխէն ստեղծուած
էին, սակայն մինչեւ այս ժամանակ երբեք չէին կրցած
իրենց լուսը երկրին վրայ ձգել այն անթափանձելի վա-
րագույքին պատճառաւ որը կը ըրջապատէր, երկիրը:

Արեւին ու Լուսինի Չորրորդ Օրը երեւնալը կը նը-
շանակէ, թէ այս ժամանակ ուրիշ գօտի մը եւս ինկաւ
երկրի վրայ մեծաբանակ ջուրով ու հանքալին նիւթե-
րով, որոնք իրենց անդիմադրելի վազքովը լեռներուն
մէջ պեղեցին հովիտներն ու խոր ձորերը:


Մթնոլորտը բնածուխով խիստ լեցուած ըլլալով բու-
սականութեան աճման մեծապէս նպաստաւոր էր:

Կը խորհուի թէ՝ երկիրը իր կեղեւին մէջ զեռ բա-
սականաչափ տաքութիւն ունէր, թէ՝ ովկիանուները տաք
էին ու խիստ ածխարեր, եւ թէ՝ օդն ալ այնքան ծան-
րաբեռնուած էր բնածուխով որ չնչող կենդանի չէր կըր-
նալ գոյութիւն ունենալ: Բայց այս վիճակները խիստ
նպաստաւոր էին բուսականութեան տիտանալին աճմանը:

Այս վիթխարի բուսականութիւնը հաւանօրէն վերած-
ուեցաւ այն վիճակին, որը այսօր ներկայացուած է ա-
ծուիի հանքերով: Այս նորահաստատ ածուիի հանքերը
վերջէն մեծ ճնշումի ենթարկուեցան, երբ երկիրը ըըր-
ջապատող գօտիները յաջորդարար ջրհեղեղներով վար
թափեցան, տիղմի կոլտերու տակ թաղելով բուսականու-
թիւնը: Մեր ածուիի հանքերը ասոնց արդիւնքն են:

Պէտք չէ ըմբռնել թէ Արեւը ու Լուսինը այն ատեն
երկրի վրայ կը փալէին հիմակուայ պէս, ալ, անոնք
թանձլ ջշուշով եւ բնածուխով լեցուած մթնոլորտին
չէն տեսանելի էին: Արեւին ու լուսինին ազդեցութիւն-
ները կարեւոր էին բարձրագույն դասու բուսական եւ
կենդանական կենաք պատրաստելու համար:

Մենք այս բնաբանին մէջ այնքան պատշաճօրէն կըր-
նանք կարեւորութիւն տալ իշխել բառին, որքան օինեց
ին: Աստուած պատիառ եղաւ Արեւին ցերեկուայ իշխե-
լու, եւ Լուսինին ալ զիշերին իշխելու: Ասկէ զատ, Լու-
սինը խորհրդաբանականօրէն կը ներկայացնէ Օրէնքի
Ուխտին իշխանութիւնը, իսկ Արեւը՝ նոր Ուխտին իշ-
խանութիւնը:



ՊՅԱՏԻԿ ԼՈՒՍԱԽՈՐԾ



ԱԾԽԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ



ԱԾԽԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐԸ ՈՂՈՂՈՒՄԸ



ՎԵՅԵՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

Եթ բնածուխով լեցուած մթնոլորտը աւելի ճաքը բռւցաւ, բռւականութիւնը աւելի նրբացաւ: Նոյնպէս եւ փոխուեցան կենդանիները: Թանձրուկը Յամբերէն ու Մեծազազանը անդի տուին աւելի նրբակազմ կարգի կենդանիներու, ներկաչ հասարակ անասնոց:


Մարդուն ստեղծագործութեան մասնակատկութիւնը ցոյց արուած է անոր ստորին կենդանիներէն ունեցած հակաց գերազանցութեամբը: Առաջին մարդը՝ Ադամ, իր Արարչին պատկերն էր: մարմնեղէն կամ կենդանական էակի ամենաբարձր տեսակը: Նա իր բարուական ու մտաւրական կարողութեանց տեսակէտէ իր Արարչին պատկերն էր: Ներկաչ մարդկացին ինկած վիճակներով դժուար է գտնել այն բոլորը որ «Աստուծոյ պատկերով» ասացուածքը կը նշանակէ, ինչու որ բազդատութեան համար կատարեալ մարդկութիւն չունինք: «Բոլորն ալ մեղանչած են ու Աստուծոյ փառքէն կը պակսին», որով Ադամ ստեղծուած էր: (Սաղ. Բ. 5): Մեղքի ու մահուաչ տիբազկետութեամբը Աստուծոյ նմանութիւնը կորսուած է, որը սական Քրիստոնով պիտի վերստացուի:

Վեցերորդ Օրուայ վերջաւորութեանն էր, եւ կամ, երկիր կարգաւորման սկսելէն մօտաւրապէս 42,000 տարի վերջը, երբ Աստուծած ստեղծեց Մարդը:

Այս տեսակէտէ, Աստուծոյ պատկերը պիտի նշանակէ մարդկացին էակ մը, որը բոլորովին ներդաշնակ է Այս Անհանին հետ. մէկը՝ որ բնաւ անարդարութիւն կամ անօրթիւն չունի իր մէջը: Ադամի մեղանչումը տղիտութեան արդիւնք չէր, եւ ոչ ալ բոլորովին կամակրութեան, հապա, փորձութեան արդիւնքն էր, որը իր սահմանափակ գիտակցութիւնը զգեանեց: Իր պատասխանատուութիւնը ունեցած զիտութեան համար էր: Գիտէր թէ կ'անսաստէր զԱստուծած:

Երբ Աստուծոյ պատկերովը ստեղծուած մարդուն վըրաչ կը խորհինք, բնազդարար, եւ կը նաէինք «Յիսուս Քրիստոս Մարդուն», սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած» եւ առջի Արամին նման, որուն պատիքը հատուցանելու համար աշխարհ եկաւ: —Ա. Կորնթացիս ԺԵ. 22:

«Մեզ նման թող իշխէ»: Ադամին ստորին գասակարգի կենդանիներուն վրաչ ունեցած իշխանութիւնը Աստուծոյ Տիեզերքի վրաչ ունեցած իշխանութեան նըման էր: Հրեշտակները՝ թէեւ Աստուծոյ պատկերովն են, բայց Անոր նման իշխանութիւն չունին ստորին կարգի արարածոց վրաչ: Մարդուն իշխանութիւնը, թէեւ մեղքով կործանուած՝ սական, պիտի վերահաստատուի, Մեսիական Թագաւորութեամբ: —Գործք Գ. 19-21:




ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ՍՏԵՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ



ԱԴԱՄԻ ԻՏԵԱԼԱԿԱՆ ՆՄԱՆՈՒԹԻՒՆԸ



ՄԱՐԴԻ ԿԵՆԴԱՆԻ ՀՈՂԻ ՄԼ ԵՂԱԿ



ԵՕԹԵՐՈՐԴ ՕՐԸ ԿԱՄ ԴԱՐԱՇՐՋԱՆՔ

ԱՅՍ բացատրութեան ընթացքին մենք մտածումի շարքի մը կը հետեւինք որը հետզետէ աւելի ընդունելութիւն կը դանէ Ս. Գիրք ուսանողաց մէջ:


Մենք Ստեղծագործութեան Եօթերորդ Դարաշրջանին կամ Օրուալ մէջ կ'ապրինք, որը սկսաւ, երբ Վեցերորդ Օրը վերջացաւ, ուր Աստուած Իր նմանութեամբը ու պատկերովը ստեղծած էր Աղամը: — Ծննդոց Ա. 26, 27:

Հոն Աստուած Իր (ստեղծագործութեան) գործէն հանգչեցաւ: Նա կանխատեսեց Մեղքին թուլատրումը ու անոր մարդկութեան վրայ դործած սոսկալի աղդեցութիւնը: Նա կանխատեսեց վերջի վերջու մարդկութեան Փրկիչ մը հայթալիքու Իր առնելիք քայլը, նոյնպէս ալ թէ Փրկիչը հաւատացեամերու պղտիկ հօտ մը պիտի ընարք, որը ալյարանօրէն կոչուած է Քրիստոսի Հարսը: Այս Փրկիչին ու Իր Հարսին Աստուած մտագրեց տալ իշխանութիւնը, Երկրի տիրապետութիւնը: Աստուած որոշեց, թէ Մեսիաին վերահստանութեան Թաղաւորութիւնը՝ վերջի վերջու Մեղքի ու Մահուած վիճակներէն պիտի բարձրացնէ պատրաստակամներն ու Հնազանդները:

Աստուած Իր ստեղծագործութիւնէն հանգչեցաւ այն ըմբռնումով, թէ Նա Իր Զօրութիւնը ժրաշանօրէն չի դորձագրեց Մեղքը կործանելու ու մարդկութիւնը բարձրացնելու: Աստուած այս ինդիբը Փրկչին՝ Յիսուսին հանձնեց: Անոր ճեզար դոհարեռութեան ու փառաւոր իշխանութեան միջոցաւ ազատելու մարդկութիւնը Մեղքէ կանութեան միջոցաւ ազատելու մարդկութիւնը Մեղքէ Մահոււնը: Եկեղեցին՝ Աստուածու նոր ստեղծագործութիւնը՝ որ այս հանգստեան չրջանին կ'ընարք, Երկնային է, եւ ո'չ Երկրացին: — Բ. Կորնթ. Ե. 17: Երբ. Գ. 1: Գ. 1-4:

Կ'ընդունուի թէ՝ ըստ Ս. Գրոց Ժամանակագրութեան, Աղամի ստեղծագործութիւնէն ի վեր արդէն 6000 տարի բուլրած է: Ուրեմն Մեսիաին Հազարամեալ թագաւորութիւնը որը պիտի ամրողացնէ Եօթերորդ մեծ Դարաշրջան Օրը, խիստ մօտ է:

Այս գեղեցիկ տեսակէտին Համաձանէն, ի մօտոչ սկըսելիք Մեսիական Հազարամեալ իշխանութեան դործը պիտի ամրողացնէ ստեղծագործութիւնը: Ո'չ միայն մարդկութիւնը կատարելութեան պիտի բարձրացուի, այլ նաև մարդը բարիին ու չարին նկատմամբ պէտք եղած փորձառութիւնը ստացած պիտի ըլլա: Միեւնոյն ժամանակ, Երկիրն ալ հետզէտէ կատարելութեան պիտի համարականդնած աշխարհածաւալ: Համանի — Դրախտը վերականգնած աշխարհածաւալ: Թէ՛ մարդուն եւ թէ՛ Երկրի կատարելութիւնը պատշաճ կերպով ներկացառած էր Եղենին մէջ, երբ Աղամ իր Արարէն պատկերին նման էր — թաղաւոր մը:





ՄԱՅՐ ԵՒԱՅ ՍՏԵՂԾՈՒԱԾ

Ինչքեւ որ Աղամին ստեղծումը Վեցերորդ Օրուաշ վերջաւորութեանն էր. Մայր Եւայի ստեղծումն ալ կը թուի եղած ըլլալ Եօթերորդ Օրուաշ սկիզբը: Սակայն, ինչ կերպով ալ որ նկատելու ըլլանք խնդիրը, առաջին գուգը ստեղծուած էր մօտաւորապէս Եօթերորդ Օրուաշ կամ Դարաշընանի սկիզբը, որը ներկայիս Վրեթէ ամբողջացած է: Մայր Եւայ ճիւան. Աղամին մէկ մասն էր որմէ ժամանաւոր նպատակի մը համալ բաժնուած էր— ցեղը բայմացնելու համար: Սկիզբէն Աղամ ունէր թէ՛ արականի եւ թէ՛ իրականի յատկութիւնները. որը ի վերջու բաժնուած էր իր եւ իր կնոջը միջնեւ, երբ նա իր կողէն աղնուեցաւ:— Ծննդոց Բ. 21-23: Ա. Կորն. Ժ. 8:

Աղամ ժամանակ մը միայնակ էր Եղեծին մէջ. անկարող համամիտ ընկերակցութիւն մը գոտնելու կենդանիներուն ու թրչուներուն մէջ: Մայր Եւայ իր կենակիցը եղաւ, իր «ոսկորէն ոսկոր», ու մարմինին մարմին ըլլալով»: Իրենց յատկութեամբ եւ բնաւորութեամբ տարրեր ըլլալը աւելի դիւրահամբուր բրաւ զիրենք իրարու, որովհետեւ իրաքանչիւրը միւսին մէջ գոտաւ ցանկալի լրացուցիչ մասը: Անոնք թէնւ երկու՝ բայց մէկ էն, ոչ մէկը կատարեալ էր առանց միւսին: Աղամ իր կատարելութեան իրական յատկութիւնները դեռ ունէր — Մայր Եւային մէջ:


Աղամ, ցեղին հայրն էր, բայց թէրացաւ անոր կեանք տալու: Յիսուս, անոր երկրորդ հայրը պիտի ըլլայ, երկրորդ Աղամը, որուն միջոցաւ կարելի պիտի ըլլայ յատկունական կենաց տիրանալ:— Ա. Կորնթ. Ժ. 21:

Եւայ Աղամին ընկերակիցն էր մեղքին ու անձնագոնդութեանը մէջ որը պատճառն էր պատիժին: Այսպէս ալ՝ Ընտրեալ Եկեղեցին, Քրիստոսի Հարսը, երբ ամբողջանաւ ու փառաւորուի, Անոր ժառանգակիցը պիտի ըլլայ Անոր Թագաւորութեանը մէջ, եւ Անոր ընկերակիցը աշխարհի «վերածնունդի» դործին մէջ իր Մեսիական Խչանութեան ժամանակ: — Հոռվծ. Բ. 17: Մատթ. Ժ. 28:


Ուրեշ թելագրութիւն մալ արուած է. Յիսուս ըստ թէ՝ անոնք որ տիրանան այն յարութեանը, ոչ պիտի ամուսնանան, ոչ ալ էրկան պիտի արուին: Ինչպէս որ Աղամ սկիզբէն տէրն էր արական ու իրական նըկարութիւնը, երբ կատարելապէս Աստուծոյ պատկերին ու նըմանութեանը բարձրանաւ, պիտի վեր-ստանայ անհատականութեան կատարելութիւնը: Մեռային բաժանուած ալ եւս պիտի չըլլայ: Երկիրը լիցուած պիտի ըլլայ բականաչափ բնակչով: — Ղուկ. ի. 35, 36:




ԱԴԱՄ ԵՒ ԵՒԱՅ ԵԴԵՄԻ ՄԷՋ



ԵԴԵՄԻ ՄԷՋ ՆՇՈՑԼ



ԱՌԱՋԻՆ ՀՆՏԱՆԻՔԸ



ՄԱՅՐ ԵՒԱՅ ԽԱԲՈՒԱԾ

ՈՐ Կտակարանը կը վկայէ Ծննդոցի Մայր Եւային խարուելու պատմութիւնը, ըսմէլով թէ՝ Հայր Աղամ իր կնոջը ազգեցութեամբը տեղի տուաւ անհնազանդութեան։ Ս. Պօլոս կ'ըսէ թէ Աղամ չի խարուեաւ, որով նա աւելի պատասխանատու էր։ Ս. Գրոց մէջ ամենուրէք պատկերցուած է թէ Աղամի անհնազանդութեան պատճառաւ էր որ ճահուան դատապարտութիւնը ամբողջ մարդկութեան վրայ ինկաւ։ Ան էր պատասխանատուն։ «Մարգով մը մեղքը աշխարհ մը տաւ, եւ մեղքին մահը, եւ ալսալէս ամեն մարդու վրայ տարածուեցաւ մահը»։ — Հառլմ. Ե. 12։

Ս. Գիրքը կը պատմէ թէ Մայր Եւայ գիտութեան ծարաւի էր, եւ Սատանան ասկէ օդուելով խարեց զայն անհնազանդութեան մղելով։ Մենք չենք կարծեր թէ օձը մարդու պէս խօսեցաւ, ընդհակառակը, ինչպէս որ առակը կ'ըսէ, թէ «գործը խօսքէն աւելի բարձրաձայն կը խօսի», հաւանական է որ օձը պէս կերպով խօսեցաւ։

Աստուած մեր նախածնողաց իրաւունք տուած էր Դրախտին ամեն ծառերէն համարձակ ուտելու. բացի «Բարիի ու Զարի գիտութեան ծառէն»։ Ժամանակուած մը համար արդիլուած էր իրենց անոր պատուցին ուտել, անոնց հնազանդութիւնը փորձելու համար։ Անոնց կանխաւ ըստած էր՝ թէ այս ծառին պատուցին ուտելը զիրենք անէծքի — Մահուան դատապարտութեան տակ պիտի մղէ։ Օճն ալ ծառերուն պատուցէն կ'ուտէր, եւ ըստ երեւութիւն ալդ մասնաւորապէս արդիլուած պըտուզը շատ կը սիրէր։ Մայր Եւայ գիտելով օճին այս արարքը, տեսաւ, թէ պատուզը չի մեռցուց օճը, որով պահ մը խորհեցաւ թէ Աստուած զիրենք արդիւած էր Նդեմի ամենալաւ պատուցին ուտելու։ Որով այն եղրակցութեան էկաւ, թէ Աստուած շահախնդիր դիտաւուողին գործածութիւնը. թէ՝ նա կը վախճար իր արարածներուն իրեն նման իմաստուն ըլլալէն։

Մայր Եւայ իր այս խորհրդածութիւնները չի պատմեց ամուսնոյն։ Նա որոշեց ուտել, ստանալու համար ալ Աղամին օդնել անկէ ուտելու։ — Ծննդոց Գ. 6։

Աղամ քաջ զիտէր Եւայի անհնազանդութեան ծանրաէ երբ զարկ էր անոր ընկերակցութիւնէն։ Եւ հիմա Աղամ որոշեց Եւալին ընկերակցիւ Մեղքին ու անոր պատիւն մէջ։ Աղամի մահը տամբընթաց անձնասպանութիւն մ'էր, որը 930 տարի տեւեց։



ԲՐԱՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ 02Ը ՍԱՏԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻՔԻ



ԱՆՀԱՍՑԱՆԴՈՒԹԵԱՆ ՓՈՐՁՈՒԹԻՒՆԻ



«ՓՈՒՇ ԵՒ ՏԱՏԱՄԿ»




ԴՐԱԽՏԵՆ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ

Ա ՍՏՈՒԺՈՅ Խօսքը պէտք է որ կա արուի, ըլլայ այն Յաւի, նաևկան կենաց խոստում մը, եւ ի մ Մահուան զատապարութիւնը որ Տիրոջէն կանխաւ ըսուած էր գործազրուեցաւ, բայց ոչ վարկենապէս: Աղամ կաշակով մը չի շանթահարուեցաւ: Ասուած սկիզբէն ամեն բան գիտէր, եւ արդէն Աղամին ու Եւալին եւ անոնց զաւակներուն փրկութիւնը ծըսպած էր: Ասոր Համար ալ Յիսուս եկաւ ու «Ճռաւ, Արդարը անարդարներուն Համար», որուն իրը արդիւնք, ի վերջոյ մահուան անէծքը պիտի վերցուի: «Ճռաւ անէծք պիտի չըլլայ» — «Շ մահ, կոծ, կամ լաց, եւ Շ աւ ալ ցաւ: — Յայտ. իթ. Յ. իլ. 4, 5:

Ամենուս ալ պատմուած էր, ու մեզէ շատեր ալ մոլլին հաւատացին, թէ Հայր Աղամի անհնազանդութեան պատիքը յաւիտենական տանջանք էր, որուն մէջ իր բոլոր սերունդը բաժին պիտի ունենար, բացի մի քանինքը — սուրբերէն, ընտրեաներէն: «Մեղի ըսուած էր թէ ա'ւս է Ասուածաշունչին ուսունցումը, որը ընդունեցինք առանց փաստի: Ա. Թես. Ե. 21:

Ներկայիս սակայն, Քրիստոնեաները իրենց Աստուածաշունչին աւելի ուշադրութեամբ կը քննեն: Անոնք կը տեսնեն թէ անէծքը, մեղաց պատիքը, բոլորովին տարբեր բան մ'է: «Մեղաց վարձքը մահ է»: (Ճռով. Զ. 23): «Այն հողին որ կը մեղանչէ պիտի մեռնի»: Մեղաց այս պատիքը Աղամին ու իր ընտանիքին դէմ կեցած է ամբողջ 6000 տարի: Ան արտմութեան, կոծի, ցափ ու տառապանքի պատճառ եղած է, ան մեր կեանքերը հարուածած է մոտաւրապէս, բարուապէս եւ ֆիզքապէս: — Հոռվ. Ե. 12:

Թէ՛ Ծննդոցի եւ թէ՛ Նոր Կտակարանի պատմութեան համաձայն մահուան այս անէծքովն էր որ գատապարնիծեալ ըլլայ: Փուշ եւ տառասկ բուացընէ քեզի: Երենալլ, որ անկէ առնուեցար, քանզի հող էիր գուն եւ գատեց մեղ իր մահուամբը, Արդարը անարդարներուն փրկէ ամենը, յարութեամբ: «Մարդով եղաւ մահը, մարդով ալ նաեւ մեռելոց յարութիւնը: — Ա. Կոր. ԺԵ. 21:




ՏԱՆԹԻԻ ԴԺՈԽՔԻ — ՍԱԲԱԾ ԲԱԺԻՆԼ



ԱԴԱՄ ԵՒ ԵՒԱՅ ՆԵՐԿԱՅԻՍ — ՀԱՏԱԿԱՌԵԱՆՑ

«ԴՈՒՔ ԱՆՇՈՒՇ
ՊԻՏԻ ԶՄԵՇՆԻՔ»



ՍԱՏԱՆԱՅԻ ՎԻԹԽԱՐԻ ՍՈՒՏԸ




ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆ — ՆԱԽԱՆԶ — ԲԱՐԿՈՒԹԻՒՆ
ՄԱՐԴԱՍՊԱԽՈՒԹԻՒՆ

Ա ԴԱՄԻՆ ու Եւակին զաւակ ծնած չէր Եղեմին մէջ: Իրենց ճակտի քրախնքով բաւական ատեն աշխատելին վերջն էր որ անդրանիկ զաւակը կը ծնէր: Անտարակուս, անիկան նախանձով ու ապերջանիկ բնաւորութամբ ծնած ըլլալու էր: Աշխատանքը զաւրութ տառաջ բերաւ անոնց մէջ, որը վատ աղղեցութիւն ներդորձեց իրենց սերունդին, Կայէնին վրայ:

Անոնց աղջիներ ալ ծնան, վերջն ալ ուրիշ որդեմը, Հարել, իրենց անդրանիկն ըոլորովին տարրեր ըընաւորութեամբ: Թերեւս կեանքի փորձառութիւնները մեղմացուցած էին անոնց սրտերը: Անոնք իրենց զատապարտութեան վճունին հետ կապ ունեցած լուսի խոսութը լիւեցին: աւսինքն, թէ կուշ սերունդը պիտի ջախջախէ օձին գլուխը: Հարելի բնաւորութիւնը ցոյց կու տայ թէ նա զղաւմի ընդունակ սիրու նը ունէր, փափաքելով զիստուած հաճեցնե: Եթէ ձնողները գիտնալին թէ լզացման շրջանին իրենց ստալին վիճակը ի՞նչ աստիճան կ'աղդէ իրենց սերունդին վրայ, բոլորն ալ պիտի ջախջախին իրենց մտքի ու խորհուրդներու մաքրութեամբը աւելի աղնիւ յատկութիւններով օժտել իրենց սերունդը:

Տարբներ անցան: Կայէն եւ Հարել կնոջը սերունդին նկատմամբ տրուած խոստումէն, ու դատապարտութիւնէն Աստուածակին չնորհքով ազատուելու լուսին ներչնուած Տիրոջը մերձեցան, իրենց նուէրներովը օրհնութիւն մը ստանալու համար: Հարելին ոչխարի զոհը Աստուածէ ընդունուեցաւ, որովհետեւ անիկա պատկերացուց Յիսուսի մահուան պէտքը որպէս խարիսխ մեղաց թողութեան: Աստուածոյ՝ Կայէնին ընծալին մերժելը կը սորվեցնէ, թէ առանց արեան սրսկման մեղաց թողութիւն չիկալ: Կայէն պարտ էր անասուն նը ընտրել ընդունելի զոհաբերութեան համար, որը Աստուածոյ կամքն էր: Մինչեւս, նա թուլատրեց բարկութիւնը, ատելութիւնը և նենդութիւնը. իր սիրալ բանկեցնելու, եւ աչադաւ մարդասպան նը: —Ծննդոց Գ. 5-8:

Ս. Պոլոս կ'ըսէ թէ Հարելի արիւնը հատուցում կ'աղաղակէ Աստուածոյ, Հանդէպ Կայէնին, մինչդեռ Յիսուսի արիւնը մեղաւորին համար ողորմութիւն կ'աղերսէ Աստուածէ: Ամեն անարդարութիւն հատուցում կը իմուրէ Աստուածէ: Մասնաւոր ուխտով մը Յիսուս եւ իր բնաւը եալ նեկեցին՝ իրենց կեանքերը կը զոհէն Ադամին ու անոր սերունդին համար: (Հոռվմ. թի. 1): Երբ այս «լաւագոյն զոհէրը» ամբողջանան, անոնց պիտի յաջորդէ Վերահաստատութիւնը:



ՀՐԷԱՆԵՐԸ ԿԱՅՑՐՈՒԻՆ — ՄԵՂՔԻ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ



ԱՆԿՄՅԱՆ ՓՐԿՈՒԹԻՒՆ



ՄԵՂՔԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ




ՀԱՅԵԼ ԱՌԱՋԻՆ ՆԱՀԱՏԱԿԻ

ԱՀԱՏԱԿԻ» բառը վկայ կը նշանակէ, եւ մասնաւուսպիս գործածուած է անոնց նկատմամբ՝ որոնք Տիրոջը համար կը վկալեն հաւատարմօրէն, ասանքի կամ մահուաւէ զնով։ Հարելը պատիւը ունի Ասուծու առաջին նահատակը ըլլալու։ Միստ նշանակելի կէս մ'է՝ թէ դրեթէ բոլոր նահատակները իրենց «եղաւլըներէն» տառապած են։ Այսպէս, Յիսուս եւ Առաքեալները իրենց հաւածանքները գլխաւորապէս ստացան Հրէայ եղաւլըներէ՝ միեւնոյն օրհնեալ լուսերու եւ խոստումներու բաժնեկիցներէն։—Յովէշ. Ձ. 2, 3։


Նոյնակէս ալ, ներկայ Աւետարանական Դարու տեւողութեան, Քրիստոնեաները իրենց Քրիստոնեաչ ընկերներէն նահատակուած են։ Այսպէս արգէն կանխազուշակած էին Ս. Գրութիւնները ըսելով. «Զեզ ասող ու մերժող եղաւլըները Եսին՝ թող Տէրը փառաւորուի։ Բայց Նա ձեր ուրախութեանը համար պիտի յալանուի, ու անոնք պիտի ամչնան։» Ամեն նահատակ, իր հաւատարմութեան համեմատ, ի վերջու կենաց պասկ մը պիտի ստանաչ, մինչդեռ՝ բոլոր հաւածողները պիտի ամչնան։

Մեղաց ու Մաշուան իշխանութիւնը շարունակեց ամբողջ չորս հազար տարի, երբ Աստուած իր Որդին աշխարհ զրկեց անոր Փրկիչն ու ազատիչը ըլլալու։ Փրկիչը մարդկութիւնը Մեղաց ու Մաշուան լուծէն չէր կրնար ազատել, եթէ նախապէս չի վճարէր մեղաց պատճը — մեռնիլ, արդարը անարդարին համար։ Այս չորս հազար տարիներու ըրջանին անորոշ խոստումներ կրականացմանը չէր ձևնարկուած մինչեւ որ Յիսուս եկաւ ։ Նոյնիսկ այս անորոշ խոստումները միմիան կրականացմանի ժամանակ։ Բայց անոնց կաւու կամ մասնաւուած էին մինչեւ որ Յիսուս եկաւ ։ Նոյնիսկ այս անորոշ խոստումները միմիան կրականացմանի ժամանակ։ Յիսուս ազգութիւնը էին ։ Միստ ազգերը, Հեթանոսները, զատապարտուած մեղաւորներ էին, որոնց ո'չ մէկ չոյս առանց լուսի էին — հորաէլի քաղաքակցութիւնէն հեռացած էին, եւ օտարներ՝ խոստումներին ուխտերէն, էին։» — Եփես. Բ. 12։


Բայտ Ս. Պօղոսի ամբողջ 6000 տարի Մեղաց ու Մաշուան իշխանութեան տակ եղած ենք։ Քրիստոնեաները դեռ կ'աղօթեն Մեսիաին երանաւէտ Օրուանը, ուր Սատարմութեան ու մաշուան, օրհնութիւն պիտի ջամբուի աշխարհին։ — Յալունութիւն ի. 1-3. Ի. 4. 4: Եսաւի ԿԱ. 11: Միքիալ Դ. 1-7: Սաղմաս Հ. 1-19: Ա. Կորնթացիս Ճ. 25, 26։



ՄԵՂՔԸ ԲՈԼՈՐԸ ՇԵՅԸ Կ'ԱՌԱՋՆՈՐԴԵ



ԽԱՒԱՐ ԴԱՐԵՐՈՒ ԽԱՒԱՐԻ ԳՈՐԾՔԵՐ



ՍԱԻԾՆԱՐՈՒԱ Կ'ԱՅՐՈՒԻ ՍԱՏԱՆԱՑԻ ՆԱՌԱՆԵՐԷՆ



ՈՂԲՆ ՈՒ ԿՈԾԼ ՍԿՍՍԾ

Ա ԴԱՄԻ ընտանիքին մէջ պատահած առաջին մահը սուզի մեծ ստուեր մը ճգած ըլլալու էր: Այն լուսը որը կերպնացած էր Աստուածալին խոստութիւն վրայ, թէ կնոջը Սերունդը պիտի առժամապէս ոչնչացած էր: Բայց քիչ վերջը Սերմը կը ծնէր: Անոր անունին կը հասկնանք որ իր ծնողքը լուսացին թէ թերեւս նաև պիտի ըլլայ Տերունդը խոստացեալը — չի գենալով թէ Խոստացեալը Մեսիան ըլլալու էր, որը վերջին պիտի զար, եւ որուն փրկութեան դործին դեռ կը սպասէ աշխարհը:

Թէեւ ասիկա առաջին մահը կը կոչենք, սակայն պէտք չէ մոռնանք թէ Աստուածու տեսակէտէ Աղամ ու իր սերունդը արդէն մեռած էին, աւսինքն՝ ո՛չ ոք կրնար տաւիտենական կեանք ստանալ առանց Փրկչին Մեղքի — Քաւութեան դործին:


Աշխարհի ներկայ բնակչութեան թիւն է 1600 միլիոն, որմէ 90,000 կը մեռնի ամէն օր:

Մեր ինկած մարդկութեան համար բազգաւոր պարագայ մ'է անտարձակուս, որ խորապէս չենք կոնար գընահատել ուրիշներուն վիշտերը: Ամեն անհատ ու ամեն ընտանիք իրեն համար տառապանքի բաւականաչափ բաժին մը ունի արդէն: Արդարեւ, բանաստեղծը, ըմբռնելով անքողարկելի տառապանքին կոկիծը, լաւ երգած է.

«Գնա թաղէ քու ցաւըդ,
Աշխարհը իր բաժինն ունի,
Գնա թաղէ զայն խորունկ,
Զգուշութեամբ քողարկէ»:

Յուս, ուրախութիւն ու խաղաղութիւն կուգայ մեղ Աստուածալին խոստումներէն, թէ ժամանակը կուգայ երր ալլեւս տրամութիւն կամ մահ, մեղք կամ ցաւ պիտի չըլլայ: Ինչու որ Մեսիակին թագաւորութիւնը պիտի յաղթէ Մեղքն ու Մահը ու Աստուածու կամքը լիումի պիտի իրականացնէ երկրս վրայ, որը երկինքը եղած է:
— Մատ. Զ. 9, 10: Ովանաչ ժդ. 14: Եսայի 1.9. 24:

Մեղքին ու իր պատիժին հետ ունեցած մեր փորձառութիւնները կարելից ընելու են մեզ: Մենք պէտք չեւ ուրիշներուն տրամութիւնը աւելցնենք, ընդհակառակ կը ամեն կերպով ջանալու ենք նուազեցնել: Յիսուսին խօսքերը կարելցութեան այս լարին կը դպին, Ժնծի եկեք բոլոր լոգնած ու բենաւորուածներ, եւ ես պիտի հանգչեցնեմ մեզ: Սրտով խոնջածին հանդիսատ չի կայ, բայց միայն թրիստոսով:




ԲԺԻՇԿԻ — ԿԲ ՊԱՅՔԱՐԻ ԱՆԷՄՔԻՆ ՀԵՏ



ԱԴԱՄ ԵՒ ԵՒԱՅ ԿԲ ԳՏՆԵՆ ԱԲԵԼԻ ՄԱՐՄԻՆԻ



ԿՈՂԲԱՆ ԱՆԷՄՔԻ ՎԵՐՑՆՈՂԻՆ ՀԱՄԱՐ




ԱՍՏՈՒՅՑ ՈՐԴԻՔ ՈՒ ՄԱՐԴՈՅ ԴԱՏԵՐՔ

ՄԱՐԴՈՅ ստեղծուելէն շատ առաջ բատեղծուած էին հրեշտակները, բայց մեզքը անծանօթ էր մինչեւ Աղամին օրը: Մեղքին սկիզբը ըստ Ս. Գրոց եղեմի Պարտէղին մէջն էր: Արուսեակը, ամենաբարձր դասակարգի հրեշտակներէն մին, իր սրտին մէջ շատոնց ի վեր փայփառած էր պատաժրական ծրագիրներ: Եթէ պատեհ արիթ ներկայանար, ցոյց պիտի տար Աստուծոյ ու հրեշտակայ իր հիանալի մեքնացութիւնները: Անոր մտածումը Մարգարէին ճիշոցաւ լաւանուած է. «Ի՞ծ աթոս Աստուծոյ աստղերէն (հրեշտակներէն) վեր պիտի բարձրացնեմ, Բարձրելոյն պիտի նմանիմ» — Կալոր մը պիտի ըլլամ: Երբ Արուսեակը տեսաւ մեր նախածնորդը, փորձուեցաւ, գործադրելու իր մեքնացութիւնները: Նա գիտէր թէ անոնք Աստուծոյ բարուական պատկերովը օժտուած նոր դասակարգի էակներ էին, ու իրենց նման ները արտադրելու գորութիւն ալ ունէին, որը ո՛չ մէկ հրեշտակ ունէր. Թէ՝ անոնց սերունդը որ պիտի լեցնէր երկերը, իր հաստակները պիտի ըլլացին, եթէ լաջողէր իր իշխանութեանը ներքեւ բերել այդ զայգը: Այս պէս՝ Արուսեակը Սատանալ եղաւ:—Ես. ԺԴ. 12-14:


Բոլոր սուրբ հրեշտակները շիոթուած էին: Նա Ամենակարողին օրինաց հանդէպ առաջին ապստամբն էր: Անոր այս քալլը անպատիթ մնաց, որով հրեշտակները պահ կախածեցան թէ արդեօք Աստուծած կարո՞ղ էր իր օրէնքները ստիպուական ընել տալ: Դարեր սահեցան, մարդկութիւնը հետզէնեէ կ'ոչնչանար. Աստուծոյ պատիթը՝ «Մեռնելով պիտի մեռնիս», հետզէնեէ կը գործադրուէր: Սատանան ըմբռնեց թէ մեռնող հպատակներէ բաղկացած իր թագաւորութիւնը միշտ խղճակի ցուցադրութիւն մը պիտի ըլլայ: Նա նոր ծրագիր մը լացաւ, զլատուած նենդէլու ու նոր կարգի էակներ զարդացնելու — տարասեռած մարդիկ, բարձրագոյն զօրութեամբ պատուաստուած:

Հրեշտակները Աստուծատուրը գորութիւն ունէին մարմանանալու: Անոնք կրնային մարդոց նման մարմիններով երեւալ: Ս. Գիրքը կ'ապացուցանէ զայս: (Ծննդոց ժողովութիւն:): Հրեշտակները թուլատրուած էին ինկած մարդկան հետ շիման զալու, ապացուցանելու համար թէ արդեօք կրնային զանոնք ես բերել Աստուծոյ:—Երբ. Բ. 5:

Ծննդոց Զ. 2-5ի պատմութիւնն է՝ թէ «Աստուծոյ որդիները մարդոց աղջիկներուն զեղեցկութիւնը տեսնելու» բայց իրենց ընտրածներէն կիներ կ'առնէին: Այսպէս՝ հրեշտակները նոր սերունդի մը հայրերը եղան, Աղամականէն բոլորովին տարբեր: Արձանագրութիւնը կ'ըսէ թէ անոնք հսկաներ էին, ֆիզիքապէս եւ մտաւորապէս — «անուանի մարդիկ էին», որոնք երկերը բըռնութեամբ լեցուցին:



ԱՐՈՒՍԵԱԿ ՍԱԴԱՑԷԼՆԵՐՈՒ ԻՇԽԱՆ



ԵՐԲ ՏԱՊԱՆԻ ԿԲ ՊԱՏՐՍՍՈՒԻՔ

Ա Երեւութիւն, Հրեշտակներուն ալս անհնազանդ ընթացքը շարունակուեցաւ ամբողջ դարեր, առանց Աստուծոյ կողմանէ զանոնք զագելու արտաքին լաւանութեան: Այսպէս, բոլոր սուրբ Հրեշտակները փորձուեցան, եւ որոնք որ ուղեցին «անհնազանդ եղան նոյն օրերը»: Ա. Պետ. Գ. 20:


«Նոյն իր դարուն մէջ արդար ու կատարեալ մարդ Մէր», ասացուածքէն այնպէս կը հասկցուի, թէ բացի նոյն ու իր ընտանիքն, քիչերեւ կամ ո՞չ ոք սերունդով կատարեալ — Աղամական սերունդէ էին: (Ծննդոց Զ. 9): Նոյն ընտանիքը ուրեմն, կը պարունակէր բոլոր անարատանիըը — միան ութիւն հոգիներ: Անոնք Աստուծոյ Հրամանաւ, շնորհին Տապանը, ալս կերպով վկաչելով աշխարհին Աստուծոյ կողմանէ Զըհեհեղի ճը դիտաւորութիւնը:

Նոյնին քարողած Զըհեհեղը, որպէս Աստուծաւին դատաստան՝ ծիծաղելի թուեցաւ, ինչու որ մինչեւ Զըհեհեղել անձրեւ եկած չէր: Վերջին մեծ «զօտին» որ այն ատեն հեղեղեց Երկիրը՝ մաքուր ջուր էր: Անիկա դարերով մթնոլորտին չուրչը տարածուած կը մնար, որով ամբողջ Երկիրը մէծ ջերմանոց մ'էր: Գրեթէ եղանակաց փոփոխութիւն չի կար, եւ ո՞չ ալ փոփորիկ, որովհետեւ ջուրի հսկայ ամպչովանին Երկիրը տեւական Ամասի մէջ պահած էր: Այդ ժամանակուայ համար կը կարգնք: «Ինչու որ Երկրի վրայ տակաւին անձրեւ եկած չէր»: (Ծննդոց Բ. 5): Նոյն արդարութեան քարողիքը, ծաղրուեցաւ ու լիմար կարծուեցաւ Աստուծոյ Խօսքին նկատմամբ իր ունեցած հաւատքին համար, ինչպէս որ Տիրոջը ժողովուրդին ուրիշներ ալ ալլեւալ ժամանական մէջ ծաղրուած են թերահաւատաներէ, եւ գեռ կը ծաղրուին:

Վերջապէս, Զըհեհեղը եկաւ: «Մեծ անդունդին, (ամպչովանին) բոլոր աղրիւները ճեղբուեցան», որով միլիոնաւոր թօնո ջուր զահավիժեց Երկրի երկու բեկեռներուն վրայ, ճեւառնելով Երկու վիթխարի ծովախաղաքի ամեներ, որոնք մեծ խորութեամբ ծածկեցին Երկրը, խորացնելով ովկիանոսներուն յատակները, եւ վերաբքացնելով ուրիշ լեռներ:

Աշխարհին որորանը Հայաստանի մէջ ըլլալ կը խորերը Հայաստանի Երկրամասը մըուրի խաղաղ լիճ մ'էր, որը կը տեսնաւի ջուց աղտի — սկախաւ — ի թանձ խաւերէն:

Այս ըշջանին մէջ տատանեցաւ Տապանը, եւ Աստուծաւին պաշտպանութեամբ հանգչեցաւ Արարատավ դարձը, իր թանկագին բեռովը, աշխարհի նոր սկզբաւութեան համար:




ՆՈՅՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ ԿԲ ՔԱՐՈՉԵ



ՏԱՊԱՆԻ ՇԻՆՈՒԹԻՒՆ



ԿԵՆԴԱԿԻՆԵՐԸ ՏԱՊԱՆԼ ԿԲ ՄՏՆԵՆ




ՀՐԵՇՏԱԿԱՅ ՈՐԴԻՆԵՐԸ ՈՉՆՉԱՑԱՅ

ՀՐԵՇՏԱԿԱՅ Աստուածորդիներու վիճակին սատանաներու վերածուելու պատմութիւնը կ'օգնէ ճեղ ըմբռնելու, թէ ինչու Աստուած հրամայեց Զըրէնեղը մարդկութիւնը սրբել տանելու համար, բայց նույն ու իր ընտանիքէն: Մենք կ'ըմբռնենք թէ՝ սկիզբէն Աստուած մտադիր էք միմիան Աղամի ու իր սերունդին հետ գործակցիլ: Ինկած հրեշտակներու հոկաց որդիները Աստուածոյ համաց համառակ գոյութիւն ստացան, որով ըստ պատշաճի, անոնց համար ուեւէ ինամք պէտք չէր տածուեր: Անոնք երբէք կենաց իրաւունք չունէին, եւ ոչ ալ արութիւն պիտի առնեն: Մինչդեռ, Աղամի բոլոր սերունդը, Յիսուսի մահուան չորրհիւ յափանական կենաց տիրանալու կատարեալ պատեհութիւն մը պիտի ունենալ:

Զըրէնեղէն վերջ, սադայէլ հրեշտակները աննիւթացն — իրենց հոգեղէն վիճակները ստացան. բայց կատարելութիւնէ ինկած ըլլալով չէին կրնար երկինք վերադառնալ Եհովալին ծառայելու համար: Ս. Պետրոս եւ Ս. Յուղայ կը յայտնեն անոնց վրայ գործադրուած պատիժը, «Այն հրեշտակները, որոնք իրենց առջի վիճակը չի պահպահին, հապա իրենց բնականութիւնը ձըդցին, (հոգեղէն վիճակը) Աստուած մշտնջենական կապերով (արգելքներով) խաւարի մէջ պահէց: Մեծ Օրուան Դաստանանն»: — Բ. Գևո. Բ. 4: Յուղայ 6:

Ինկած հրեշտակներուն — սադայէներուն — ազատութիւնները սանձուեցան: Անոնք այլեւս անկարող են լուս օրով խաբէութիւններ գործածել — անկարող, առաջուազ պէս մարմնանալ: Սակայն, նշմարեցէք, թէ ըստ Յուղայի, երբ «Բարկութեան Մեծ Օրը» գայ, այս ինկած հրեշտակները պիտի բոյլատրուին մարմնանալու, եւ պարքարին մէջ մեծ դերը կատարելու: Ուրիշ համարներ ալ ցոյց կուտան թէ այս սադայէները մօտէն կապ ունին մեծ «նեղութեան ժամանակուա» հետ, որով այս գարը պիտի վերջանալ, ու Մեսիական թագաւորութիւնը պիտի հաստատուի:

Այս ինկած հրեշտակները տարտարուը — ճեր երկուն մթնոլորտին մէջ ձգուած էին: Սատանան, բարձր կարգի քերովիէ հրեշտակ մը, Դեւերու իշխանը կոչուած է: Անոնք խիստ հեռու տեղ մը չեն, կոտակ հրահը ելու գործով զբաղած. Ընդհակառակը, ըստ իրենց կարեացը՝ կը ջանան մօտ ըլլալ մարդկութեան: Թուլատրուած չըլլալով մարմնանալ, անոնք կը ջանան չստակառեսներու ու վհուկերու մէջոցաւ զիւահարել մարդիկ: Մարդկութիւնը բոլորովին պիտի մերժէր զանոնք, եթէ անոնց խկական նկարագիրը պիտար: Անոնք երբեմն իրը մեռած բարեկամներ կը ներկազանան, հաղորդակցելով վը հուկներու եւ Փալճիներու միջացաւ:



ՀՐԵՇՏԱԿԱՅ ՀՍԿԱՅ ՈՐԴԻՆԵՐԸ

460 · 60



Ս. Պետրոս Բ. 4 Ս. Յուղայ 6
ԱՍՏՈՒԱԾ ԶԽՆԱՑԵՅ ՄԵԴԱՆՉՈՂ ՀՐԵՇՏԱԿԱՅ



ՎԵՐՁԻՆ ՄԱՆԵԱԿԻ ԱՆԿՈՒՄԸ — ԶՐԿԵԼԵՂ




ԱՅԴ ԴԱՐՈՒՆ ՎԵՐՋԸ

Սբ. ԴԻՌՑ մէջ լաճախ զործածուած է «աշխարհին վերջը» ասացուածքը: Ս. Պետրոս կ'ըսէ մնդ թէ Զրհեղեղի ժամանակ աշխարհը կորսուեցաւ: Առանց դժուարութեան կինանք ըմբռնել թէ կործանած րանը աշխարհը չէր, որովհետեւ նոյի Տապանը Արարատ գլուխը կը հանդէք, որը հին աշխարհի լեռներէն մէկն էր. եթէ հին աշխարհը ոչնչացաւ, պէտք էր անոր լեռներն ալ ոչնչանալին: Այն ատենուաչ աշխարհը չէր որ կորսուեցաւ, հապա Զրհեղեղին առաջ դոյութիւն ունեցող կարդ ու սարքերը՝ որոնք վերջ գտան: Հոն նոր աշխարհ մը, նոր կարդ ու սարքեր ներմուծուեցան: Ասիկա կատարելապէս կը համաձայնի Յունարէնի ուղիղ թարգմանութեանը հետ: Հասարակ թարգմանութիւնը դժբաղարար շատերը խարած է: Ուղիղ թարգմանութիւնը «Ֆարուն Վերջն» է, — եւ ո'չ թէ Աշխարհին վերջը:


Դարերը կինան վերջանալ ու նորեր տախորդել, բայց Ս. Դիրքը կ'ըսէ թէ «Երկիրը լաւիտեան կը մնալ», թէ «Աստուած զայն պարապ տեղը չստեղծեց, հապա ընակութեան համար ստեղծեց»: Երկիրը ոչ մէկ ատեն բոլորովին բնակելի եղած է: Մեսիաի թափառութեան դորջը պիտի ըլլաւ Աստուածոյ պատուանդանը փառաւորել: Նա մարդն ալ պիտի բարձրացնէ ու անոր համար պիտի վերականգնէ այն բոլորը որ նդեմի մէջ կորսուեցաւ եւ Գոգգոթալի վրայ վրկուեցաւ: Նա մի միահն անուղղամեր պիտի ոչնչացնէ:

Նուով սկսած կարդ ու սարքերուն մէջ, Աստուած թուլարեց մարդկութեան իրենց կամաց համաձայն դործագրել իրենց ծրագիրները առանց Աստուածալին միջամտութեան, բացի ծարանեղ պարապաներուն: Նա թողուց որ մարդկութիւնը իր պիտանի դասերը սորմի, մինչդեռ, ինըը լառաջ կը տանէր իր Մեծ ծրագիրը, ուրուն կերպնը Փրկութիւնն է, իսկ Մեսիական թագաւորութիւնը շըլապատը: — Հումկ. Ե. 12-14:


Թէեւ մարդկալին տեսակէտէ Երկար եղած է Աստուածոյ ծրագրին լառաջացումը, բայց ո'չ Արարէին տեսակէտէ: Ինչու որ կը կարդանք, թէ «Հազար տարին թու քովդ երեկուաւ պէս է»: զարձեալ, «Մէկ օրը Տիրոջը համար հազար տարուաչ պէս է»: (Բ. Գետ. Գ. 8): Այս հազար տարուաչ վեց օրերուն որ նա հանգչեցաւ, կամ հրաժարեցաւ աշխարհին անցքերուն խառնուելիք, Աստուած Զարութեան իշխանութիւն մը թուլատրած է. բայց իր կարգագրութիւնները անթերի են, որով Մեսիան, Փրկիչը, պիտի վերականգնէ բոլոր կամաւորներուն ու հնագանդներուն համար այն բոլորը զորս Աղամ կորսոնցուց: — Գործ Առաք. Գ. 19-21:




«ԶՈՒՐԵՐԸ ԶՈՐԱՅԱՆ»



ԼԵՇՆԵՐԸ ՆԱԽԿՈՒԵՑԱՆ



ՏԱՊԱՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՎՐԱՅ




ԾիրԱՆԻ ԳՈՏԻՒՆ ԵՐԱՇԽԻՔԸ

ԵՐԲ Նոյ ու իբ ընտանիքը Տասպանէն դուրս ելան, որպէս երախտաղիսութիւն Աստուծոյ զոհ մը մասուցին: Աստուած Ծիրանի Գոտին իրը երաշխիք տուած, թէ աչկէս մարդկութիւնը ջրհեղիդով չի պիտի կորանցնէ: Ասկէ առաջ երբէք ծիրանի գոտի տեսուած չէր, Ս. Գորոց մէջ տրուած այն պատճառին Համար թէ անձրեւ չէր գար: Ասկէ զատ, Արեւուն ճառադալիները ուղղակի երկրին չէին զարնէր, Հապա ամպչումիւնին մէջէն. աւելի ջերմանոցի մը վրայ ըրած աղջեցութեան նման:


Ճառ մը փոփոխութիւններ տեղի ունեցան ամպչումինին վերցուելովը — անձրեւներ, տեղատարափներ, երաշտութիւն, որոտուք ու փոթորիկք, թաթաններ, չափազանց տաք եւ պաղ: Ասոնք ամպչովանինին ներքեւ անկարելի էին: Նոյի գինովնալն ալ այսպիսի պատճառներու արդիմքն էր: Ասկէ առաջ խաղողին մուղը — շերան չէր քացիէր: Որով նոյ չէր գիտէր անուր գինով ցընող աղդեցութիւնը:

Զուրի գոտիին ինալովը, լառաջ եկան արեւադարձներու ծալքաչեղ տաքը եւ բեւուալին ըրջաններու ծալքաչեղ ցուրտը, ովկանոսներու տաք հոսանքները զանոնք բարեկիութիւն առաջ:


Փոփոխութիւնը զրեթէ վարկենական եղած ըլլալու է, որը ապացուցանող փաստեր ունինք: Հիւսիսակին Սիսկրիսոյ մէջ աչքաղ մը գտնուած էր սառի մէջ թաղուած, որը կանաչ խոտ ունէր ստամոքսին մէջ, եւ որը ապացուցուց թէ իր մահը չանկարծակի տեղի ունեցաւ, խոտ կերած ժամանակ: Դարձեալ, պտկաժանի (մեծ փեղ) մը գտնուեցաւ սառի մէջ թաղուած, որուն բերանը ուտելիք կար: Ալսպէս, կ'ապացուցուի թէ՝ կար ժամանակ մը երր բեւուններն ալ բարեխառն գոտիի պէս էին. բայց այսպիսի վարկենական փոփոխութիւն մը միմիալն ամպչովանինին գաւալիթումովը կրնար տեղի ունենալ: Հիւսիսակին երկիրներու հսկաչ սառնակուտերը, որ այսքան արագ կազմուեցան, երկար դարեր տեւած էն: Ցուրը սառի չի վերածուեցաւ, հապա որպէս ծովախաղցքի հսկաչ ալիքներ՝ իրենց հետ քւեցին վիթխարի առանակուտեր ու խիճեր, որոնց հետքերը երկրաբանները ցոյց կրուան մեջ Հիւսիսակին Ամերիկակի եւ Հիւսիսարեւմտեան Եւրոպակի մէջ: Անոնք բլուրները այսպիսի ուժգնութեամբ կտրեցին, որոնց ձգած նշանները մինչեւ ալսօր կը տեսնուին: Հասարակածակին ու ձարոնական հոսանքները, նաեւ Կալֆ Սթրիմը անկէ ի վեր բեւուալին սառուցներէն շատ հալեցուցած են, մասնաւրապէս վերջին մի քանի տարիներուն մէջ:




ՍԱՄՆԱՅԻՆ ՇՐՋԱՆ



ՍԱՄՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ — ԲՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՍԱՐԱՆ



ՊՏԿԱԺԱԿԻ ՍԱՄՈՅՅՅԻ ՄԷՋ ԹԱՋՈՒԱԾ




ՅՈՒՆԱՑ ԵՒ ԵԳԻՊՏԱՑՈՑ ԴԻԽՑԱԶՆԵՐԸ

ՍԱԾՈՒՑ ի վեր զիտունները զարժացած են թէ ի՞նչ փաստ կրնալ ունենալ Յունական Դիցարանութիւնը: Ներկալիս, Աստուծոյ՝ ճշմարիտ Խօսքը քննելով, կ'ըմբռնենք թէ Դիցարանական չաստուածները ջըրհեղեղն առաջ մարդացած Հրեշտակներն էին, իսկ անոնց զաւակները՝ Հսկաները, դիւցազները: Այս թելագրութիւնը խորհուրդներու հեղեղի մը ծալը տայ թերեւս մտածող մտքերու մէջ:

Եգիպտարաններու Փարաւոններու գերեզմաններէն գտածները զիրենք ալշեցուցած են: Ասոնցմէ ոմանց մէջ, պահմական քարետախսակներ գտած են, որոնք Փարաւոններու ազգատուչմը ետ կը տանի մինչեւ Ստեղծագործութիւնը — առաջին Փարաւոնը — Ադամ: Բայց այս տախտակները Ս. Գրքէն զատ այնքան չատ ազգատուչմեր ցոյց կուտան, որով Եգիպտարանները Ծննդոցի արձանագրութեան շուրջ բոլոր հաւատքնին կրտնցուցած են, Բարձրագոյն քննադատներ դառնալով, որոնք կը մերժեն Ս. Գրքը: Հիմնելով հաւատքնին Եգիպտոսի գերեզմաններուն վրայ: Այսու Հանդերձ, կը խոստովանին թէ ալս տախտակները իրարձէ կը տարբերին, եւ քիչ թէ չատ կը հակասեն զիրար: Ամենածեշդը ԱՊԻՑՈՍԻ ՔԱՐԵՑԱԽՑԱԿՆ է, Սէթի Ա. ին չիրիմին մէջ գտնուած: Ասիկա թերեւս այն Փարաւոնն է որ Յովսէփը իր դրւխաւոր նախարարը ըրած եւ որը կ'ենթաղրուի մեռած ըլլալ Մովսէսի ծննդոցն 120 տարի առաջ:

Այս Քարետախսակին վերագրուած գլխաւոր լանցանքը այն է, թէ ճիւններուն չափ ընդարձակ չէ: Բայց եւ անպէս, Սէթի Ա. Փարաւոնը այս Քարետախսակը մեծ խնաճքով պահած է մեզ համար: Ան կարծը ապառաժի մը մէջ վաթսուն ուաք խորութեամբ հոր մը բացաւ: Այս մակարդակին վրայ իր քարետախսները սանդղամս մը կտրեցին որուն վրայ զծուած է ԱՊԻՑՈՍԻ ՔԱՐԵՑԱԽՑԱԿՆ: Անոր ճշգիտա մէկ օրինակը կը դանուի Բրիտանական Թանգարանը, որուն լուսանկարը կրցած ենք առնել բաւական ծախսով ու դժուարութեամբ, որը հոս կը ներկայացնենք: Մեր նպատակն է ցոյց տալ թէ Եգիպտական ամենալաւ արձանագրութիւնը լիուլի կը համաձայնի Ծննդոցի պատութեան հետ:

Հոս Փարաւոններուն շարքը միւսներէն կարծ է, որովհետեւ զանց ըրած է չաստուածներուն եւ դիւցաղներուն անունները: Զուտ մարդկալին սերունդի կառավարիչներու Եգիպտական ամբողջ արձանագրութիւնն է որը ետ կ'երթալ մինչեւ Ադամ: Ասկէ ի զատ, վերոցիշեալ զանցառութիւնները պատշաճ տեղին կը պատահին քրչեղեղին ժամանակ:



«ԱՊԻՑՈՍԻ ՔԱՐԵՑԱԽՑԱԿՆ» ՑՈՒՑԱՑ ԿՈՒՏԱՑ ՑՈՂԱԿ ԱՎԱՄ «ՄԵԽԱ» ՈՐՊէՄ Ա. ՓԱՐԱՒՈՆԸ ՈՒ ԵԽԱՆ «ԻՇԱ» ԿՐ ԿԻՒՆ

ԱՐԱՄԵՆ ՄԻՋԱՌԻ ՄՈՎԱՏԱՆ	
100 200 300 400 500 600 700 800 900 1000 1100 1200 1300 1400 1500 1600 1700 1800 1900 2000 2100 2200 2300 2400 2500 2600	
ԱՐԱՄԵՆ	
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ	
ՄԻՋԱՌԻ ՄԻՋԱՌԻ	ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՅԱՏԱՆ
ՄԱՐՈՒՄԱՄԱՑ	
ՍԵՄ ԽՈՏՀԱԿ ՂՅՈՒՄ ԱՄՐԱՄ	
ԵԶՐԱԳՈՅՆ ԴԻՎԱՆ ՄԻՋԱՌԻ ՀԱՅԱՏԱՆ	
ԱԲԱՐ ԱԿԱՏ ԱՄ ԽՈՏՀԱԿ ՎԵՐԱԾԱՅԻ ՀԱՅԱՏԱՆ	

ԱԴԱՄ (ՄԷՆԱ) Ա. ՓԱՐԱԽՈՆՆ իր

Ա ՊԵՏՈՒԹ ՔԱՐԵՑԱԽՏԱԿԼ լիուլի կը համաձայնի ծննդոցի հետ, ու յաճախ հաստատուած է Յոյն եւ Եղիպատական պատմագիտներէն, Հերօթոսոս եւ Մէնաթօէն: Աղամը ցոյց կուտաչ որպէս առաջին Փառաւուր, եւ Նորը բաներորդը, իսկ միջանկեալ 18ը ծննդոցի հետ կը համաձայնի զարմանալի ճշութեամբ: Մէնափ կինն էր Շէշ — Երրաւեցերէն՝ իշա — Կին: Անոր անդրանիկ որդին Բ. Փարաւոնն էր — Յունարէն՝ Թէքա — Խէնդ՝ յանցաւոր մը: Երրաւեցերէն՝ Քանիկենի, Լատիներէն՝ Արաւ, Հաւերէն՝ Կալէն: Քարետախտակը հարելը կը ներկաւացնէ մէկը, որ չի զիմազգեր:

Այս Քարետախտակը ցոյց կուտաչ միեւնոն կարգը Մովսէսինին նման (Ծննդոց Դ. Զ.), տալով նախ Կալէնի սկընդարանական կարգը մինչեւ Յարելը:


Այդ ատէնները, անտարակուս, չաստուածներն ու դիւցաները սկան Երկիրը բռնութեամբ լեցնել: Սէթի ցուցակը ասոնց անունները զանց կ'ընէ: Բոլոր դիւցաղները Ձբէկղեղի ժամանակ ոչնչացան: Յաջորդը Նորըն քարքայական ամիսոսով: Բայց, որովհետեւ ան Կալէնի ընտանիքին չէր, ԱՊԵՏՈՒԹ ՔԱՐԵՑԱԽՏԱԿԼ հոն ետ կը դառնայ, ու ճատանձէ Հարելը և Սէթը, ու Սէթին ազգատուչը մինչեւ Նոյ Ծննդոցին պէս: Նոյ (Նօֆրու) Փարաւոնն էն, որմէ վերջ սկընդարանական կարգը իր Քամ (Զամու Զուֆու) որդիէն կ'սկսի: Նոյին միւս որդիները անտեսուած են, որովհետեւ Սեմ եւ Յարելը Ասիա եւ Եւրոպա գացին, մինչդեռ միայն Քամը Եղիպատոս գնաց:


Ալսպէս, զարմանալիօրէն, Աստուածաշունչը պաշտպանուած է այն արձանապրութիւններովը, որոնք անդամ մը կը կարծուէր թէ կը հակասեն զայն:

Մովսէս «Եղիպատացւոց բոլոր գիտութիւնները սորված էր»: Ասէք ի զատ, ան Եհովալին Մարզարէն էր. ալսպէս վկաչուած է Յիսուսէն: Թէեւ Մովսէս Արածէն 2000 տարի վերջը կ'ապրէր, սակայն պատմութիւնը խիստ մօտէն կը միացնէր իր ժամանակուաչ հետ: Ճես հետեւեալը.

Արժ	Մարտուական	Համակակ Ամրամ
Սէր		Դէ-Ռ Սալշէն

Այս գծուած համեմատական գծերը, վերովիշեալ անձանց կենաց Երկարութեան համեմատութեանը գծուած էն, Արածէնը 930 տարի, Մաթուսաղավինը 969, Սևմինը 600, Խաչակինը 180, Ղեւիինը 137, Ամրամէնը 137 եւ Մովսէսինը 120: Իսկ գծերուն մէկը չի վերջացած միւսը սկսելը համեմատարար ցոյց կուտան մէկուն մեռնելէն քանի տարի առաջ միւսին ծնիլը: 243, 68, 50, 40, 58, եւ 31 տարիներ:






ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ

Ջ Բէնելիկն տարիներ վերջը աշխարհը սկսաւ բազմամարդանալ: Նոյի ու իր որդուոցը ճիշոցաւ հաղորդուած պատմութիւնը քիչ թէ շատ մոռցուած էր, և խոստումի աղեղի նշանակութիւնը ծեծապէս կորսուած: Ժողովուրդը Աստուծոյ վրայ Վստահութիւնը կորսնցուցած, սկսաւ կառուցանել Բարելոնի Աշտարակը, որը զիրենք պիտի փրէլէ եթէ Աստուած յառաջիրակին ուրիշ ջրհեղեղ մը ընէր: Աւա՞լ, ո՞րքան կարճատեսութիւն, ուրիշներու նման որոնք աշխարհալին մեծ իմաստութեան տէր են: Ս. Գիրքը Քրիստոնեաներուն մէջ ալ այս կարգի թերահաւատութիւն մը կը մատնանչէ, որոնք կը ջանան պաշտպանել ինքնինքնին և իրենց աշխարհալին շահերը, հաշիւէ դուրս ձգելով Աստուած ու իր Մրագիւը: Ոմանք այսօր ճիեւնոյն կերպով կ'անտեսեն զԱստուած՝ ըսելով. Աստուծոյ խոստումներուն մի՛ վըստահիր: Եթէ սպասես որ Աստուած գործէ քեզ համար, բան մ'ալ պիտի չի կատարուի: Ուրիշ խօսքով, մենք այն տեսակ օրուաչ մը մէջ կ'ապրինք, ուր Աստուածաւին կամաց, Աստուածաւին Մրագրի ու խոստումներու հանդէս հաւատքը կը պակսի:


Աստուած ինդիրը կարդադրեց խառնակելով սնոնց լեզուն, ու ցրուելով ժողովուրդը, որպէս զի չի կաւենան ուրիշ իմարական ձեռնարկներու շուրջ իրարու հետ գործակցիլ: Աստուածաշունչը ասիկա կ'ակնարկէ ըսելով. «Անիկո որոշուած ժամանակները հաստատեց, ու աննց բակութեան սահմանները, որպէսզի Տէրը փընտեն, ու խարխափելով զինքը գտնեն»:

Լեզուներու զանազանութիւնները աշխարհի ամենազարմանալի բաներէն մին է — զօրաւոր պատնէ, մը՝ արգիելու համար մարդկութիւնը իրարու մօտենալէ իրենց շահախնդիր կամ մեղսալից նպատակները իրագործելու գիտաւորութեամբ: Որը յնտաձգուած է մինչեւ Վրէժինդրութեան Մեծ Օրը:

Ներկալիս, լեզուի պատնէ չները սկսած են քանդուիլ, ու մենք կը տեսնենք թէ՝ մարդկութիւնը միանալու միտում մը ունի: Միութիւններ եւ Ընկերութիւններ կաղմուած են Հարուստներէն ու Աղքատներէն — իրաքանչիւրը ինքնապաշտպանութեան համար: Ժողովուրդին մէջ լեզուներու եւ ինքնապիտակցութեան այս զարգացումը կը սպասնաչ թագաւորաց ու իշխանաց տիրապետութեանը: Եթէ սոյն արգելները երկու հազար տարի առաջ վեցուած ըլլալին, այս արդիւնքներն ալ շատ կանուին պիտի զալին, ըստ Աստուածալին ծրագրին, որը երկրին գործերը կը ձեւակերպէ Մեսխական Թաղաւորութեան պատրաստութեանը համար, և որը պիտի օրէնք ընդհանուր մարդկալին ընտանիքները, որով «բոլոր ազգաց ցանկալի բաները պիտի զան ու աշխարհը Տիրովը փառքով պիտի լցցուի»:




ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԻՆ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ



ՔԱՄ, ՅԱԲԵԹ, ՍԵՄ — ՏԻՊԵՐԸ



ՑԵՂԱՑԻՆ ԲԱԺԱՆՄԱՆՑ ՔԱՐՏԻԾ



ԱԲՐԱՀԱՄ ԱՍՏՈՒՇՈՅ ԲԱՐԵԿԱՄԸ


ԱԲՐԱՀԱՄ իր հաւատքի արտավայտութեամբը Աստուծոյ բարեկամը եղաւ, երբ իրո պատասխան հրաւէրին, ձգեց իր հայրենի աշխարհը ու թափառցաւ Քանանի մէջ: Իր այս հնազանդութեամբը տիրացաւ Խոստումին, «Քեզծով ու քու սերունդովդ պիտի օրհնուին աշխարհի բոլոր ազդերը»: (Գաղատացոց Դ. 23, 24)ին մէջ Ս. Պօղոս կը բացարէ թէ Արրահամին կինը կը պատկերացնէ այս ուխտը, կամ Խոստումը: Սառավի ամելութիւնը կը համապատասխանէ Քրիստոսի գալստեանը երկար չապազմանը՝ որուն տեւզութեանը: ասկան պիտի իրադորուի Խոստումը: Իսահակը կը պատկերացնէ Մեսիան, Խոստումն ժառանգը: Իսահակին հարսը, Ռեբեկան, կը պատկերացնէ Ընտրեալ Եկեղեցին, Քրիստոսի Հարսը եւ իր Խոստումին ժառանգակիցը:

Ս. Պօղոս կ'ըսէ թէ Հագարը կը պատկերացնէ Օրէնքի Ռւխտը որը Խսրաչէլի տրուեցաւ Սինայ լեռէն, եւ թէ՝ Խսրաչէլի ազգն ալ Խսմաչէլով պատկերացուած էր: (Գաղատացին Դ. 25): Ինչպէս որ Հագար եւ Խսմաչէլ Խսահակի ծնանելովը դուրս ձգուեցան, ու քիչ մասաց որ պիտի կորսուէին, նոշնպէս ալ Հրէաները ամբողջ տասնեւութը գարեր ճերժուած են Աստուծոյ չնորհէն, ու այսօր գրեթէ սոլամահ եղած են: Ինչպէս որ Տիրոջը հրեշտակը ցոյց տուալ անոնց ջուրի պղբեր ճը, որով Խսմաչէլ կազդուրուեցաւ, նոշնպէս ալ այսօր Աստուծոյ պատզամը ցոյց կուտայ Հրէից ջուրի ակ մը. անոնց Սիօնական ցոյսերը վերակենդանացած են.

Իսահակի գոհարերութիւնը պատկեր մէկ Քրիստոսի զոհարերութեանը, որը անհրաժեշտութիւն մէկ իրեն համար Արրահամի Հոկեղէն Սերունդը կարենալ ըլլալու, օրհնելու համար աշխարհի մարդկութիւնը:

Եղիազարը, որ զգուեցաւ Ռեբեկան, Իսահակին Հարսը բերելու, գեղեցիկ կերպով կը ներկայացնէ Ս. Հոգիին գործը, որ կը կանչէ Եկեղեցին, Քրիստոսի Հարսը ու ընկերակիցը ըլլալու Խսրաչէլը ու անոնց միջոցներ ալ աշխարհի բոլոր ազդերը օրհնելու մէծ գործն էլ: — Գործք Գ. 19-26:

Ռեբեկաի Եղիազարին հետ վերադարձը կը ներկայացնէ Եկեղեցին ուղեւորութիւնը ներկայ Աւետարանանալու լուսով, որը պիտի ընդունի զինքը իր Երկրորդ առուածը Որուն խոստածիրը պիտի իրականանալ բոլոր ազդերը օրհնուիր: Աչա այս խոստումն է եղած Իսրաչէլի լուսն ու միաթարանքը ամրող երեսուն եւ հինգ դարեր: — Ծննդոց իի. 18: Գաղատացին Գ. 29:



ԱԲՐԱՀԱՄԻ ՄՈՒՏՔԸ Ի ՔԱՆԱԿ



ՍՈՒՌՈՒԻ ԿՈՐՄԱՆՈՒՄԸ

ՍՈԴՈՒՄԱՅԻՆԵՐԸ կը գրաւէին խիստ արգասարեր Հովիտ մը, որով բաղդասամամը ուրիշներու, ճասամբ խուսափեցան անձքի այն մասէն, թէ Հացը ճակար քրափինքով պէտք է վաստկուի: Սակայն այս գիւրակեաց վիճակը զանոնք շահախնդրութեան ու մեղաց առաջնորդեց, որով Ս. Գիրքը կ'ամրաստանէ զիրենք — «Հայարտութիւն, հացի առասութիւն ու անհոգ հանգստութիւն ունեցան, եւ աղքատին ու տնանկին ձեռքը չուժովցուցին: Ու իմ առջեւս պղծութիւն ըրին, որով զանոնք ճէջ տեղէն վերցուցի երբ լաւ համարեցի»: — Եղեկիէ ԺԶ. 49, 50:

Աստուած յարմար զատեց Սոդոմացւոց կործանումովը մեղաւորաց վախճանը ցուց տալ — «ոք ճահ է, եւ ոչ թէ լաւիտնեական տանջանք, ինչպէս որ Ս. Յուգաչ կը լաւոնէ, իսկ Եխուս կ'ըսէ. «Երկինքն կրակ տեղաց եւ բոլորն ալ կորսնցուց»:

Սակայն, Աստուածաշունչը կ'ուսուցանէ թէ՝ Սոդոմացիները անկուսօքն չի կորսուեցան — թէ Աստուածով ողործութիւնը Քրիստոսի մէջոցաւ կը ներփակէ նաեւ Սոդոմացիները: Յիսուս, ինչպէս նաեւ Եղեկիէ Մարդարէ կ'ըսէ, թէ իր Երկրորդ Գալուսեանը, իր Մեսիական Թագաւորութեան տեսողութեանը, ընդհանուր աշխարհին փորձի, կամ դատաստանի պատեհութիւն ճը պիտի տայ ամեն անոնց, որոնք ներկայիս պատեհութիւն չեն ունեցած:

Սոդոմացիք այն ատեն պատեհութիւն պիտի ունենան լսելու Աստուածով չնորհքը, ընդունելու եւ անով հըրձուելու:

Յիսուս կ'ըսէ թէ այն փասաւոր Դարաշըանին Սոդոմացւոց վիճակը աւելի դիւրին պիտի ըլլաչ քան այն ժողովուրդին՝ որոնց քարոզեց իր Առաջին գալստեանը: Ասոր պատճառը կը բացատրէ ըսելով որ, եթէ Սոդոմացիները Քրորդինի, Բեդասիլդայի եւ Կափառնաշումի բնակչաց պատեհութիւնը ունենային, քուրձով ու մոխով պիտի պազալսարէին, որով, ապազաչ փորձութեան ժամանակ «աւելի դիւրին պիտի ըլլաչ անոնց» քան այն ժողովուրդին որոնք թէեւ լսեցին պատզամը, բայց մերժեցին: — Մատթ. ԺԱ. 21-24:

Եղեկիէլի ճարդարէութիւնը (ԺԶ. 49-61) ամենէն բացայալուն է: Ան կը լայտնէ թէ՝ Վերահաստատութիւն եւ օրհնութիւն կը սպասեն Խորաչէլին, եւ պատահմամբ կը ճատննուէ նաեւ թէ Սոդոմացիներն ալ այն ատեն Աստուածէ չնորհք պիտի գտնեն — Նոր Ուխտին, Մեսիակի թագաւորութեան ներքեւ:

«Ընդարձա՞կ է Աստուածով սէրը, ծովու նման ընդարձակ»:



ՀՈՎՏ ԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՐԳԱԽԱՑՄԱՆ ԿԼ ՑԱՆԿԱՅ



ՀՈՎՏ ԵՒ ԻՐ ԴԱՏԵՐՔԸ



ԱԲՐԱՀԱՄ ԿԼ ՏԵՍՆԷ ՍՈԴՈՒԻ ԿՈՐՄԱՆՈՒՄԸ



ՄԵԼՔԻՍԵԴԵԿ ՔԱՀԱՆԱՅ ԵՒ ԹԱԳԱԽՈՐ


ՄԵԼՔԻՍԵԴԵԿ Աստուծոյ քահանայ մէր, միեւնոյն ժամանակ Սաղենի (խաղաղութեան), թագաւորը: Արբահամ ընդունեց զան եւ տասանորդ կարեց անոր: Աստուծած՝ Սաղմոսերդուին միջոցաւ ըստ, թէ Մեսիան Մելքիսեդեկի կարդին պէս չաւխանական Քահանայ մը պիտի ըլլալ: — Սաղմոս ձժ. 4:

Հըկաները անտեսեցին այս մարդարէութիւնը, եւ խորհեցան թէ Աստուծոյ Ծրադիրն նկատմածը քահանական բնույթ ունեցող ամէն բան՝ Աչարոնական քահանալութեամբ պիտի կատարուի, որը սական, իրականին պատկերն էր միան: Անոնց Մեսիական թագաւորութեան եւ փառաց ակնկալութիւնը կուրացուց զիրենք տեսնելու Յիսուսի որպէս Քահանայ կատարած մեղաց — քաւութեան դործը:


Անոնք չի տեսան թէ Մեսիան շատ մը անդամներէ պիտի բաղկանաց: Մելքիսեդեկեան Քահանայի Գլուխը Յիսուսն է, իսկ Ընտրեալ Եկեղեցին՝ Անոր Սարմինը: Քրիստոնեաները խիստ հետաքրքրուած են Մեսիական թագաւորութեամբ. Նոյնպէս այն իրականութեամբ, թէ Արքայական Քահանալութեան մէջ բաժին ունենալու համար պարտին Յիսուսի չարչարանաց մէջ բաժին ունենալու համար. զոհաբերելով իրենց կեանքը, ինչպէս որ Ս. Պուտոս կը պատկերէ, Հռովմ. Ժ.Բ. 1:

Այն պատճութիւնը, թէ Մելքիսեդեկ առանց հօր եւ մօր էր, որ ո՛չ անոր օրերուն սկիզբը կաէ՝ եւ ո՛չ ալ կեանքին վախճանը, Ս. Գրոց ուսանողները չփոթած է մինչեւ վերջերս: Բացատրութիւնը խիստ պարզ եւ գոհացուցիչ է ներկայիս: Մելքիսեդեկ առանց հօր եւ մօր էր քահանալութեան մէջ: Նա չի ժառանգեց ալդ քահանալութիւնը: Այս ո՛չ օրերու սկիզբը, եւ ո՛չ ալ վախճան ուներ իր պաշտօնին նկատմամբ. ալսինքն թէ՝ անոր քահանալութեան սկսելուն արձանադրութիւնը եղած է, եւ ո՛չ ալ լաջորդ մը հալթալթուած է: Այս տեսակիցով նա կը պատկերացնէ Մեսիան: — Երբ. է. 1-4.


Մելքիսեդեկ կ'ենթագրուի եղած ըլլալ այն Հովիւ թագաւորներէն մին՝ որ արշաւեց Եղիպտոս, եւ կառուց Մեծ Բուրզը, գրեթէ Ք. Ա. 2170ին, որը 12 էտէրը գետին՝ կը ծածկէ: Աստեղադէտները կ'ըսեն թէ՝ անոր չափերը ցուց կուտան տարուաչ Երկարութիւնը, Երկրին ծանրութիւնը, արեւին հեռաւորութիւնը, եւն. Անոր ներքին անցքերը կը ներկայացնեն մարդկային պատճութիւնը — դէպի վար՝ մեղաց ու մահուան ընթացքը. դէպի վեր՝ Օրէնքի Գարզը, Աւետարանական Դարը, Եկեղեցւոց թագաւորական քառքը, և Մարդկային Վերականգնումը:



ԲՈՒՐԳԻ — ԵՍՍՅԻ Ժ.Բ. 19



ԲՈՒՐԳԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ



ԲՈՒՐԳԻՆ ՆԵՐՔԻՆ ԱՆՑՔԵՐԸ



ՅՈՒԻ ԹՇՈՒՄՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՎԵՐԱՀԱՍՏԱՌԻԹԻՒՆԸ

ՅՈՒԻ Հուսի Մարգարէին պատճութիւնը, որ Ժամանակակից է Արքայածի և Մելքիսեդէկի, Արգիրգ Ուսանողաց համար հնտաքքութեամբ լեցուն է: Ո՞չ թէ միայն իրականութիւնները՝ հապանաւ անոնց խորհրդարանական նշանակութիւնը կը հետաքքը մեզ, երբ կը սորվինք, թէ Յորի փորձառութիւնները՝ կը ներկայացնեն մարգկութեան անկումը և բարձրացումը:

Յոր հարուստ էր, յարգուած ու բարգաւած: Բայց աղյօնները արագօրէն վրաչ հասան: Կայծակ մը ինկաւ ան տանը վրաչ ուր իր զաւակները ծննդեան տարեղարդ առթիւ խնճուք մը կ'ունենալին: Բոլորն ալ մեռան: Ասկէ չետու կը կորսնցնէր իր ոչխարները, էշերն ու աչերը, ուղաբերն ու հօտերը: Տառապանքին ներքեւ իր առողջութիւնն ալ քայլապուեցաւ. զլիին մինչեւ ոտքերը պապարներով ծածկուեցաւ: Նա իր բարեկամներն ալ կորսնցուց, որոնք ըսին թէ այս բոլորը կը նըշանակին անոր Աստուծէն բոլորովին մերժուիլու: Ի վեցո՞չ՝ կինն ալ իրմէ երեն զարծուց, ըսելով. «Դուն Աստուծէն անիծուած ես, երանի թէ մեռնէիր»: Խեղճ Յորն ալ ծահուան ցանկաց աղօթելով. «Երանի՛ թէ մինչեւ Քու բարկութեանդ անցնիլը գերեզմանին մէջը ծածկէիր ու պահէիր զիս, ինձի ժամանակ մը որոշէիր ու եռքը զիս միաբար բերէիր» (Յոր Ժ. 13): Մեսիան պիտի երականացնէ այս մարգարէութիւնը:

Յորի առողջութեան, բարեկամաց եւ հարստութեան կորուսը իրեն թանկազին դասեր տուին: Նոյնպէս ալ թշուառ մարդկութիւնը կարեւոր դասեր կը սորվի Աստուծոյ ինամոց կարօտը զգալով:

Աստուածալին նախախնամութեամբը Յոր դարձեալ բարգաւաճեցաւ, առողջացաւ, եւալին: Նա ետ ստացաւ առաջուայ չափ զաւակներ, կրկնապատիկ եղ, ոչխար, ուղար, եւալին: Ա.Գրոյ ուսանողները կ'ըսեն թէ՝ ըստ Աստուածաշռնչին, մարդկութիւնն ալ այսպէս պիտի ըլլաւ ի վերջու: թէ՝ մեղքի ու ծահուան անէծքը պիտի վերնայ: որուն փոխարէն Աստուծոյ օրհնութիւնը պիտի հոսի դէսի մարդկութիւնը ամբովը հազար տարի: կեսնք պարզեւելով ամէն աննոց, որոնք գերեզման իջած են: Այս դասը ներկայացուած է նաեւ Խորակէլի Յորեկան Տարիներով, ուր բոլոր պարտքերը վճարուած կը համարուէին, եւ ժողովուրդը կը վերստանար իր հին ստացուածքները: (Ղեւացիս ի. 13): Ասիկա կը պատկերացնէ այն ժամանակը, որը ըստ Ա. Գրոյ «Վերահաստառութեան ժամանակներ» կոչուած է:—Գործք Գ. 19-23:



ՅՈՒԻ ԴԺԲԱՂԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԱՅԼԱԲԱՆԿԱՆ



ՅՈՒԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՄԱՐԳԱՐԷԿԱՆ



ՃՐԵՒՑ ՅՈՒԵԼԵԱՆՔ ՊԱՏԿԵՐ Մ'ԿՐ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ



ԻՍԱՀԱԿԻՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՍ ՄԸ ԿԲ ՓՆՏՈՒԻՒ

Սռիբ ԳԹՈՅ ուսանողները կը համաձայնին, թէ իսահակը Քրիստոսը կը ներկայացնէ: Ինչպէս որ Արքահամբ՝ իսահակը տուաւ զոհուելու համար, որուն վրայ կերպոնացած էին խստումները, նոյնպէս ալ, Երկնաւոր Հայրը՝ իր Որդին, Յիսուսը տուաւ ՄԵ-ՂԱԳ-ՕԼԱՏԱՐԱՎ ՌԱՎԱԼՈՒ Աղամին եւ իր սերունդին հա-մար. ու զԱՅՆ մահուընէ ետ ստացաւ, ինչպէս որ Ար-քահամ ալլարանօրէն վերստացաւ իսահակը: — Երբ. Ժ. 17-19:

Իսահակին Հարսը՝ Ռեբեկան, կը պատկերացնէ Քրիստոսի Եկեղեցին, որը յարութեան ժամանակ, Անոր Երկորդ Գալակտիոնը, իր Հարսը պիտի ըլլայ: Հա-մապատասխանող կէտերը աշքառու են: Եթէ իսահակը Յիսուսը կը ներկայացնէ, որեմն Արքահամն ալ Երկ-նաւոր Հայրը պիտի ներկայացնէ, իսկ Եղիազարը՝ Հարսը բերող ծառան՝ պիտի ներկայացնէ Ս. Հոգիին՝ Ճշճարտութեան Հոգիին զործը:

Հին ժամանակուաւ ամուսնութեան սովորութիւնը հիմակուանէն կը տարբերէք: Ակներեւ է, թէ Աստուած անոյփէս կարգադրեց՝ որպէս զի Հրէական սովորութիւն-ները հոգեղին բաներ ներկայացնեն: Որով՝ փոխանակ իսահակ Հարս ճը փնտելու, Արքահամ անոր համար Հարս ճը փնտեց Եղիազարի միջոցաւ. ալսպէս՝ պատ-կերը կատարեալ է, ինչպէս որ Յիսուս ըստւ. «Ո՛չ ո՞ք կրնալ ինձի դալ, եթէ Հայրը որ զիս զրկեց զինքը չի քաշէ» — չի բաւերէ: — Յովէ. Զ. 44:


Ինչպէս որ Ռեբեկան ոչխարներուն ջուր տալու գոր-ծին մէջ գտնուած էր, նոյնպէս ալ աննք՝ որ Քրիս-տոսի Հարսը ըլլալու կահչուած են, ընդհանրապէս, ո՛չ թէ զայմերուն չետ բարեկամութեան մէջ եղած ժամա-դարձեալ, Ռեբեկան եւ ոշխարները ջրհորին քով գըտ-նուած էին, որը խորհրդարանականօրէն կը ներկայացնէ փոքրիկ հօտ դասակարգին կենաց Զուրի փափաքը — Ճշօրը կը ներկայացնէ Աստուածաշունչը:

Ռեբեկան հօտին ջուր տալու գործին մէջ գտնուած էր. որը լաւ կերպով կը ներկայացնէ այն դասակարգը, որը Յիսուս կ'ընտրէ որպէս իր Հարսը: Նա չի փըտ-սեր այնպիսինք որոնք կ'ուուին ալը ըլլալ ոչխարնե-րուն վրայ, հապաւ զանոնք՝ որ կը կերակրեն, կ'ողեւորեն եւ կը ծառացն անոնց:


Ռեբեկալին տրուած օրհնութիւնն էր՝ «Հաղարաւոր միւխներու մայքը եղիր»: (Ծննդ. իդ. 60): Ասիկա Ս. Գիրք ուսանողներէն ոմանց Համար այնպէս կը նը-շանակէ, թէ Վերածնութեան ժամանակ, փառաւրուած Փրկիչը՝ «Յաւետենական Հարը» պիտի ըլլայ Աղամի՝ պիտի ինամէ զանոնք:— Եսալի թ. 6:



ԻՍԱՀԱԿԻՆ ՀԱՄԱՐ ՀԱՐՍ ՄԸ ԿԲ ՓՆՏՈՒԻՒ



ԵՂԻԱԶԱՐԻՆ ՆՈՒԷՐՆԵՐԸ ՈԵԲԵԿԱՅԻՆ



ԵԿԻԱԶԱՐԸ ԲՈԹՈՒԵԼԻՆ ՏԱՐՆԸ



ՅԱԿՈԲԻՆ ՍԱՆԴՈՒԽԻ ԵՐԱԶԼ

Պ նզ որ ալ ըստած ըլլաց Յակոբի մասին որպէս դատապարտութիւն ոչ-ներշնչուած գրողներէն, Ա. Գրոց ներշնչեալ մատենագիրները դատապարտութեան ոչ մէկ խօսք ունին ըսելու. ընդհակառակը՝ մեծ գովասանք: Անոր հաւատքը մասնաւրապէս գովելի էր:

Յակոբը ընդունուած ժառանգն էր ան մեծ Ռւատին դոր Աստուած ըրաւանոր մեծ Հօրը, Արքահամին հետ: Այս խոստումը՝ ա'նքան կարեւոր նկատուած էր, և անոր նկատմամբ հաւատքը ա'նքան անհրաժեշտ, որ Աստուած լինու իր երդումովը հաստաեց զայն: Աստուածալին իմաստութիւնը կանխաւ լայտնեց թէ օրհնութիւնը իսմայէլի միջոցաւ չպիտի զայ, հազար իսահակի: — Ծննդոց իվ. 12:

Ա. Գողոս կ'ըսէ թէ՝ Յակոբ կամ նսաւ իրենց ընտրութեան շուրջ ո'նէէ բան ընկէ առաջ արդէն Աստուածամին որոշումը տրուած էր: Աստուած պարզապէս նախասահմանած էր, թէ օրհնութիւնը Արքահամի, իսահակի և Յակոբի միջոցաւ պիտի զայ. և վերջն ալ Յակոբի ընտանիքին՝ իսրայէլի որդուցը միջոցաւ: — Հռովճ. թ. 11, 12:

Նսաւ հաճուքը և որսորդութիւնը սիրեց: Յակոբ իր երկուրեալ եղբայրը, որ վարկեան մը վերջը ծնած էր, սիրեց Արքահամական խոստումը, ու երկրացին ամէն սասցուածք ոչինչ համարեց շահելու համար ան մրցանակը: Օրին մէկը երկուքն ալ անօթի էին. Յակոբ իրեն համար կերակուր պատրաստած էր. բայց փոխանակ անոր կէսը եղբօրը տալու, բոլորը անոր տալ խոստացաւ, եթէ նա փոխանակէր իր ժառանգութիւնը եղող Արքահամին տրուած խոստումին հետ: Նսաւ ուրախութեամբ ընդունեց, աւելի դնահատելով կերակուրը՝ քան խոստումը, որը երեւութապէս ախպէս կը թուէր թէ երբէք պիտի չ'իրականանա: — Ծննդոց իվ. 31-34:


Յակոբին մայրը գիտնալով նսաւի բաւ նկարագիր մը չունենալը, խորհեցաւ թէ Յակոբ զնած ըլլալով նսաւի անդրանկութեան իրաւունքը, կրնար պատշաճօրէն զայն ներկայացնել եւ ստանալ օրհնութիւնը: Նա գիտէր թէ ասիկա անոր հայրենական օնախին կորուսը ու իր կենաց վստանլի մատնելը կը նշանակէր: Յակոբ տունէն կը փախէր, ու երբ զիշերը ճամբռուն մէկ անկիւնը կը քնանար, սանդուխին երաշը կը տեսնէր, որը իր գլխուն տակի քարէն մինչեւ երկինք կ'երկարէր, եւ որուն վլրաչ հրեշտակները կ'ելլէին ու կ'իշնէին: Երազը կը ներկայացնէր Արքահամական Ռւխտին կատարումը, երկինքի ու երկրի միջև խաղաղութեան ու բարեկամութեան վերահաստումը, որման Յակոբ խորապէս հետաքրուածք էր: — Մաղմոս ջե. 10-13: ԶԲ. 9: Մաղմաքաւ Ա. 11: Մաղմոս իվ. 26-29: ԶԲ. 1-19: Միքիալ Դ. 1-7:



ԵՍԱԽ ԿԲ ԾԱԽԵ ԻՐ ԱՆԴՐԱՆԿՈՒԹԻՒՆԸ



ԻՍԱՀԱԿ Կ'ՕՐՀՆԵ ՅԱԿՈԲ



ՅԱԿՈԲ ԿԲ ԾԱԽՄՅԱ ՈԱԲԵԼԻՆ ՀԱՄԱՐ



ՅՈՎԱՆԻՆ ՊԱՏՄՈՒԺԱՆԸ ՃԱՆՉՅՑՈՒՅԾ

ՅԱՅԻԲԻՆ նահաղեա մը եղած էր, տասն և երկու որդիներու հայր, որոնց երկու պղափէներն էին Յավէփի և բնիսիմն: Մնացեալ տասը եղալը հօտերը կը պահէին: Յովանէփ՝ որոշս իր հօրը լրարերը, եղալըներուն զնաց, անոնց վիճակէն տեղեկանալու. իր եղալըները նախանձէ մղուած կ'ատէին զինքը. որով բնելով զինքը իսմայէլացիներու վաճառքին. իսկ անոր երգներանդ պատմուանը ուլի մը արեան մէջ թաթիւել իրենց հօրը բւրին: Յակոր ճանչցաւ անոր Յովանէփին ըլլալը. ու կոտրած սրաով զառնապէս աղաղակից. «Ես որդուու Յովանէփին համար պիտի ողբամ, մինչեւ որ անոր երթած Շէոլը»: (Ծննդոց 1: 35): Շէոլը երաւեցերէն զերեզման կը նշանակէ:

Ս. Գրոց մէջ ասիկա առաջին անդամն է որ Շէոլ բառը կը գործածուի: Շէոլն է այն միակ բառը որը Հին Կտակարանին մէջ դժոխվ թարգմանուած է: Բոլոր լեզուալիքները ներկաիս կը խոստովանին, թէ այն իրապէս գերեզման կամ մահուան վիճակ կը նշանակէ: Յակոր չերշեցաւ թէ իր սիրեցեալ որդին լաւիտենական տանջանաց Շէոլ մը զացած է, և ոչ ալ կ'ակընալիք չոն երթալ ու անոր միահաւ: Յակոր Տանթէի եւ ուրիշներուն ներկաւացուցած դժոխներուն նկատմամբ ոչինչ զիտէր:

Այս խօսքերուն ճշմարտութիւնը իմաստ դիւրաւ պիտի կարենաք ապացուցանել, եթէ գրարար եւ աշխարհաւար Ս. Գիրքերը իրարու հետ բաղդատէք: Գրարարի թարգմանիչը՝ Շէոլ բառը հոս դժոխվ թարգմանած է, իսկ աշխարհաւարինը՝ գիրեզման: Հին Կտակարանին մէջ այս բառը 64 անդամ վիշտած է. աշխարհաւարին թարգմանիչը ասոր 44ը գիրեզման՝ իսկ 20ն ալ դժոխվ թարգմանած է. իսկ գրարարինը՝ 60 անդամ դժոխք, 2 անդամ մահ, 1 անդամ խորխորաս, եւ 1 անդամ ալ զերեզման թարգմանած է: Նոր Կտակարանին մէջ ասոր համարժէք բառը Յունարէն Հատէն է: Յիսուս Հատէսին, Շէոլին մէջ էր, բայց երրորդ օրը լարութիւն առաւ գերեզմանէն, մահուան վիճակէն, Աստուածային զօրութեամբ:


Այս դժոխքի հայէուիչ վարդապետութիւնը անցեալ «խաւար դարերուն մէջ ծագուած առաւ նախապաշարեալ ու խաւարածիս կղերականներէ, որոնք այս ճիւաղալին ուսուցումը որպէս խարազան գործածեցին տպէտ ժողովուրդը դէպի նկեղեցի առաջնորդելու. ըսելով թէ՝ ամէն անոնք որ եկեղեցւոյ որդիներ չ'ըլլան, մեռնելէ վերջ իրենց հոգիները դժոխքը պիտի մղուին, ուր ամրող լաւիտենականութիւնը պիտի լան ու ողբան, ալբուին ու խորովուին, անլուս ու անմիթար. մինչեւն մարգարէն կ'ոսէ. «Ան հոգին որ կը մեղանէ պիտի մեռնի», «Մեղաց վարձը մահ է»:— Եղեկէլ ժ. 4: Հռով. Զ. 23:



ՅՈՎԱՆԻՆ ԿԼ ԾԱԽՈՒԻ ԻՐ ԵՂԲԱՑՐՆԵՐԷՆ



ԽԱԽԱՐ ԴԱՐԵՐՈՒ ԴԺՈՒԹՔ — ՏԱՆԹՔ



Ս. ԳՐՈՅ ԴԺՈՒԹՔ — ՇԷՅԼ, ՀԱՏէՆ



ՅԵՐՄԱԿ ՄԱԶԵՐՍ ԴԵՊԻ ՇԵՈՒ.

Յովսէփ թէեւ գերի ծախուեցաւ իսմայէլացւոց, սակայն, նա Աստուածային հովանաւորութեան տակ էր: Իր փորձութիւններն ու գժուարութիւնները իր զարդացմանը եւ հաւատքին նպաստեցին: Աստուած՝ ի վերջու, Փարաւոնին երկրորդը ըլլալու բարձր պաշտօնովը պատուեց զինքը նգիպառուի մէջ: Փարաւոնին երազին համեմատ՝ եօթը տարի առատութիւն եղաւ. եւ ապա, եօթը տարի երաշտ ու սով: Անոր երազին համեմատ, որպէս թագւարքին դործակատարը, Յովսէփ առաջնին եօթը տարուաչ տեւողութեան բաւականաչափ ցորեն ամբարեց, ժորովուրդը սովին ազատելու համար: Այսպէս աչա Յովսէփի անոնց Փրկիչը եղաւ — կեանք տուովը:

Յովսէփ Յիսուսին պատկերն էր, որը թէեւ իր եղարկներէն՝ չըէից աղդէն մերժուեցաւ, բայց Երկնաւոր Հօրմէն բարձրացաւ Անոր երկրորդը ըլլալու, փառքով ու զօրութեամբ: Յովսէփ նգիպացւոց կեանք-պահողն էր, հաց-տուովը: Յիսուս ալ՝ իր տիբապիստութեան ժամանակ, աշխարհի մարդկութեան կեանք-պահողը պիտի ըլլաչ. Փափաքոններուն եւ Հնազանդներուն յափանական կենաց շացը տալով:


Յակոբի ընտանիքն ալ սկսաւ սովին տառապիւ: Իր տասը որդիները նգիպառու գացին ցորեն դնելու, առանց գիտանալու թէ Յովսէփը Փարաւոնին իշխանն է: Յովսէփ անոնցմէ տեղեկութիւն ուղեց իրենց ընտանեկան խնդիրներուն շուրջ, եւ անոնց ցորեն տալով ճամբու գրաւ, ըսկով թէ սովը զեռ պիտի շարունակուի, եւ անոնք աւելի ցորենի պէտքը պիտի զգան յառաջիկալին. բայց, բըր նորէն գալու ըլլան, պէտք է որ իրենց կրտսեր եղալը՝ Բենիամինն ալ իրենց հետ բերեն, որպէս ապացուց իրենց ըսածներուն: Բենիամինը Յովսէփի հարացաւ եղալըն էր:

Երբ կրկին ցորեն բերելու համար նգիպառու ուղեւորելու ժամանակը եկաւ, Յակոբ մերժեց Բենիամինը անոնց հետ զըկել, որով՝ միւսներն ալ դժկամակեցան առանց անոր երթալու: Այն ատեն ըստաւ. Տարէք պատանին. բայց եթէ զինքը կենդանի չկերադանէք ինձի, ատիկա իմ մահս պիտի նշանակէ, ճերմակ մազերս տրամութեամբ Շէօւ — զերեղման պիտի իջեցնէ:


Ասիկա երկրորդ անկան է որ Շէօւ բառը կը միւռի Ս. Գորց մէջ, որը խսկապէս զիրեզման կը նշանակէ, սակայն սիրալմամբ դժոխվ թարդմանուած է. 20 անդամ Հին Կտակարանի աշխարհաբարին, իսկ 60 անդամ ալ դրաբարին մէջ: Իսկ Նոր Կտակարանին մէջ անոր հոմանիշը շատկան է, որը 11 անդամ կը լիշուի: (Ասզմու Ժ. 2. 10, Գործք Բ. 27): Գրաբարը 11ն ալ դժոխք թարդմանած է, իսկ աշխարհաբարը 8 անդամ դժոխք եւ 3 անդամ ալ զերեղման:



ՅՈՎՍԷՓ ԿԸ ՊԱՏՈՒԼՈՒԻ ՓԱՐԱՒՈՆէՆ



ՅԱԿՈԲ ՈՒ ՅՈՎՍԷՓ ԶԻՐԱՐ ԿԸ ԴԻՄԱՒՈՐԵՆ



ՅԱԿՈԲ Կ'ՕՐՃՆԵ ՅՈՎՍԵՓԻՆ ՈՐԴԻՆԵՐԸ



ՅՈՎԱՆԻՔ ԵՒ ԻՐ ԵՂԲԱՑԲՆԵՐԸ

ՅԱՐՄԱՆ ատենին Յովանիք ինքինքը իր Եղբայրներուն լայտնեց: Անոնց հետ խստօրէն խօսելէն վերջ խնձուք մը պատրաստեց անոնց. Եղբայրները զարմացան ու վախցան. շուարելով, թէ ի՞նչ կը նշանակէ ալոքան բարեսրտութիւնը: Յովանիք Եղիպտացի ծառաները հետացնելէ վերջ, ինքինքը իր Եղբայրներուն լայտնեց, վատահացնելով զանոնք, թէ ի բոլոր սրտին ներածէ իրենց, եւ թէ՝ Աստուած իր բոլոր զառն փորձառութիւնները իր լաւութեանը գործակից ընել տուած էր. որպէս ուրախ էր թէ՛ իրենց, եւ թէ՛ Եղիպտացւոց կենաց փրկէը ըլլալուն Նախախնամութեան առաջնորդութեամբը, որը զինքը Եղիպտոս դրկած էր:—Ծննդոց հե. 4:8.

Ս. Դիրք ուսումնասիրողներէն այնպէս Ենթադրուած է թէ՝ եթէ Յովանիք խորհրդապանականօրէն Քրիստոսը ու իր Եկեղեցին կը ներկայացնէ, Թաղաւորական վառաց բարձրացուած՝ ուրեմն Յովանիք Եղբայրներն ալ Հրէաները պէտք է որ ներկայացնեն, իսկ Եղիպտացինները՝ նացեալ մարդկութիւնը: Եթէ ասիկա սիսալ չէ, կը նըշանակէ թէ՝ ո՛չ Հրէաները, եւ ո՛չ ալ Հեթանոսները պէտք է վախնան Մեսոփալին փառաց բարձրացուածէն: Ընդհակառակը, այն Փառաւորեալը որ խաչուեցաւ, պարարտաներու (մեծ) կոչունք մը նախասահմանած է բոլոր աշխարհին, ինչպէս նաեւ իր Եղբայրներուն համար, որոնք զինքը խաչուելու համար ծափեցին:—Եսաւի ին. 6:

Յովանիքին զօրութիւնը կեղրոնացած էր Աստուածնէ Արքահամին տրուած խստումին նկատմամբ իր ունեցած զիտութեանը մէջ: Անսարակոյս, Աստուածոյ Ծրագրին զիտութիւնը կարեւոր է: Սնցեալի բոլոր արժանածոյ վատահենուն մէջ կը կայանար միեւնուն սկզբունքը զի ճշմարիս է: Ուղիղ կը թուի երրեմնի այն ամրասանութիւնը թէ՝ ինչ համեմատութեամբ որ Բարձր Քննադասաւոթիւնը կը քանդէ Ս. Գրոց ու անոր խոստումներուն Հանդէպ տածուած հաւատքը, նոյն Համեմատութեամբ ալ կը զարգանայ նաեւ անօրէնութիւնը:


Վերջէն, երբ Խորաէլացիները Եղիպտոս փոխադրուեցան, մենք Յովանիքին հաւատքը կը տեսնենք իր մահուան ժամանակ ըրած խնդրանքին մէջ: Ան ըսաւ. «Աստուածան շուշտ ձեզի այցելութիւն պիտի ընէ, ու ձեզ այս Երկրէն պիտի տանի այն Երկիրը որ Արքահամին Երգում ըրաւ»: Ան կը խնդրէ՝ որպէսզի Խորաէլացւոց հետ իր ուկորներն ալ Քանան տարուին:—Ծննդոց ն. 24-25: Ս. Գիրք ուսանողաց այնպէս կը թուի թէ Յովանիքի զանազան փորձառութիւնները Յիսուսին ու իր Եկեղեցին փորձառութիւնները կը պատկերացնեն. նախ չարչարանքները, ու ապա փառքն ու պատիւը:



ՅՈՎԱՆԻՔ ՊԱՏՈՒՈՎ ՓԱՐԱԽՈՆԻՆ ՅԱԶՈՐԴԵԼ



ՅՈՎԱՆԵՖԻՆ ՄԱՐՄԻՆԸ ԿԲ ԶՄՈՍԵՆ



ԻՄՐԱՅԻԼԱՑԻՔ ԳԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ



ԱՅՐՈՂ ՄՈՐԵՆԻՒՆ ՔՈՎ

Մովսկի բարին բովանդակ նշանակութեամբը ցոյց տուաւ իրեն մեծ ըլլալը: Որպէս մանուկ, իր հաւատարիմ ծնողքէն նեղոսի շամքերուն մէջ զըրուեցաւ, ուր նդիպտացի իշխանուհի մը գտաւ զայն ու որդեղքեց: Իր թշնամիներուն մէջ ապահով՝ ճոփ դաստիարակութիւն մը ստացաւ: «Եղիպտոսի բոլոր գիտութիւններուն մէջ»: Իրն էին նդիպտական Արքունեաց պատիները: սակայն իր մեծ հալքենասիրութիւնը թուլ չէր տար իրեն վայելելու զանոնք, քանի որ իր աղջակեցները գերութեան մէջ կը հեծէին: Իր եղբարդներուն օդնելու զիտաւորութեամբ նդիպտացի վերակացու մը սպաննեց: Բայց նա յուսախար եղաւ՝ երբ տեսաւ թէ իր եղբարդներուն օդնելու ջանքերը անոնցմէ չեն դնաշտուիք:

Նա Մադիամու երկիրը փախաւ, ուր 40 տարի կեցաւ: Այն տաեն Աստուծոյ յարմար ժամանակը և կած ըլլալով, զիկուեցաւ իր Խորացէլ ժողովուրդը ազատելու. Բայց չիմա երկշուն էր, ու կը վախնար թէ անկարող է: Աստուծալին հրամանով Աչարոն իր թարգմանը եղաւ. և Փարաւունին լուր արուեցաւ թէ պէտք է որ Խորացէլի մէկնումը թուլառքէ: Այս պաշտօնը Մովսէսին արուեցաւ աւրող մորենիին քով — թուփ մը՝ որ ըստ երեւութիւն կ'ալրէր, բայց չէր սպառէր: Տերոջը հրեշտակը այս միջոցը գործածեց, որպէսզի Աստուծալին պատգամին հաղորդումը տպաւորիչ ըլլալ, ու անոր քաջութիւն եւ վատահութիւն տաէ իր գործին մէջ:

Այս պատմութեան ճշմարիտ ըլլալը Յիսուսէն հաստառած է: Մի քանի Սագուկեցիներ, որոնք կ'ուրանակին յարութեան վարդապետութիւնը, ջանացին ծուլակը ձեկէ վիճըք, հարցնելով թէ յարութեան ժամանակ որո՞ւն պիտի պատկանի այն կինը, որ իր կեանքի տեսութեանը եօթը ամուսիներ ունեցած է: Յիսուս իր պատասխանովը պաշտպանեց յարութեան վարդապետութիւնը, յամանելով թէ՝ երբ Աստուծած Մովսէսին ըստ: «Ես եմ Աքրահամին, Իսահակին եւ Յակոբին Աստուծը», ասիկա վասահօրէն կը նշանակէ թէ անոնք յարութիւն պիտի առնեն: Սագուկեցիները կ'ուրանալին յարութեան վարդապետութիւնը եւ անդրշիրմեան կեանքը: Սական, Աստուծոյ խօսքը հրեշտակին բերնովը ապացուցուց թէ մեռելոց յարութիւն պիտի ըլլալ: Այսպէս, Աստուծած չեղած կամ չիրականացած բաներուն մասին այնպէս խօսեցաւ, իրը թէ անոնք արդէն իսկ իրականացած էին: «Բոլորը Աստուծոյ համար կենդանի են» այն իմաստով, թէ նա Քրիստոսի միջոցաւ բոլորին վերակենդանակալ պապահոված է, որը «որոշեալ ժամանակին» — Հաղպամեալին տեղի պիտի ունենալ: — Ա. Թեսաղոնիկեցին Դ. 12, 13: Մազմոն իբ. 27-29:



ՓԱՐԱՒՈՆԻՆ ԴՈՒՏԱՐ ԿԸ ԳՏՆԷ ՄՈՎՍԵՍԼ



ԻՄՐԱՅԷԼԻ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԷՆ ԱՆՑՔՐ



ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ԵՐԳՔ




ՀԱՏԻԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Կրկին ու կրկին Մովսէս ու Ահարոն Փարաւոնին դացին Աստուծոյ պատղամովը. «Թո՛ղ որ իմ ժողովուրդս երթալ»: Կրկին ու կրկին պատուհասունք արտեցան որպէս պատիժ անոնց երթաւոն արգելք հանդիսանալուն համար: Կրկին ու կրկին Փարաւոնը խոստացաւ, թէ եթէ պատուհասները դադրին, թոյլ պիտի տաչ անոնց որ երթան. Եւ կրկին ու կրկին դրժեց իր խոստումը: Ս. Գիբրը կ'ըսէ թէ անոր համար Աստուծած հանեց Փարաւոնը, որպէսզի իր զօրութիւնը անոր միջացաւը ցուց տաչ: Ասիկա կը նշանակէ թէ Աստուծած կրնար, եթէ ուզեր, եղիսաբետ գահին վրայ ուրիշ ճը բարձրացներ. բայց նա նախարասոց այն մասնաւոր Փարաւոնը, իւ շահախնդրութեանը, կամակորութեանը եւ լամառութեանը համար:


Ս. Գիբրը կ'ըսէ թէ Տէրը խստացուց Փարաւոնին սիրար. ասիկաչ աշնավէս կը բացատրուի, թէ Աստուծոյ բարութիւնն էր որ խստացուց Փարաւոնին սիրար: Ամէն անդամ որ Փարաւոն կը խստանար ուզիդը դործել՝ Աստուծածին բարութիւն եւ վեհանձնութիւն ցուց տըրուած էր զանազան պատուհասներուն վերջացումովը: Ասիկա փախանակ զինքը սիրոյ եւ հնապանդութեան առաջնորդելու, ընդհականակի լաւելի լամառութեան մղեց: Պատուհաններուն ճէկը միւսին նենեւէն անցնելովը նա հաստատապէս համոզուեցաւ թէ միւս գալիքները չեն կրնար աելի խիստ ըլլալ. սակայն, իր հակառակութիւնը սաստիկ սուզի նստաւ իրեն:—Եւեց Դ. 21: ի. 3: ԺԴ. 4:

Տամներորդ պատուհասը վերջինն էր: Եղիպատոսի բոլոր անդրանիկները մեռան, բացի Խսրաչիկի անդրանիկներէն, որոնք չնորչիւ սրսկուած արեան՝ աղատեցան: Ասով Աստուծած պատկերացուց «Անդրանիկներու Եկեղեցին», որը ներկայի աշխարհէն «կանչուած է»: Անոնք Աւաշին Յարութեամբ փառաւորուելէն վերջ, պիտի կազմեն «Արքայական Քահանաները» հոգեկոր Ղետացիները, օրհնելու համար բոլոր Խորաչէլը, ու Խսրաչիկի միջոցաւ ալ Երկրիս բոլոր ընտանիքները:


Ս. Գիբր ուսանողները կը հաւատան թէ՝ Զատկի գիշերը խորհրդապատկերն է ներկաչ Աւետարանական Դատուն. ծոտառորապէս 19 դարեր. որոնց սեւողութեանը Հոգիէն լուցածները, Անդրանիկներու Եկեղեցին, մասնաւորապէս պիտի փրկուին, ու Աստուծածին բնութեան հարորդ՝ եւ Մեսիհական Թագաւորութեան ճէջ ընկերակիցներ ըլլան, վերջէն ծնածները — վերակենդանացողները օրհնելու համար: Դրանուեցը վրայ սրսկուած արիւնը՝ կը պատկերացնէ Քրիստոսի արեան վրայ ունենալք հաւատքը որով միան կրնան արդարանալ Քրիստոսի հետեւորդները:—Ս. Գետրոս Ա. 18-20: Ա. Յովհ. Ա. 7: Եփսո. Ա. 7: Հոռով. Գ. 20-25: Ե. 6, 8-10:



ՄՈՎՍԵՍ ԵՒ ԱՀԱՐՈՆ ՓԱՐԱՒՈՆԻՆ ԱՌՁԵՒ



ԶԱՏԿՈՒՄՑ ԳԱՌԵԼ Կ'ՈՒՏԵՆ



ԵԳԻՊՏՈՍԻ ԱՆԴՐԱՆԻԿՆԵՐԸ ՄԵՌԱԾ



ԻՄԱՅԻԼԻՆ ԱՆԱՊԱՏԻ ՓՈՐՉԱՌՈՒԹԻՒՆՆԵՐԻ

ԻՄԱՅԻԼԻ անապատին մէջ հաւատքի դասեր սորվեցաւ: Աստուած անոնց Մանանաւ զրկեց, որը գիշեր ատեն կը տեղար խիստ մանր հատիկներով, և որուն հաւաքելը ու պատրաստելը ժամանակի ու համբերութեան կը կարօտէր: Այդ աշխատանքը ո'չ միայն պէտք մ'էր, հասա նաեւ Աստուածալին զատավճռն համաձայն էր. «Ճակտիդ քրիսինքովը պիտի ուսես հացդ մինչեւ հողին դառնալդ»: Աշխատանքը մեր ամենաթանկարին բանը եղած է: Առանց անոր մեր սերունդը միրճուած պիտի լինէր ապականութեան մէջ: Այն երկիրները ուր աշխատանքը պէտք մ'է եղած, ասոր ճշմարտութիւնը կը հաստատեն իրենց աւելի մեծ մտաւրական կարողութեամբ:

Յիսուս բացատրեց թէ ինքն է իրական Մանանան կամ երկնալին Հացը, որմէ պարտինք ուսեւ, եթէ կ'ուղենք լաւիտենական կեանք ունենալ:—Յովէ. Զ. 48-58:

Կորիփ ու իր հետեւրդներուն Մովսէսի դէմ սարքած դաւադրութեան իրը արդինք՝ անոնց բոլորն ալ դուրը (Երր. Շէօլ) գերեզման իջան կենդանի: Այսպէս ալ Մեսիաի բոլոր հակառակորդները երկրորդ Մահուածք պիտի սատակին:—Գործք Գ. 23:

Աստուած Խորաչէլի հրաշալի քանակութեամբ լորամարդիներ զրկեց: Մեր թարգմանութիւնները այն իմաստը կ'արտաքայտեն, թէ լորամարդիները բանակին չուրջը մի քանի ոտք բարձրութեամբ տարածուեցան: Ասիկա քննադատներին մատնանշուած է որպէս անչեթեթութիւն: Ճիշդ բացատրութիւնը այն է, թէ լորամարդիները կարծիք ծովը կտրել անցնելին յոզնած՝ երկրէն մի քանի ոտք բարձրութեամբ թռան. որով Խորաչացիք դեւրութեամբ կընաչին մեծ քանակութեամբ բռնել:

Զարնուած Ապառաժին դասը նշանակութեան արժանի է: Երբ ժողովուրդը ծարակէն կը պապակէր, Մովսէս Տիրոջը անունովը ապառաժի մը զարկաւ, որմէ ջուր ժայթքելով ժողովուրդը զովացաւ: Ս. Պոլոս կ'ըսէ թէ ասիկա Քրիստոսի մարգարէականն էր, որը իր մահուածքը կը հայթալիք կենաց Զուրը, որը բոլորին — իրական Խորաչացիներուն համար է:


«Աւրող օձեր»ու պատուհան մը ինկաւ Խորաչի վըրքայ: Աստուածային առաջնորդութեամբ Մովսէս պղինձէ օծ չինեց ու վեր բարձրացուց: Խորաչացիներուն պատուէր արուեցաւ թժկութեան համար օծին նաևեւու: «Այրող օձեր»ը մահ պատճառող մեղքը կը ներկայացնէին: Աստուած մեղքէն — խալթուած աշխարհին կեանք պահոված է Քրիստոսի խաչերութեամբը: Նա իրեւ մեղաւոր սեպուեցաւ, որպէսզի մեղաւորները մեղքէն ու մահէն ապատէ: — Բ. Կորնթացիս Ե. 21: Գաղատացիս Բ. 13: Ա. Պետրոս Բ. 22-25: Եսայի ԾԳ. 3-12:




ԱՆԱՊԱՏԻ ՄԷՋ ՄԱՆԱՆԱՅ ԿԸ ՀԱԽԱՔԵՆ



ԿՈՐԻՔ ԵՒ ԻՐ ԽՈՒՄԲԸ ԿԸ ԳԱՀԱՎԱԺԻՒՆ



ԶԱՐՈՒԻՆԾ Ա.ՊԱՌԱԺԸ



ՕՐՔՆՔԻ ՈՒԽՏԸ ՍԻՆԱՅ ԼԵՌԱՆ ՎՐԱՅ

Սինայ լեռան վրայ Մովսէս որպէս ճիշճորդ ծառակեց Աստուծոյ եւ Խրաչէլի ճիշեւ. ժողովուրդը հոն ու խաց պահէլ Աստուածալին Օրէնքը: Աստուած յաւիտենալին կեանք խոստացաւ ամէն անոնց, որոնք այդ Օրէնքը կատարելապէս կը պահէն: Նոյնպէս ալ՝ պիտի կարենալին հետեւիլ Խաչակին զոհաբերութեամբը պատկերացուած Աբրահամի Սերունդին զոհաբերական պայմաններուն, եւ ժառանգել Խոստումը: «Քու սերունդով պիտի օրջնուին աշխարհի բոլոր ազգերը»: — Բ. Օրինաց Ե. 1-6: Ծննդոց ԻԲ. 18:

Ժողովուրդը կաթողին ընդունեց կարգագրութիւնը, ըսելով. «Այս բոլոր բաները պիտի ընենք», ասանց ըմբռնած ըլլալու Օրէնքին ամրող նշանակութիւնը: Յիսուս բացարեց զայն ըսելով. «Սիրէ! Աստուածդ քու բոլոր սրաովդ, մտքովդ, հոգուովդ եւ զօրութեամբդ, եւ գրացիդ քու անձիդ պէս»: Հրէաները ամբողջ ճարդկութեան նման անկատար ըլլալով՝ չէին կրնար պահէլ այս կատարեալ Օրէնքը: Կրնաց անարժան ըլլալով՝ չէին կրնար ուրիշները փրկել, որով չէին կրնար ուրիշները օրէնքն: Երեմիա լ.Ա. 31: Մաղաքիայ Գ. 1-3:


Օրոշեալ ժամանակին Յիսուս, խոստացեալ Մեսիան՝ եկաւ. ո՞չ թէ այն փառքովը զոր անոնք կ'ակնկալէին, հասա խոնարհ վիճակով մը, Մեղքի համար մենակուու: Համար կիրաներուն (ազգակիցներուն) եկաւ, եւ իրենները զինքը չընդունեցին» — աննք խաչեցին զինքը: Սակայն, Յիսուս սկսաւ հոգեղէն Խրաչէլի՝ Աբրահամի Հոգեղէն Սերունդը ընտրութեան գործին: Անիկա նախ հընազանդ Հրէաները ընդունեց: (Հոգվ. Ժկ. 7): Բայց ընտրեալներուն նախասահմանեալ թիւը լրացնելու չափ ընտիր Հրէաներ չի կալին. հետեւարար Աբրահամի Ծնարեալ Սերունդը ըլլալու կոչումը Հեթանոսաց տըրուեցաւ: Տասն եւ ութը դարերէ ի փեր Տէրը Աբրահամի Հոգեղէն Ծնարեալ Սերունդը կը հաւաքէ, ամէն ազգերու եւ յարանուանութիւններու սրբադոյններէն: Ու երբ Քրիստոսի «Հարսոր» կամ «Մարմինը» ամբոյջանայ, Աբրահամի տրուած խոսումին համաձայն՝ ներկը բոլոր ազգասուհմերուն օրջնութեան գործին Աստուածալին միջոցը պիտի ըլլայ: Գաղանացին Գ. 7, 8, 16, 29: Հոգվաւեցին Բ. 17, 22, 19-21: Յանանութիւն Ի. 6: Մատթէոս ԺԹ. 27, 28:




ՄՈՎՍԵՍ ՔՈՂԱՐԿՈՒՄԸ — ՕՐՔՆՔԸ Ի ԶԵՐԻՆ



ՄՈՎՍԵՍ ԿԸ ԽՈՍԻ ԽՍՐԱՅԷԼԻ



ԱՆԱՊԱՏԻ ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ



ԽՈՐՀԻՄԱԲԱՆԱԿԱՆ ՏԱՂԱՒԱՐԸ

Ա ՍՏՈՒԱԾ կանխաւ գիտէր թէ Խորաէլացիք անկառող պիտի ըլլան կատարելու Օրէնքին Ուխտը. Եւ թէեւ Տաղաւարին ու անոր մէջ մատուցուելիք զոհերուն մասին անոնց մանրակրիխ Հրահանդներ տուաւ, սական, անոնց բոլորն ալ, մեր ներկայի դաստիարակութեանը համար էին միան: Տաղաւարը իր Գաւիթովլը, Սրբութեամբը, Սրբութիւն Սրբոցովլը, կաչ կարասիներովլը, քահանաներովլը ու զոհաբերութիւններովլը, պատկերացուց Աստուածակին Ծրագրի ամենակարեւոր մասերը:


Ս. Պողոս կը յատնէ մեզ թէ Քաւութեան Օրուաչեղաց պատարազի զուարակը մարմնաւոր Յիսուսը կը պատկերացնէր: Չուարակին սպաննումը կը ներկայացընէր Յիսուսի զոհագործութիւնը, որը իր մկրտութեամբը սկսաւ: Իր զոհաբերութեանը մէջ, Յիսուս հակատիպ Քահանաւապեան էր: Ոսկեալ Սեղանին վրայ մատուցուած խունկը կը ներկայացնէր Յիսուսին իր Հօրը կամքը կատարելու սրտաբուխ չանքերը:

Արեան՝ Սրբութիւնը տարուիլը կը ներկայացնէր յետագայ հակատիպ քահանաւին նուրբառմը. վարագոյը պատկերացնելով անոր կամքին մաշը, որուն իրը արդիւք ընդունուած է որպէս նոր Արարած մը: Քահանաւանտին Երկրորդ վարպետորին տակն անցնիլը կը պատկերացնէր Քրիստոս Յիսուսը Մարդուն Գողգոթակի վրայ իր հոգին մահուան մատնելլ:


Քահանաւապետին՝ կողմանէ Քաւութեան Սեղանին արեամբ սրսկումը կը պատկերացնէր Յիսուսը բուն Երկնքին մէջ, Արգարութեան մատուցանելով նախ իր զոհաբերութիւնը, ու վերջն ալ իր Եկեղեցիինը: Ամծին (Եկեղեցիին) արեամբը ոչինչ կընար կատարուիլ, մինչեւ որ Զուարակին (Քրիստոս Յիսուսի) արինը զայն չի սրբացնէր եւ ընդունելի ընէր:

Քահանաւապետին՝ Գաւիթին մէջ լուացուիլը ու հագուիլը կը ներկայացնէր ամբողջացած Քրիստոսը, փոխուելով «Խոնարհութեան Մարձնէն» փառաց եւ զօրութեան վիճակներուն: Քահանաւապետը իր փառաւոր չափերձներովլը կը ներկայացնէր աշխարհի մարդկութիւնը օրհնելու համար զօրութեամբ օժտուած Մեսիան: — Ելք իլ. 2: Փիլիպ. Գ. 21:

Ահարոնին՝ ժողովուրդը օրհնելը կը պատկերացնէր Մեսիան իր Երկրորդ Գալատեանը, երբ պիտի օրհնէ ամէն անոնք, որոնք Մեսիական Տիրապետութեան ժամանակ ճշմարիտ Խորաէլացիներ պիտի ըլլան: Ժողովուրդին աղաղակելը ու մինչեւ գետին խոնարհիլը, կը ներկայացնէր Մեղաց ու Մահուան տիրապետութեան վերջանաւուն գիտակցութեան գալը: Անոնց կանգնիւը, կը ներկայացնէր յարութիւնը:



ՄԵԴՔԻ ՊԱՏԱՐԱԳԻՆ ԶՈՀԱԲԵՐՈՒՄԸ



ՔԱՀԱՆԱՎԻՆ ԴԵՊԻ ՍՐԲՈՒԹԻՒՆ ՄՏՆԵԼԸ



ՔԱԻՈՒԹԵԱՆ ՍԵՂԱՆԻ ՄՐՄԿՈՒՄԸ



ՅՈՐԴԱՆԱՆՔՆ ԱՆՑՆԻԼ

Վերջաղիս, իբրև անապատի քառասուն տարուաչ ուղևորութենէն վերջ, Խորակէլացիները Յորդանան հասած էին, ու ցոյց տրուած էր անոնց ո՞ր մասէն կտրել անցնիլը Յեսուի առաջնորդութեամբ: Միւնուն ժամանակ, Սովուս Յեսուն օրհնելէ վերջ, Նարաւ Լեռնա վրաւ մնուած էր:—Բ. Օրինաց Գ. 21, 22: Թ. 1: Լ. 48-52: Լ. 5, 9:

Այս պարագալին Հիանալի Հրաշք մը կը պատահէր — Յորդանանու ջուրերը կը կտրուէին, որով Խորակէլին կարելի կ'ըլլար ցամաքով Քանան անցնիլ: Ամէն բան անվէս լու կերպով կարգադրուած էր Տիրոջմէն՝ որ երբ Քահանաները Տապանը ուսերնին դէպի ջուրերը յառաջցան, ուսքերնին ջուրին եղբին դպածին ոլիս ջուրերը տեղի տուին: Քահանաները յառաջցան որքան որ ջուրերը տեղի տուին, եւ Յորդանանու մէջ տեղը կայնեցան, մինչեւ որ բոլոր Խորակէլը միւս կողմը անցաւ:— Եւսու Գ. 3-17:

Անհաւատութիւնը հեղնած է այս միջաղէպը որպէս անկարելուութիւն. բայց վերջին քննութիւնները ցոյց կուտան Հրաշքին տեղի ունենալը, ու այն միջոցը՝ զոր Տէրը դորժածեց անոր համար: Պէտք է կիսնալ թէ ամէն Հրաշք, Աստուածային տեսակէտէ պարզ բան մ'է: Սական, Աստուած, նոյն խոկ Հրաշքներուն մէջ՝ ընդհանրապէս, ընական միջայներով կը գործէ: Ներկալիս ապացուցուած է թէ Յորդանանու ջուրերը Խորակէլի անցած տեղէն մի քանի մզոն վերէն, Ասոն կոչուած քաղաքի մօտերէն կտրուած էին: Հոն՝ մեծ ըլուրի մը կողը դէպի գետը սահելով լիցոց անոր յատակը, որով ջուրը կանդ առաւ, պղտիկ լիներ կաղմելով: Ու հետզհետէ կտրեց անոր ճամբան: Աչա այն ատեն էր որ Խորակէլացիք «ցամաքով» անցան Յորդանանէն:

Յորդանանէն անցնելու հակապատկերը կը ներկայացնէ այն իրականութիւնը, թէ Աստուծոյ ժողովուրդը ներկալիս մահուրնէ դէպի կեանք կ'անցնի, Յիսուսի արեան վրայ ունեցած հաւատքովը: Նոր կեանքը սկսած է, անոնք հաւատքով կը քալին, հաւատքով կ'ապրին, ու հաւատքով կը պայքարին բարի պատերազմը, Տիրոջը անուամբը եւ հովանաւորութեամբը: Եւ Յեսու անունը Յիսուս, Փրկիչ, Կեանք տուող կը նշանակէ:


Առաքեաները անցնեալի պատկերներուն ու Մարդարէութիւններուն նկատմամբ կ'ըսեն մեղի թէ: Օրէնքը վերջին գալիք լու բաներու շուրբն էր. Եւ թէ՝ այս բաները կեղեցին մասնաւոր գաստիաբակութեանը համար գրուած էին:—Հոռմ. ԺԵ. 4: Երբ. Ժ. 1:




ՄՈՎՍԵՍ Կ'ՕՐՃՆԵ ՅԵՍՈՒՆ



ԽՄԱՅԵԼԱՑԻՔ ՔԱՆԱՆ ԿԸ ՄՏՆԵՐ



ԺՈՂՈՎՈՒՐԴԻ ՏԵՍԱԿ ՈՒ ԵՐԿՐՈՎԱԳԵՑ



ՅԵՍՈՒԻ ԵՐԿԱՐ ՕՐԸ

ՍՍՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ՝ ՅԵՍՈՒԻ երկար օրուաւ նկատմամբ չիշած պատճութիւնը բոլորովին անհիմն չէ: Ա. Դիբք ուսաններէն ոմանք կ'ըսէն թէ երրաւեցերէն բնագրին լեզուն անվայս կ'արտավատէ, թէ անիկա մութօր մ'էր, թէ Արեւը երբեք չի փալեցաւ — Պաղեստինի համար խիստ անսովոր րան մը: ՅԵՍՈՒԻ թշնամիները Արեւապաշտներ էին, որով օրուաւ մթութիւնը ենթադրել տուաւ թէ իրնց Արեւ չաստուածը խաւարած էր: Պատճութեան մէջ լիշուած խոչըր կարկուտը որ շատեր ըսպաննեց՝ այս բացատրութեան հետ լաւ կերպով կը համաձայնի, թէ անիկա մութօր մ'էր փոխան պայծառ ըլալու, թէ Արեւին ու Լուսնին խաւարումը զարմանալի երեւութ մ'էր, որմէ ՅԵՍՈՒ օգտուեցաւ թշնամին խորտակելու համար, իրամայելով, որպէսզի Արեւն ու Լուսնը ծածկուած մնան: — ՅԵՍՈՒ Ժ. 11-14:

Միւս բացատրութիւնն ալ նոյնչափ տրամաբանական է: Ան կ'ընդունի թէ յերեկին Արեւը տեսանելի էր, եւ թէ թանձր ամպերը Արեւուն ճառագալթները անսովոր կերպով ցոլացուցին լիրիկուան մինչեւ ուշ ատենները — մինչեւ որ Լուսինը ծագեցաւ, որով, երբեք չի մինեց: Այս բացատրութիւններէն ո'եւէ մէկը գոհացուցիչ է: Պէտք չէ որ Ս. Գրոց այս միջադէպը ո'եւէ մէկուն դաշթակղութիւն պատճառէ:

Գեղէօնի պղտիկ բանակին թշնամոյն վրայ տարած չաղթանակը կը պատկերացնէ Քրիստոսի ու իր հետեւորդներուն Մեղքին վրայ տանելիք վերջնական յաղթանակը: Կոտրած ամանները անձնազութիւն կը ներկայացընէին, թող տալով որ լուսը փալի: Փողերը՝ Աւետարանին պատզամը, սուրը՝ Աստուծոյ Խօսքը: (Եփեսացիս Զ.13-17: Բ.Կորնթացիս Ե.1, 2: Մատթէոս Ժ.24, 25): Գեղէօնի ու իր եղբայրներուն մասին զրուած է թէ իւրաքանչիւրը թալաւորի մը որդւոյն կը նմանէր: Քրիստոս ու իր բոլոր հետեւորդները, նկարագրով Աստուծոյ նման են: — Դատաւորաց Հ. 16-25: Ը. 18:


ՅԵՒԹՎԱՅԷՒՆ գուստը մահուամբ չի զոհաբերուեցաւ որպէս կատարում իր հօրը ուխտին: Նա միայն շարունակ կոչս մնալու ուխտ մը ըրաւ, ու այլաբանօրէն մեռաւ աշխարհին, իր կոչս բարեկամներուն հետ կարճ ժամանակ մը անցնելէ վերջ: Աստուծածաշունչը պարզ ու տրամաբանական է երբ զայն կը հասկնանք: — Դատաւորաց Ժ.Ա. 30-40:



ԱՄՈՐՀԱՑԻՈՅ ԿՈՏՈՐԱԾՔ



ԳԵՂԿՈՆԻՆ ԽՈՒՄԲԸ — ԼՈՒՍԱԿԻՐՆԵՐ



ՅԵՒԹՎԱՅԷՒՆ ԴՈՒՏՏՐԸ ԿԸ ԴԻՄԱԽՈՐԵ ԶԻՆՔԸ



ՍԱԼՈՒԴԻ ԿԵԱՆՔԸ ԽՆԱՅՈՒՄԸ

ՍԱԼՈՒԴԻ իսրայէլի առաջին թագաւորն էր: Նա բարձրահասակ էր, ու մարդկային տեսակէտէ աւելի իտէալական էր: Ան բաւական իմաստուն ալ էր: Արդարեւ, ասիկա էր իր սխալը: Նա թերացաւ տեսանելու այն իրականութիւնը, թէ իր թագաւորութիւնը միւս բոլոր թագաւորութիւններէն կը տարբերէր: սական, նա փորձեց միւս թագաւորներուն մեթոսով իշխել: Իսրայէլի նկատմածը Աստուած յաշտնած էր թէ ինքն է թագաւորը, իսկ գահին վրայ եղողը իրապէս իր ներկալացուցիչն էր, որով ամէն լաներու մէջ իրմէ պէտք էր առաջնորդուէր: Եւ օրովհետեւ Դաւիթ ի սրաէ կը ցանկար այս բոլորը ընել, ու խիստ զղջացող մէջ ամէն անդամ երբ կը տեսնէր իր սխալը, ասոր համար կոչուած էր «Աստուծոյ սրտին համեմատ մարդ մը»: Իր սիրտը ուղիղ էր:


Դաւիթի օծումը գաղտնի պահուած էր. սական Սաւող սկսաւ տեսնել թէ Աստուծոյ չնորհքը Դաւիթին հետ է, եւ թէ՝ իսրայէլի ժողովուրդը կը սիրէ զայն, մանաւորապէս զանոնք Գողիաթէն ազատելէն վերջ: Սաւող շահախնդրաբար փափաքցաւ որպէսպի իր սերունդը շարունակաբար մնայ գահին վրայ, որով կը չանար Դաւիթը ոչնչացնել: Նա թափառական ըրաւ Դաւիթը, ու ամէն ատեն ջանաց սպաննել զայն:

Բնդշակառակը, Դաւիթ երկու անդամ Սաւողի կեանքը իր տրամադրութեան ներքեւ ունեցաւ, սական չսպաննեց զայն: Այս կչտին մէջ նա Աստուծոյ սրտին համեմատ մարդ մէջը: Աստուած իր օծմանը պատճառ եղած էր, ու իրեն պիտի տար գահը: Մինչեւ Աստուծոյ ժամանակուաց գալը Դաւիթ կ'ուղիքը սպասել: Սաւողի կեանքը ինաւելով՝ Դաւիթ Աստուծոյ կամացը համաձայն գործեց, որ կ'ըսէ. «Իմ օծեալիս մի՛ դպչիր, ու Մարգարէններուս մի՛ վնասեր»: Սաւող թագաւորը Աստուծոյ օծեալն էր, եւ Աստուծոյ կը վերաբերէր զայն պաշտօնանի ընել ու իր լարմար ժամանակին գահը Դաւիթին տալ: Եւ օրը ըրաւ ի վերջոյ:


Ո՛րքան թանկարէն պիտի ըլլայ բոլորիս ալ սորվելու համբերութեան ու Տիբոջը սպասելու այս դասը, իրմէ առաջնորդուելու, իր լարմար ժամանակին ու իր ճամբովը: Ասիկա էր Ցիսուսի ողին. «Ոչ թէ իմ կամքս (որպէս մարդ մը), հապա Փուկդ (Երկնային Հալր), թող ըլլայ»: — Պուկ. իբ. 42:



ՍԱԼՈՒԴԻ ՆԻԶԱԿԻ ԴԱՎԻԹԻՆ ԿԲ ՆԵՑԻ



ԴԱՎԻԹ ԿԲ ԽՆԱՅԻ ՍԱԼՈՒԴԻ ԿԵԱՆՔԸ



ՍԱՄՈՒԷԼ ԿԲ ՑԱՆԴԻՄԱՆԻ ՍԱԼՈՒԴԻ



ԴԱԻԻԹ Կ'ՕՇՈՒԻ ՍԱՄՈՒԷԼԻՆ

ՊԱԻԻԹԻՆ՝ պատանի հովիւին՝ Խորաէլի վրայ թաղաւոր ըլլալու ընտրութիւնը Հետաքրքրութեամբ լեցուն է թէ՝ ծերերուն, և թէ՝ երիտասարդներուն։ Սամուէլ Մարգարէն, որը կատարեց օծումը, Տիրոջէն մասնաւորապէս առաջնորդուած էր։ Սամուէլն ալ պզտիկուց Տիրոջը նուիրուած էր։ Երբ անոր ժամանակը հասաւ Սաւուդ, թագաւորին յաջորդ մը օծելու, Յեսուսին բալոր որդիները անոր առջեւէն անցան։ Անոնք ընտանիք ճէին, և նա ճէկը ճիւսին ետեւէն կ'ակնկալէր որ ընտրելին պիտի ըլլայ, բայց Աստուած ուրիշ կերպով առաջնորդեց զինքը։ Պատանի Դաւիթը, որ ոչխարիներուն հետոն էր՝ չըր լիւտած, ճինչեւ որ իր բոլոր եղարքներուն քննուիլը պարապը ելաւ. այն ատեն Դաւիթը բերուեցաւ, որուն համար Տիրը յալտուց թէ այս է օծուելիքը։ Ա. Թագ. ԺԶ. 1-13։

Դաւիթին պատմութիւնը մեզ մասնաւորապէս կը հետաքրքէ, որովհետեւ իր անոնը Սիրեցեալ կը նշանակէ։ Նոյնպէս, որովհետեւ նա Քրիստոս Յիսուսը ու իր հաւատարիմ եղարիները, եկեղեցին, Աստուածոյ մասնաւորապէս սիրուածները կը խորհրդապատկերանէ, որոնք պիտի ժառանգեն Մեսիական թագաւորութիւնը։

Դաւիթ իր թագաւոր ըլլալին շատ տարիներ առաջ օծուած էր։ Նոյնպէս ալ Քրիստոս, իր մկրտութեան ժամանակ ստացաւ Ս. Հոգւոյ օծումը. իսկ եկեղեցին՝ Պենաէկոսէլին — Մեսիական թագաւորութեան հաստատուելին շատ տարիներ առաջ։ Դաւիթի փորձութիւնները զինքը թագաւորական պաշտօնին պատրաստած մանը համար էին։ Նոյնպէս ալ Քրիստոսին, Գլուխին ու Մարմինին փորձութիւններն ու գդոււրութիւնները, զանոնք թագաւորութեան համար կը պատրաստեն։

Աւլարանական Խորաէլի ճէջ՝ քահանայական պաշտօնը որոշ կերպով բահնուած էր թագաւորական պաշտօնէն. բայց Քրիստոսի ճէջ երկուոք կը միանան։ Ասիկա պատկերացուած էր Մելքիսեդեկի կրկնակ պաշտօններուն, «Եթէ քահանա մ'էր իր քահին վրայ, կամ արքայական քահանա մ'ը։ Նոյնպէս ալ Քրիստոս՝ Գլուխին ու Մարմինը՝ պիտի ըլլան հակասյարանական Արքայական Քահանաւութիւնը, հազար տարի թագաւորելու համար։ Ասիկա Ս. Պետրոսի ըսածին հետ կը համաձայնի. «Դուք արքայական Քահանայութիւն մ'էր, սուըր ազգ մը, սեփական ժողովուրդ մը»։ Կը համաձայնի նաեւ այն ասցուածքին հետ ալ թէ՝ անոնք որ Առաջին Յարութեան մէջ բաժին պիտի ունենան, թագաւորներ ու քահանաներ պիտի ըլլան Աստուածոյ՝ ու Քրիստոսի հետ հազար տարի թագաւորեն։ — Յատ. ի. 6: ի. 10: Ա. Պետ. ի. 9:



ԴԱԻԻԹ Ա.ԹԻՒԾ Մ. Կ'ՍՊԱՆՆԵ



ԳՈՂԻԱՄ. ԴԱԻԻԹԻՆ ԳԼԻԱՏՈՒԱԾ



ԴԱԻԻԹ ԲՈԼՈՐ ԽՄՐԱՑԷԼԻ ՎՐԱՅ ԹԱԳԱՀՈՐ Կ'ՕՇՈՒԻ



ԱՄԱՂԵԿԱՅԻՈՑ ՕՐՀԱՍԸ


ՍԱԽՈՒԴ թագաւորը չարունակ չահախնդիք կամք մը արտապատեց, նոյնիսկ երբ Սամուէլ Մարգարին միջոցաւ մասնաւոր պատուէրներ տրուած էին. նա խոտորեցաւ, որով յանդիմանուեցաւ:

Սալողի մէկ թերութիւնն էր, որ երբ կանչուեցաւ Ամաղէկացիները ջարդել ու զանոնք գուշս վտարել, բուրովին չի հնազանդեցաւ: Նա խնացեց թագաւորը, եւ ալին: Շատեր տարօրինակ նկատած են՝ թէ ի՞նչպէս Աստուած ալս՝ ու այս նման հրամաններ կրնար տալ: Ամենազուցուցիչ սացարութիւնը այս է, թէ արդէն ամբողջ աշխարհը մահուան զամապարտութեան տակ է, որով իսկամ պատիկ տարբերութիւն մը կ'ընէ թէ արդեօք անոնք ժամատասով կը ճեռին, թէ սովոր, եւ կամ սուրով: Ամաղէկացւոց անօրէնութիւնը ըսուած է թէ իր զենիթին հասած էր, Սովորացւոց նման: Վճիռը բնաշնչում էր:


Եթէ ջարդուած ժողովուրդը յաւիտենական չարչարանքի մասնուած ըլլար, ինչպէս որ ատեն մը կը խորհինք, խնդիրը ամենին աչուելին պիտի ըլլար: Սակայն, խնդիրը բուրովին կը տարբերի, երբ կ'ըմբռնենք թէ Աստուածոյ հոգատարութիւնը թէ՛ Ամաղէկացւոց, եւ թէ Սովորացւոց յարութիւն մը ապահոված է Քրիստոսի, մահուամբ: Ինչպէս որ արդէն տեսանք, Սովորացիք պատեհութիւն պիտի ունենան «փրենց առջի վիճակին» դասնալու, ոնչպէս եւ մարդկային կատարելութեան: Որով՝ ամէն անոնք, որոնք այս կեանքի տեւողութեան Աստուածոյ նկատմամբ պէտք եղած գիտութիւնը չեն ըստանար, Մեսիական իշխանութեան ժամանակ պատեհութիւն պիտի ունենան:

Այս ուղղութեամբ ուրիշ օրինակ մ'էր նաեւ Սենեքերիմի բանակը, որը Տիրովը հրեշտակին կողմանէ մէկ գիշերուաւ մէջ ջարդուեցաւ, թէրեւս աւազի փոթորիկով մը: — Դ. Թագ. ԺԹ. 35-36:


Անցեալ խաւար գարերուն, Աստուածոյ նկարագրին ու Ս. Գիրքի ուսուցմանց նկատմամբ անհեթեթ սիսաւ ըմբռուածներ մէջ տեղ ելան, երբ Ս. Գիրքը գոյսոմիւն չունէր հասարակ ժողովուրդին համար: Ս. Գիրքերը խիստ արթիքաւոր էին, ու քիչերը միայն ունէին. ասկէ ե զատ՝ շատ քիչերը կրնային կարդալ: Անոնք չի գիտացան թէ յաւիտենական չարչարանքի աստուածութեան մը երկրպագելը Բահազին երկրպագել է, որը Աստուած մասնաւորապէս զատապարտեց: Նոր Դարու արշարուսի ցոլքերը ցոց կուտան մեղի Աստուածոյ սիրոյ նկարագիրը, ու կը լուսաւորէն Ս. Գիրքը: — Ասակ. Դ. 18:



ՍԵՆԵՔԵՐԻՄԻ ԲԱՆԱԿԻ ՈՉՆՉԱՑԱՄ



ԳՈՄՈՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ



ՆԻՆՈՒԿԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ



ԱՆԴՐՎԻԻ ՎՃՈՒԿԲ

Մենք արդէն տեսանք թէ Զրէնեղեղի ժամանակ ինկած հրեշտակները ազգեւս արդիլուեցան նիւթականայէ — մարդկալին մարմնով երևնալէ: Անկէ ի. վեր անոնք ջանացած են ուրիշ միջոցներով աղդեցութիւն բանեցնել մարդկութեան վրայ: Շատ քիչերը պիտի հաղորդակցէին անոնց հետ, եթէ դիմաւալին անոնց խւական նկարագերը, որոնք ինքզինքնին ահալէս կը ներկացնեն՝ իբր թէ մեր մեռեալ բարեկամներն են, ու այս կերպով կը ջանանի կենդանի եղողներուն հետ հաղորդակցութեան մանել հոգերաներու — կախարդներու — միջոցաւ, որոնք խարուած են, եթէ ոչ այդ կերպով յանձն պիտի չառնէին սաղացէներու ծառաւել: — Եսաւի լ. 19: Բ. Օրինաց Ժ. 9-12:

Հին ատենները այս հոգերանները վհուկներ, կախարդներ կը կոչուէին, որոնք նուի օրերը գանուող չարու անհաղանդ հրեշտակներէն զրաւուած էին:

Աստուած կանխաւ զգուշացուցած էր Խորաչէլը այս չար հրեշտակաց ու անոնց գործածած վհուկներուն մասին: Նա ըստ էր, թէ այս կարգի ո՞չ մէկ վհուկ պէտք է կենդանի թողուի Խորաչէլի երկրին մէջ: Անոնք թերւու գործէին Աստուածային ինամոց ներքեւ չի գտնուող զգաց մէջ, բայց Աստուածոյ ներկաւացուցիչը, Սաւուղ՝ հրամալուած էր մահուան գատապարտել բոլոր վհուկները:

Երբ Սաւուղ Տիրոջէն հեռացաւ, խրատի համար Անդովեցի վհուկի մը գիմեց, խնդրելով արթնցնել Սամուէլ Մարդարէն, որը արդէն մեռած էր: Զար հրեշտակները զիւրիւթեամբ անձնաւորեցին Սամուէլը, և վհուկը անոր անուամբը թագաւորին տուաւ պատրամը, մինչդեռ Սամուէլ մեռած էր, որով չէր կրնար պատպամ տալ կամ ստանալ: Սաւուղ ոչինչ տեսաւ. նա միայն վհուկէն պատասխան մը ստացաւ, որը ըստ թէ Սամուէլը թէ՛ տեսաւ, եւ թէ՛ լսեց: Զար հրեշտակները կերպով մը շատ բան դիմեն սպազալին մասին: Բայց այդ պարագաներուն ներքեւ ունէ: մէկը կրնար զիւռալ Սաւուղին ու իր բանակին ճակատագիրը: Նոյն ինքն թալաւորը զիւռեր թէ ի՞նչ պէտք էր ակնկալել: Այս էր արդէն որ զինքը խոռվեցուց, ու առաջնորդեց կախարդ մը փնտուելու, Աստուածային հրամանին հակառակ: — Ա. Մնացորդաց Ժ. 13, 14:

Ամէն անոնք, որոնք անգիտաբար հետաքրքրուած են հոգերանութեամբ եւ կամ վհուկութեամբ, որպէս սարեկամ կը թելադրենք զիւռենք որպէսզի ջանան անձիշապէս օճիքնին ազատել այս չար ոգիներուն ճիրաններէն, որոնք շատ անգամներ որպէս լուսեղին հրեշտակներ կը ներկայանան: — Բ. Կորնթացիս Ժ. 14, 15, 13:



ՍԱԴԱՅԷԼԻ ՄԸ ԱՐՏԱՔՍՈՒՄԸ



ԳԱԴԱՐԱՅՑԻ ԴԻՒԱՀԱՐԸ



Ա. ՊՈՂՈՍ ԴԵԻ ՄԸ ԿԲ ՀԱՆԻ



ՄԱՐԳԱՐԵՒՆ ՅԱՆԴԻՄԱՆՈՒԹԻՒՆԸ


ԱՍՈՒԱԾԱՇՈՒՆՉԻՆ մէջ կայ բան մը որը որոշապէս կը տարրերի միւս բոլոր զբքերէն, եւ որը անոր անկողմակալութիւնն է: Թէև Դաւիթ Թագաւոր էր, ու իր ընսանիքն սերունդներ յոջորդեցին երեն, սակայն ո՛չ մէկ՝ բան կըցաւ արզիլել Ուրիալին ու անոր կնոջ հանդէպ իր չար գործքերուն բոլոր մանրամասնութեանց արձանագրութիւնը: Ախալը ա՛նպէս որոշ կերպով մերկացուած է որ՝ իրը թէ Թագաւորը ստորին գասակարգի ծառայ մը եղած ըլլար:

Տիրոջը ճարդարէն Աստուածակին հրամանով Թագաւորին դրկուեցաւ: Նա առակով մը ցոյց տուաւ անարդարութիւնը, ու հարցուց թէ ի՞նչ պէտք է ըլլայ արդար վճիռը: Դաւիթ Թագաւորը զարցացաւ, եւ անարդար ճարդուն անունը ուղեց զան պատժելու համար: Աստուածը Մարգարէն անլեհէր կերպով ըստւ: «Դո՛ւ ես այն ճարդը: Խոնարհարար, Թագաւորը խոստովանեցաւ իր մեղքը Տիրոջը: Նա արդէն տեսած էր իր սոսկալի սիսալը, բայց անոր քողազերծումը սաստկացուց սիսալը: Նա դառնապէս լացաւ, ու գործով եւ ճոխիրով աղօթեց Տիրոջը առջեւը ներողութեան համար:

Այս տեսակէտ աշա Դաւիթ Աստուածոյ սրտին համեմատ ճարդ մ'էր: Ամէն անդամ երբ թերութեան մը մէջ կը բռնուէր, կած իր տկարութիւններէն ծուղակը կը ճգուէր, նա կը խոստովանէր, կը բարեփոխուէր ու ներդութիւն կը հայցէր:

Աստուած ընդունեց Դաւիթ Թագաւորին ապաշխարհը, ու իր չնորհաց մէջ վերահաստատեց. սակայն, սաիկա չարգիլեց զինքը իր գործած չարութեան համար պատժուելէ: «Տէրը ո՛վ որ կը սիրէ, նաեւ կը լանդիմանէ»:—Յոր Ե.17: Առակաց Գ.11, 12: Երբ. ԺԲ.5, 6:


Ս. Գրոց անկողմանակալութիւնը բացատրուած է թէ՛ Հին, եւ թէ՛ Նոր Կտակարաններուն մէջ: Մեղի լայտնուած են «Աստուածոյ բարեկամ»ին, Արրահամին սիսալները: Մեղի լայտնուած են նաեւ Առաքեալներուն սըլիալները: Ազնիւ Ս. Գետրոսը վախէն ա՛նպէս լաղթուեցաւ, որ երեք անդամ ուրացաւ իր Տէրը: Մեղի ըսուած է թէ Ս. Պօղոս ատենօք Տարսոնցի անդութ Սողոնն էր, որը թուլատրեց Ս. Ստեփանոսի քարեկոծուիլը: Ս. Պետրոսի եւ Ս. Յովհաննէսի համար կը կարգանք՝ թէ «տղէտ ու անուս ճարդի էին»: Աշխարհի մէջ ուրիշ եւ ո՛չ մէկ դիրք ալսքան մեծ անկողմանակալութիւն ցոյց կուտաւ, եւ ո՛չ ալ Աստուածաշունչին չափ գտահութեան արժանի է:




«ԵՐԲՈՐ ԿԸ ԴԻՏԵՄ ՔՈՒ ԵՐԿԻՆՔԴ»



«ՏէՐԻ ԻՄ ՀՈՎԻՒՄ Է»



ԿՈՐՍՈՒԱԾ ՈԶԽԱՐՆԵՐ



ՍՈՂՈՄՈՆ ԻՐ ԲՈԼՈՐ ՓԱՄՔՈՎԸ

Ինջոկ որ Դաւիթ Թագաւորը Աստուծոյ սրտին համատ ու Անոր հնագանդ մէկն էր, ու ներկալացոց Քրիստոսը՝ աշխարհային փորձութեանց, տառապանց եւ լաղթութեանց վիճակին մէջ, նոյնաէս ալ Սողոմոն Թագաւորը, պատկերացուց Եկեղեցին՝ փառաւորուած։ Թէեւ Դաւիթին տիրապետութիւնը պատերազմներով լեցուն էր, սական Սողոմոնինը մէկ հատ չունէր։ Նա ո՛չ միան խաղաղութեան իշխան մ'էր, հաղանեան իմաստուն, հարուստ թագաւոր մ'էր, որը ԵՀՈՎԱՅԻՆ Տաճարը կառուց։—Գ. Թագ. Դ. 24: Զ. 1: Ժ. 4, 23, 24։


Սողոմոն Թագաւորին համբաւը տարածուեցաւ այն ժամանակուաց քաղաքակրթուած երկիրներուն մէջ։ Սարաւի Թագուհին, որը եկաւ անձամբ տեսնելու զինքը, ըստ թէ անոր իրական փառքը պատմուածին կրկնապատիկն էր։ Ցիսուս ալ ակնարկեց Սարաւի Թագուհիին այս այցելութիւնը, ըսելով թէ՝ հեռու երկրէ մը եկաւ լսելու համար Սողոմոնին իմաստութիւնը։ Աւսպէսով ամնչցուց Պաղեստինի ժողովուրդը, որոնք Սողոմոնին աւելի բարձրագոյն իմաստութեամբ օժտուած Ռւսուցիչը անարգեցին։

Արոշ է թէ՝ արժանիքներու զնահատումը մեծապէս մեր աչքերէն կախում ունի։ Որով մեր ըմբռուածի աչքերը նախ պէտք է բացուին իրապէս կարենալ զնահատելու համար հոգեղին բաները։ Աւսպէս ըստ Ցիսուս իր հետեւորդներուն։ «Երանի ձե՛ր աչքերուն որ կը տեսնեն, և մեր ականջներուն որ կը լսեն»։—Մատթ. Ժ. 16։

Անցեալի շատ մը անտարամարանութիւնները արդէն կը տեսնենք։ Ալլեւս Քէնթը ըրպէսի Հռովմէական Կաթոլիկ արքեպիսկոպոսը խարուկի պիտի չի դատապարտէ Սըր Ճան Օլա Քէնթը Եպիսկոպոսական մը ըլլալուն համար։ Մեր աչքերը՝ թէ՝ Պապական, եւ թէ՝ Բողոքական ու Հուսաւորչական բացուած են ու դեռ կը բացուին։ Մեր մաքի աչքերուն լայնորկն բացուելուն պէտքն է որ որոշապէս կ'զգանք, որպէս զի կարենանք տեսնել Աստուծոյ սիրուն լայնքն ու երկանքը, բարձրութիւնն ու խորութիւնը։ Աստուած ներկալիս փոքրիկ դասակարդի մը աչքերը միան համած է բանալ, աւսինքն այն դասակարգը, որը կոնակ կը դարձնէ մեղքին, ու բովանդակ նուիրում մը կ'ընէ Ցիսուսի քալւերուն հետեւելու։ Անոնց աչքերը պիտի բացուին որպէսազի Թագաւորը իր զեղեցկութեամբը տեսնեն։ «Տիբողը փառքը հայելիքի մը մէջ տեսնելով», Ցիսուսի հետեւորդները «Ճիենոյն պատկերին կը փոխուին, փառաց ի փառ»։—Բ.Կոր. Գ. 18։




ԴԱԼԻԹԻ ՍՈՂՈՄՈՆԻՆ ՏՈՒԱԾ ՊԱՏՈՒՔՐԸ



ՏԱՅԱՐԻ ԱՏԱՂՉՆԵՐՈՒ ԿՐՈՒՄԸ



ՍՈՂՈՄՈՆ ԵՒ ՍԱԲԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ



ՏԻՐՈՅԼ ՏԱՅԱՐԸ

Մե՞թ արդէն տեսանք թէ Տաղաւարը Աստուծոյ առամանակեաւ բնակութիւնը ներկայացուց իսրայէլի հետ։ Վերջէն, Տաղաւարին տեղը Տաճարը կառուցուեցաւ։ Ասով, Աստուծած յայտնեց թէ ապագային տեւական կերպով պիտի մնայ իր ժողովուրդին հետ։

Դաւիթ Թաղաւարո՞՝ ինչոյն որ տեսանք, Քրիստոսը կը ներկայացնէր այս Աւետարանական Դարու տեւողութեանը։ Նա Տաճարին պէտք եղած նիւթերը հաւաքեց, բայց չի թուլառուեցաւ շինելու զան։ Ասկէ այն դասը կ'ըստանանք, թէ Աստուծածին ամբողջ կարգադրութիւնները մարմնեղէն Քրիստոսով պիտի չի հաստատուին, հազար փառաց Քրիստոսով, Սողոմոնով ներկայացուած։


Այս տաճարը աւելի ճեծ Տաճարին պատկերն էր, որուն համար Ս.Պօլս եւ Ս.Պետրոս կ'ըսէն թէ եկեղեցին է։ «Աստուծոյ Տաճարը սուրբ է, որը գուք էք» գարձեալ՝ «Դուք ալ մեկանդ կը շինուիք Աստուծոյ բընակարան ըլլալու Հոգիով!»։ Ս.Պետրոս Աստուծոյ հաւատարիմ սուրբերը Թաղաւարական Քահանաներ կը կոչէ, կենդանի քարեր Աստուծոյ Տաճարին մէջ, որոնցնով! Ի վերջու, ամբողջ աշխարհը Աստուծոյ պիտի մերձնալ։ Ա.Կոր. Գ. 16, 17; Զ.19; Եփս. Բ. 21; Ա. Պետ. Բ. 5, 9; Յայտ. Գ.12; ԽԱ.2, 9, 10, 1-4; Ի.1-4, 6; Բ.Տիմ.Բ.11, 12:

Սողոմոնի Տաճարին քարերը Տաճարին մէջ բերուելէ առաջ պատրաստուած էին քարահանքին մէջ։ Նոյնպէս ալ անոր սիները։ Տաճարին կառուցման ժամանակ «Ճորճի ձան չի լսուեցաւ»։ Ամէն մէկ կտորը անսպէս վարպետութեամբ յարմարցուած էր որ ոեւէ տաշումի պէտքը չէր զզացուէր։


Ասիկա պատկերացուց խորհրդարանական Տաճարին կառուցումը, եկեղեցին ներկայ կեանքի տեւողութեան պատրաստութիւնը, ու անոնց յառաջիկալին կառուցումը որպէս Աստուծոյ Հոգեւոր Տաճարը, յարութեան զօրութեամբ։ Ահա այս է փորձութեանց, տաշումներու եւ ցկումներու նշանակութիւնը՝ որոնք բոլոր ճշմարիտ Քրիստոնեանները պէտք է ստանան։ Յարութեան փափութիւնը այս բոլոր կենդանի քարերը իրարու պիտի ուերէ առանց բոնի զօրութեան կամ ստիպումի։ Այն տեսն Տիրոջը փառքը պիտի լեցնէ ճշմարիտ Տաճարը, և նոր Տնորինութիւնը պիտի սկսի։ Ասիկա խոստացեալ այն Թաղաւարութիւնն է, որը պիտի իրականացնէ «Մեծ Ուրախութեան Աւետիսը»—«Երկիրս վրայ խաղաղութիւն ու մարդոց մէջ հաճութիւն»։ Ղուկ. Բ. 10-14; Անդեաչ. Բ. 7։




ՍՈՂՈՄՈՆ ԹԱԳԱՒՈՐԻ ԶՈՀԸ



ՃԵՐՈՎԴԵՍ ԹԱԳԱՒՈՐԻ ՏԱՅԱՐԸ



ՏԱՅԱՐԻՆ ՄՐԲԱԴՈՐՉՈՒՄԸ



ՍԵԴԵԿԻՄ ԹԱԳԱԽՈՐ ԿՈՒՐԱՑՈՒԱԾ

Ա ՍՏՈՒԱԾ խոստացաւ Դաւիթ Թաղաւորին թէ Մեսիական Թաղաւորութիւնը իր սերունդին միջոցաւ պիտի զայ. և մի քանի գարեր երուսալէմին մէջ միան Դաւիթի թուները իշխեցին: Ամենէն վերջինը Մեղեկիան էր: Որուն հաճար Աստուած Մարգարէին միջոցաւ ըստ (Եղեկ. ի. 25-27). «Եւ գուն՝ ո՞վ պիղծ ու ամբարձւած իշխան Խորաչէլի, որ քու օրդ հասած է, ու անօրէնութեան ժամանակին վախճանը, խորը վերցուր ու թաղը հանի՛. ասիկա աչսպէս չըլլար. զանիկա տակնուլքաչ, տակնուլքաչ, տակնուլքաչ պիտի ընեմ, մինչեւ որ զայ Ամիկա՝ որուն իրաւունքն է, ու անոր պիտի տամի՛: Ասիկա ըսկիու ուրիշ կերպ մէկը թէ դասիթի սերունդին աւլեւս Թաղաւոր պիտի չըլլաչ մինչեւ Մեսիան: Ասիկա իրականացած է 2520 տարուայ երկար շրջանին, անկէ մինչեւ աւարօ: Վերջի բոլոր Թաղաւորները հարկատու էին, և ո՞չ մէկը Դաւիթի սերունդէն:

Երբ Աստուած իր Թաղաւորութիւնը Մեղեկիաւէն առաւ, Մարգարէի մը բերնովը ըսաւ՝ թէ Նարուգոյնոսագի կողմէ Բարելոն գերի պիտի տարուի. իսկ ուրիշի մը միջոցաւ ալ թէ՝ Բարելոնը պիտի չեւ տեսնէ: Երկու մարգարէութիւններն ալ իրականացան. որովհեաւ Նարուգոյնոսոր անոր աչքերը հանել տուաւ երբ իր ձեռքը գերի ինկաւ, ու այդ վիճակին մէջ Բարելոն տարաւ:

Սակայն, Աստուծոյ Դաւիթին տուած խոստումը՝ թէ «Քու երանքիդ պատուիչն գահիդ վրայ թաղաւոր մը պիտի նստի հաւիտեան», չէր դրժուած: Մեղեկիալի տրուած պատգամը պարզապէս ցոյց կուտար թէ Խորաչէլի գահը կործանուած պիտի մնար մինչեւ Մեսիալի Թաղաւորութիւնը:

Սակայն, Յիսուսի Առաջին Գալուստը չիրականացուց այս մարգարէութիւնը, որովհեաւեւ, թէեւ Յիսուսը Մեսիան է, բայց իր թաղաւորական պաշտօնին չէ ձեռնարկած: Յիսուս՝ որպէս Քահանայ սկսաւ իր գործը — «Նա ինքընքը նուիրեց»: Իր նուիրումը կը շարունակուի այս ամբողջ 19 դարերը: Պենաէկոստէն սկսեալ Նա կ'ընդունի ու կը զոհաբերէ որպէս իր անդամները ամէն անոնք, որոնք իրենց մարմինները կենդանի պատարադներ կը ներկայացնեն: (Հովլ. ԺԲ. 1): Այս զոհակեցներուն, որպէս «Քրիստոսի Մարմնոն անդամները», Մեսիական Հազարամեաչ իշխանութեան մէջ բաժին մը խոստացուած է, ուր թէ՝ Խորաչէլը, և թէ՝ բոլոր աշխարհը պիտի օհրնուին: — Յաւու. ի. 6:




ՀԵՒ ԴՈՒՆ ՈՒՎ ԱՄԲԱՐԻՃԱ ԽՃԱԱՆԾ



ՍԵԴԵԿԻՄ ԹԱԳԱԽՈՐ ԿԲ ԲՌՆՈՒԻՓ



«ՔՈՒ ԽՕՍՔԴ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆ Է»



ԵՐՈՒՍԱՆՑՄԸ ԱՄԱՅԱՅԱՆ 70 ՏԱՐԻ

Ամբուջողոնասոր Սեղեկիա Թագաւորը կուրացնեէ վերջ, իր ժողովուրդովլը ճիշճին Բարեկոն տարաւ, իսկ Երուսաղէմը ու իր Տաճարը բոլորովն կործանեց: Ա. Գիրքը կ'ըսէ թէ քաղաքը 70 տարի ամաչի մնաց: Երուսաղէմը 70 տարուաչ այս ամաչացումը ըստ Ս. Գրոց, պատիճ մէջ որ Եկաւ Խորաչէլացւոց վճռաէ, որովհետեւ անոնք պատշաճ կերպով չի պահեցին Աստուծու իրենց ասհմանած Յորելեան տարիները: Ամէն 50 երորդ տարին Յորելեան տարի պիտի ըլլար, ուր բոլոր պարտքերը պիտի վերջանակին, եւ բոլոր ստացուածքները իրենց նախկին տէրերուն պիտի վերադարձուէն — պատկերացնելով զալիք «Վերահաստատութեան ժամանակները»: (Գործք Գ. 19-21): Բայց, Խորաչէլացիներն ալ միւս բոլոր ժողովրդոց նման շահախնդիր էին: Անոնք գիտին թէ այս օրէնքին կատարումը իրենց կորուս պիտի նշանակէր: Որովհ անոնք այս Յորելեան Շարաթները ժամանակ մը նիստ անկատար կերպով պահցին, ու հետզ հետէ դադրեցան պահէլէ:

Աստուծ կը բացատրէ թէ 70 տարուաչ ամակացումը որը սկսաւ Խորաչէլի գերութիւնէն, բոլոր Յորելեան տարիներուն թուին տեղը փոխարինելու համար էր: Խոչպէս որ կը կարդանք. «Որպէսպի Երեմիակին բերնովը ըստուծ Տիրոջը խօսքը կատարուի, մինչեւ որ Երկիրը իր շարաթները վատէց: Իր աւերմանը բոլոր օրերը շարաթ պահէց, մինչեւ 70 տարիին լմննալը»: — Բ. Մնաց. լ. 2. 21: Երեմ. ի. Ե. 11:


Ա. Գիրք ուսանողները կը ևսրհին թէ՝ եթէ Յորելեաններուն բոլոր թիւը 70 էր, եւ Յորուեաններու իւրաքանչիւրին շրջանն ալ 49 տարի՝ այն ժամանակ Յորելեաններուն հաստատուէն սկսեալ 70 շրջաններու վերջաւորութիւնը պիտի նշանակէ իրական Յորելեանին ըսկիզը — «Վերահաստատութեան ժամանակները»: Այսոնց հաշուով, այս Յորելեանը կ'ըսկսի 1874ի ժամանակներէն: Շատեր կ'ընդունին թէ ներկալիս արդէն իրական Յորելեանը սկսելու վրա է, որու տեւողութեանը — ամբողջ հազար տարի — մարդկութիւնը հետզհետէ պիտի վերադարձնաչ իր բոլոր իրաւունքներուն եւ պատեհութիւններուն: Ներկաւ ընկերական անհանգստութիւնը ու ժամանաւորապէս միջազգալին պատերազմը, մեծ փոփոխութեան հետ մտէն կապ ունին: Մենք նոր Դարու սկզբանաւորութեան մէջ կ'ապրինք: Ի մօտով, Մեսիական Թաղաւորութիւնը պիտի բազմապատէի օրհնութիւնները ու վերցնէ անէծքը: — Յայտ. ի. Ա. 4, 5:



ԻՄՐԱՅԻԼԱՅԻՔ ԳԵՐԻ ԿԲ ՏԱՐՈՒԻՆ



ՀՐԵԱՆԵՐԸ ԿԲ ԶԱՐԴՈՒԻՆ



ՅՈՒԵԼԵՆԱԿԱՆ ՓՈՂԵՐՈՒ ՀՆՉՈՒՄԸ



ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻ ԵՐԱԶԸ ՄԵԿՆՈՒՄԾ

ՊԱՆԻՔԻ՝ Երիտասարդ Խորաէլացի ճը՝ որ Բարեւն գերի տարուած էր, վերջէն Աստուծոյ Մարդարէն եղաւ: Նաբուգոդոնոսոր արքան տպաւորիչ երազ մը տեսած էր, զոր արթնալէն վերջը չէր կընար մտաբերել: Իր «իմաստունները» չէին կրնար օգնել իրէն: Վերջապէս, Դանիէլ՝ Տիրոջէն առաջնորդուած, թէ՛ երազը բսաւ, եւ թէ՛ անոր մեկնութիւնը:—Դան. Բ. 1, 5, 26-30:

Երազը ու անոր մեկնութիւնը այսօր մեզ աւելի կը հետաքրքրէ, ու աւելի մեզի կը վերաբերի, քան նաբուգոտնոսորին: Թագաւորը երազին մէջ մեծ Արձան մը տեսաւ, որուն գլուխը՝ ոսկի էր. կուրծքը եւ թեւերը՝ արծաթ. փորը ու ազգբերը՝ պղինձ. սրունքները՝ երկաթ. իսկ ոտքերն ալ՝ երկաթ, կաւի հետ խառնուած: Եւ ահա! Թագաւորը լեռնէն առանց ձեռքի կտրուած Քար մը տեսաւ որը Արձանին ոտքերուն զարկաւ: Արձանը ինկաւ, փոշի վերածուեցաւ, եւ հովը տարաւ զան: Իսկ Քարը խոշորաւ մինչեւ որ ամբողջ երկիրը լեցուց:—Դան. Բ. 31-35:

Այս երազին Աստուածային մեկնութիւնը որը Դանիէլի մէջոցաւ տրուեցաւ, կը բացատրէ, թէ Արձանին գլուխը՝ Բարեւնական Թագաւորութիւնը կը ներկայացնէ. կուրծքը եւ թեւերը՝ յաջորդող Մարտ ու Պարսից Կայսրութիւնը. պղնձէ փորը ու ազգբերը՝ Յունական Կայսրութիւնը: Ոտքը՝ կը ներկայացնէր «Հռովմէական Ս. Կայսրութիւնը» ու իր յաջորդները. ոտքին երկաթ՝ քաղաքական զօրութիւնը կը պատկերացնէր, իսկ երկաթին հետ խառնուած կաւի ալ՝ մեր օրուայ կրօնական զօրութիւնը: Այս տեսակէտէ, մենք տասը մատներու օրերուն մէջ կ'ապարինք:

Քարը՝ Աստուծոյ Թագաւորութիւնը կը ներկայացնէ. իսկ արձանին ոտքին վրաի կաւը՝ ասոր կեղծն էր: Բարը՝ Աստուծոյ Էնտրեալ Եկեղեցիին խորհրդանշանն է, ընարուած Հրէաներէ ու Հեթանոսներէ ու ածն ազէ ու յարանուանութիւնէ, կազմելու համար Մեսիաի թագաւորութիւնը: Ի մօտոյ, այս Թագաւորութիւնը զօրութեամբ ու մեծ փառքով պիտի հաստատուի, ու այս աշխարհի թագաւորութիւնները պիտի աներեւութանան, որպէս թէ հրաշքով ճը: Այն ատեն Մեսիային Թագաւորութիւնը պիտի ամի, մինչեւ որ ամբողջ աշխարհը լիցնէ, ու ամէն բան իր տիրապետութեան տակ բերէ. իսկ բոլոր կամաւոր մեղաւորներն ալ երկորդ Մահուածը պիտի ոչնչացնէ:



ՄԵՒ ՈՒ ՀՊԱՐՏ ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԸ



ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐ ՅԻՄԱՐՄԱՑԱՆ



ԹԱԳԱԽՈՐԻՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՑ



ԴԱՆԻԵԼԻ ԵՐԱԶԼ — ՈՒՐԻՇ ՏԵՍԱԿԻՏ ՄԸ

ՍԵՐԿԻՄՅԻՆ ու ՄԵԽԻԱՅԻՆ միջև երկար ժամանակաշրջան մը եղած է, որու տեսողութեանը Աստուած Հեթանոս Թագաւորաց կառավարական պայմանաժամ մը տուաւ, որը Նարուգողոնոսորի Արձանովը ներկայացուած է: Այս զօրութեան ու աշխարհի վրայ իշխելու պայմանաժամը «Եօթը ժամանակներ» պետք տեւէր — Եօթը խորհրդարանական տարիներ, որոնց ամէն մէկ օրը (լուսնական ժամանակ) տարի մը կը ներկայացնէ: Այսպէս, «Եօթը ժամանակներ» 7 անդամ 360 պիտի նշանակէ, որը կ'ընէ 2520 տարի: Այս ժամանակը յայտնի է որ 1915ին կը լրանայ: Ուրիշ խօսքով՝ Հեթանոսաց Երկարին Ժիրավետութեան պայմանաժամը ներկայիս լրացած է: որով այլեւս եկած է ժամանակը սկըսելու Մեսիական Թագաւորութիւնը: Ներկայ Հեթանոս ազդաց մշած կործանիչ պատերազմը որ բռնորին ալ տապալումը կը նշանակէ լսու ճարդարէութեան, Մեսիայի հզօր Թագաւորութեան նախապատրաստութիւնն է:

Նարուգողոնոսորի ներկայացուած այս իրողութիւնները Աստուած տարբեր խորհրդավատկերներով՝ Դանիէլ Մարդարէին ցոյց տուաւ: Փոխանակ մեծ արձանի մը՝ Դանիէլ մեծ Գաղանաներ տեսաւ: Ասիկա կը նշանակէ թէ Հեթանոս կառավարութիւնները, թէեւ ա'ւսքան մեծ կը թուին աշխարհային մարդուն՝ սակայն, Աստուածային տեսակէտէ գաղանային են: Արդարեւ՝ մենք ասոր հետ կրնանք համաձայնիլ երբ պատմութեան արիւնալի էջերուն վրայ ակնարկ մը նետենք. աշխարհը գաղանային իշխանութեան ներքեւ գտնուած է:

Դանիէլի Երազին առաջին գաղանը՝ առիւծ մը, կը ներկայացնէր Բարելոնը. Երկրորդը՝ արջ մը, Մարերն ու Պարսիկները. Երրորդը՝ ինձ մը, Յունաստանը — 4 գլուխները կը ներկայացնէին Մեծն Աղեքսանդրի տաջորդող 4 զօրապետները: Չորրորդ գաղանը կը ներկայացնէր Հռովմէական կայսրութիւնը, Անոր 10 եղջեւնները կը համապատասխանեն Արձանին 10 մատերուն: Այն եղջեւը որ աչքեր ունէր, նոյնպէս եւ թագ՝ շատերէն կ'ընդունուի ըլլալ Պապականութիւնը:


Դատաստանի տեսարան մը ցոյց տրուեցաւ Դանիէլին, ուր այս բոլոր կառավարութիւնները մերժուեցան. որոնցմէ իշխանութիւնը առնուեցաւ ու Մէկու մը տրուեցաւ որը Մարդու Որդիին կը նմանէր: Անոր տրուած Թագաւորութիւնը տեսական էր, որպէսզի բոլորն ալ Անոր ծառալին ու Հնազանդին: իսկ բոլոր գաղանարարու կառավարութիւնները ոչնչացան: Դան. է. 13-27:




ԵՐԿԻՄ ԶՈՐՍ ԱՇԽԱՐՀԱԿԱՆ ԿԱՅՄԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ



ԳԱՐՍԿԱԿԱՆ ՓԱՄԲԸ — ԵՍԹԵՐ ԹԱԴՈՒՅԻՆ



ՀՐԵԱՆԵՐԸ ԳԵՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ



ԲԱՂՏԱՍԱՐԻ ԹԱԳԱԼԽՈՐԻՆ ԽՆՁՈՅՔԸ

ՂՊԱՐՏՈՒԹԻՒՆՆ գերակշռեց Նարուղողոնոսորի դատողութիւնը, որը Դուռա գաշտին մէջ իր մէկ հըսկայ արձանը կանդնեց որպէս Երկրի իշխանը, որուն առջեւ բոլոր ժողովուրդէն կը պահանջուէր հւու ակնածութեածք խոնարհէի: Բայց անոնց մէջին Երեք Հրէաներ մերժեցին ծնրադրել: Մեծ հնոց մը Եօթնապատիկ տաքցուեցաւ, որուն մէջ նետուեցան Աստուծոյ Երեք ծառաները: Զանոնք հնոցը նետողները բացերու սաստկութիւնէն մեռան: Նարուղողոնոսոր ու իր իշխանները երբ հնոցը կը դիտէին, տեսան որ ներս նետուած երեք Հրէաները անվնաս մնացած են, եւ անոնց հետ Աստուծոյ Որդիին նման Մէկն ալ կայ: Նարուղոդունոսոր հաւատաց Հրեց Աստուծոյն՝ եւ բոլոր ժողովուրդին հրամաչեց որպէսզի Անոր Երկրոպագէն: Թէ եւ Աստուծոյ ժողովուրդը այսօր ալ կրակոս փորձութեանց ենթակա ըլլայ, սակայն, հաւանական չթուիր թէ անոնք իրական բոցավառ հնոցի մը մէջ պիտի ծգուին: Ասուկանեղեծ, Աստուծոյ զօրութիւնը կընայ ո՛եւէ նեղութեան մէջ սրտապնդել զանոնք:

Ասկէ վերջն էր որ Նարուղողոնոսոր լիմարացաւ ու անասունի նման խոտով ապրեցաւ, ամբողջ Եօթը տարի՝ որմէ վերջ իր բանականութիւնը վերադարձաւ, ու նա Աստուծոյ փառք տուաւ:


Վերջն տեղի ունեցաւ Բալտասարի խնճուքը, պատին վրայ զրուած ձեռապիրը ու Բարեւոնի անկումը, երբ Մարաց ու Պարսից թաղաւորութիւնը, որը Արձանին արծաթ ճասերովը ու Դանիելի տեսիլքին Արջովը ներկաւցուած էր՝ տիրեց Բաբելոնին: Կիւրոսին բանակը Եփրատին ընթացը փոխելով ու գետին ճամբովը ներս մտնելով՝ դրաւեց քաղաքը, որը անառիկ կը համարուէր:

Բաբելոն՝ Յաւանութեան Դրգին մէջ լիշուած Կրօնական մեծ Կաղմի մը խորհրդարանական անունն է: Անակս նկարագրուած է, իրը թէ անոր անկումը տեղի ունեցաւ ալլաբանական Եփրատ գետի շամքելովը, որպէսզի Արեւելքի թաղաւորաց — Արքայական Քահանակութեան՝ որուն զլուխը Քրիստոս է — ճամբան պատրաստուի:


Գետը՝ ժողովուրդ եւ հարստութիւն կը ներկայացընէ: — Յայոնութիւն Ժ. 15:



ԲՈՐԲՈԴԱՆ ՀՆՈՅԻՆ Մէջ



ԲԱՂՏԱՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԽՆՁՈՅՔԸ



ԴԱՆԻԵԼ ԿԲ ՄԵԿՆ ԶԵՄԱԳԻՐԸ




ԴԱՐԵՀ ԵՒ ԿԻՒՐՈՍ ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ

ՊԱՆԻՔ Մարգարէ իր անկեղծութեան չնորհիւ Դարեհ Թագաւորին առջևու բարձր դիքք ունէր: Իր պաշտօնակիցները ատեցին զինքը, որովհետեւ նա կ'արդիլէր կաշառքը: Անոնք Դանիէլը դատապարտելու համար անոր կրօնէն զատ ուրիշ պատճառ մը չկրցին գտնել: Անոնք ստիպեցին Դարեհը որպէսզի լաւարարէ թէ ամէն մարդ պէտք է միայն զինքը պաշտէ, որը պատճառ պիտի ըլլաւ կ'ըսէին աղդեցութեանդ զօրանալուն: Անոնք զնողցին թէ ասիկա ժողովուրդին վրայ մեծ արպաւորութիւն պիտի ձգէ, զանոնք աւելի հնազանդ ընելով իր կատալարութեանը: Անոնք կրցին հրզվարտակ մը հանել տալ՝ թէ ո՛եւէ մէկը որ Դարեհէն տարրեր աստուած մը կը պաշտէ, առիւներու գուրը պիտի ձրդուի: Իսկ լեռոյ լրտեսնեցին Դանիէլը, ու դատապարտեցին զինքը:

Մարաց ու Պարսից մէկ օրէնքն էր որ արքայական կրովարտակները երրեք պէտք չէ անտեսուին: Որով, թէեւ Դարեհ խիստ կը ցաւէր անմանելով թէ իր ամէնահաւատարիմ պաշտօնեան բանուեցաւ, սակայն անկարող էր բեկանել իր հրամանը: Իր միակ լուսն էր, թէ թերեւս Դանիէլին Աստուածը կերպով մը պատէ զինքը:

Դանիէլ առիւներուն գուրը ձգուեցաւ, բայց առաւոտւն անկէ կենդանի գուրը հանուեցաւ: Այն ատեն անոնք, որոնք զինքը ալսպէս թակարդը ձգեցին, թագաւորին հրամանովը առիւներուն գուրը ձգուեցան ու յօշտուեցան:—Դան. Զ. 14-24:


Երուսաղէմի 70 տարուայ ամաւացման վերջաւորութեանը Աստուած զրգուեց կիւրոսի սիրալ, որը հրովարտակ մը հանեց, աղատութիւն չնորհելով ամէն Խորավէլացիի Պաղեստին վերադառնալու: Նո՛յնիսկ դրամ տուաւ, ու հրամաւեց որպէսզի Տիրոջը Տունին զրաւուած անօթները ետ տրուին: Մօտաւորապէս 50,000 Հրէաներ վերադարձան — ա՛լսքան քիչ այն մեծ բաղմութիւնէն որ զերի տարուեցան: Նախանձախնդիրները ու Արքահամական Ուժափ նկատմամբ լեցուն հաւատք ունեցողները միայն վերադարձան ու վերաշնեցին քաղաքը. իսկ Եղրամի ժամանակ ալ՝ Տաճարը: Միւսները աշխարհակին դաղափառներով տողորուած էին, ու Բարելոնով հետաքրքրուած: Աչսպէս աչա՛, Աստուած անջատեց Խորավէլի աղալը, զանոնք Մեսիային պատրաստելով: Սակայն, «Ճշմարիչ Խորավէլացիները» քիչուոր էին, երբ անոնց այցելութեան օրը եկաւ:




ԴԱՆԻՔ ԿԲ ԶԱՅՆ ԹԷ ԿԵՆԴԱՆԻ Է



ԿԻՒՐՈՍ ԹԱԳԱՒՈՐ Կ'ԱԶԱՏԷ ՀՐԿԱՆԵՐԸ



ՏԱՋԱՐԻՆ ԱՆՕԹՆԵՐԸ ԿԲ ՎԵՐԱԴԱՐՁՈՒԻՆ




ՀՈՐ ՈՍԿՈՐՆԵՐՈՒ ՀՈՎԼԻԾ


Եթեկիելի չոր ոսկորներու հովլիտին տեսիլը, ոռոնք իրարու մօտեցան, ջղղերով ծածկուեցան եւ ապա մորթով՝ ու մեծ բանակ մը կազմեցին, կը կարծուի թէ մեռեններու յարութիւնը կը ներկաչացնէ: Բայց այս ըմբոնումը սխալ կը թուի ըլլալ: Մարդարէն կը յաւտնէ թէ այս պատկերը խրացէլի Յուսերուն վերակենանացումը կը ներկայացնէ: Նախ՝ լուսոյ չորցած ոսկորները, ապա՝ զօրութեան ջղղերը, ու վերջին ալ վայելչութիւնը և լրացումը: Մենք կը կարգանք: «Ասիկա խրացէլի բոլոր Տունն է, որոնք կ'ըսեն. Մեր (գարձեալ ազդ մը ըլլալու) լուսը մեռած է. մենք մեր բաժինն զրկուած ենք»: Եղեկիէլ լի. 1-14:

Աս գուշակութեան իրականացումը իր լառաջիմութեանը մէջ կը թուի ըլլալ ներկայիս Հրեից մէջ: Դեռ մօտ անցեալին մէջ ուեւ լուս չունէին. բայց ահա՛ Սիօնական շարժումը երեւան եւալ, լուսոյ չորցած ոսկորներուն տառապանքը չքացնելու համար, որը սակաւն Արքահամական խոստումին նկատմամբ ո'եւէ հաւատք չէր տածէր: Վերջերս սակաւն, կը տեսնենք թէ Հրէանները սկսեր են աճիլ Արքահամական խոստման լուսին մէջ, ու իրարու կը միանան զօրութեամբ, հարստութեամբ և հաւատքով: Արդարեւ, ժամանակը շատ հեռու չէ երբ իրենց ազգակին լուսը պիտի վերահասատուի, ու անոնք որպէս ժողովուրդ՝ դարձեալ պիտի հրճուին: — Եսալի Խ. 1, 2: Հոսով. ԺԱ. 25-33:


Ս. Գիրքը մեռելոց յարութեան մասին խօսելով կ'ըսէ թէ՝ մեռած մարմինը չէ որ յարութիւն պիտի առնէ: Մարմինը հողին կը դառնայ: Մեսիակի թաղաւորութեան առաւտուն, Աստուած Անոր միջոցաւ Ադամի սերունդին ամէն անդամին «մարմին մը պիտի տաչ ինչպէս որ կ'ուզէ»: Փոքրաթիւ սուրբերը Առաջին Յարութեան մէջ բաժին պիտի ունենան. փառք, պատիւ ու անմահութիւն, Աստուածակին բնութիւն պիտի ստանան. Հրեշտակներէն խիստ բարձր: Այն ատեն Աստուծոյ օրհնութիւնը դէպի աշխարհ պիտի հոսի անոնց ալ Յարութիւն տալու — երկրակին մարմիններով: Որոշ է թէ Աստուծոյ համար շատ աւելի գիւրին է իր նպատակին համեմատ նոր մարմին մը տալ, քան ինչպէս որ ժամանակ մը կը խորհինք թէ Նա երկրի ամէն ծալքերէն պիտի հաւաքէ փոշիի ամէն մէկ հըւլէնները՝ վերաբարելու համար նախակին մարմինը: Ս. Գրոց ո'չ մէկ համարը կը լիշէ մարմինին յարութիւնը. բայց շատ մը համարներ կը յաւտնին հողիին յարութիւնը, որը պիտի արթնցուի եւ նոր մարմին մը տրուի, երկրակիններուն՝ երկրակին, ու երկնականներուն ալ՝ երկնական: — Ա. Կորնթացիս ԺԵ. 37-40:




ՅՈՎՆԱՆ ՀՐԵԻՑ ՊԱՏԿԵՐ ՄՅ.



«ՅՈՐՈՎԱՅՆ ԴԺՈԽՈՅ» ԿԸ ՄՏՆԷ — ՅՈՎՆԱՆ Բ. 3



ՅԱՐՈՒԹԻՒՆԸ ՆԱԽԱՊԱՏԿԵՐԱՅՑՈՒԱՄ — ՄԱՏԹ. Ժ.Բ. 40



ԲԱՆԻ ՄԱՐՄԻՆ ԵՂԱԿ

Ծ րեիթ աղզը՝ չկարենալով պահել Օրէնքին Ուխտը, չկրցաւ Արբահամին Սերունդը ալլալ, օրէնելու համար աշխարհը: Եւ ահա! եկաւ Աստուծոյ որոշեալ ժամանակը համար Մեսիան՝ Փրկիչն ու Աղատարարը, թէ՛ իսրայէլի, եւ թէ՛ բոլոր մարդոց: Նա պէտք էր մարմնանար, Արբահամի ընտանիքն, կատարէր Օրէնքի Ուխտին պահանները, ու հապա՝ անձնաղջութեամբ՝ ըլլար Արբահամի Սերունդը Հոգեղէն մակարդակի վրայ, որպէսզի կարենար օգնել ամէն անոնց որոնք իր միջոցաւը Հօրը պիտի զային:

Յովհաննու Աւետարանին (Ա. 1-5)ին մէջ, Յիսուս իր նախամարդկալին վեճակին մէջ ներկայացուած է որպէս Աստուծոյ Խօսքը կամ Լոկոսը, «Բոլոր Արարածոց Անդրանիկը»: — Կող. Ա. 15:


Հին թագաւորները երբ ժողովուրդին հետ խօսիլ կ'ուղէին՝ վանդակապատի մը ետեւը կը նստէին, որոն առջեւը կը կենար ներկայացուցիչ մը, որը ժողովուրդին կուտար թագաւորին պատղամը: Այս տեսակ ներկայացուցիչները լոկոս — թագաւորին խօսքը կամ ներկայացուցիչը կը կ'չուղէին: Օրինակը իմաստալից է ու դեղեցիկ, երբ զայն Աստուծոյ Միածին Որդւոյն կը վերագրենք, որուն միջոցաւ Աստուծած կը խօսի մարդկութեան և կեղեցին՝ ներկայիս, իսկ աշխարհին՝ ի մատուց, Մեսիական թագաւորութեամբ:

Յովհաննու Ա. 1ին բառական թարգմանութիւնը մինչեւ ցարդ մութ մնացած նիւթի մը վրայ մեծ լուս կը սփոք: «Սկիզբէն էր լոկոսը, եւ լոկոսը Աստուծոյ հետ էր, եւ լոկոսը Աստուծած մ'էր: Անիկա սկիզբէն Աստուծոյ հետ էր: Ամէն բան Անոյլ եղաւ, եւ առանց Անոր բան մը չեղաւ: Լոկոսը մարմին եղաւ ու մեղ հետ բնակցաւ եւ մէնք Անոր փառքը տեսանք, Զօրը Միածինին կեցաւ եւ մէնք Անոր փառքը տեսանք, Զօրը Միածինին փառքին նման»: Յիսուս միեւնոյն բանը տարբեր լեռով կ'ըսէ, թէ Հնաքը Աստուծոյ արարածոց սկիզբն է»: (Յայտ Գ. 14): «Նա սկիզբն ու վախճանն էր, Ալֆան եւ Օմեղան»: (Յայտ. Ա. 6): Գաղափարը որու է. Եհովայ Աստուծածը, անհատապէս, Լոկոսէն զամ ուրիշ էակ չստեղծեց, ու զի՞ն ալ խօս մեծ ստեղծեց, Եհովային նմանութեամբը: Ո՛րքան չստակօրչէն՝ թէեւ համառակի, Ս. Յովհաննէս լաւտնած է այս բաները:

Աստուծալին Մրարդին յաջորդ կէտը Մարիամին աւետումն էր, որուն կը լաջորդէր պատմութեան ամենամեծ անցքը, մեր Փրկչին ճնանդը:




ԱԽԵՏՈՒՄԸ



ՅՈՎՀԱԿ ՈՒ ՄԱՐԻԱՄ ԿԸ ՄԵԿՆԻ



ԲԵԹԼԵՀԵՄ ԿԸ ՀԱՄԵՒ




ՄԵԾՈՒՅԹԻ ԱԿԱՏՈՒՄՆԱԿԱՐԱՎԱՐ

Յիսուսի նկատմամբ մեր մտալին ըմբռնումը այն ատեն միան կը ճշդուի, երբ Բեթէցնեմի Մանուկը կ'ընկերացնենք Լօկոսին հետ։ Անոր կեանքը Աղամէն չչը գար, Յովսիփի միջոցաւ՝ որպէս զատապարտուած կեանք ճը։ Ան՝ փոխանցուած կեանք ճ'էր։ Լօկոսը՝ որ հարուստ էր Հոգեղջն պատեհութիւններով, փառքով ու պատուով, «մեր սիրուն համար աղքատացաւ (Մարդ եղաւ), որպէսզի իր աղքատութեամբը հարստանանք» — որպէսզի մարդկութիւնը փրկուի անէծքն — Մահուան գատապարտութիւնն, ու անոր պարունակած բոլոր կսկիծներէն, ցաւերէն եւ Աստուծոյ շնորհազըրկութիւնն։ «Ինձի մարդին մը պատրաստեցիր մահուան չարշարաններուն համար»։ Անարատ Մէկու մը մահը կարեւոր էր, որպէս Փրկադին, Աղամին ու իր սերունդին համար։ Ա. Տիգ. Բ. 6։


Զարմանալի չէ որ հրեշտակները հրճուանօք կ'աւետին հովիտներուն Լօկոսին մարդկութիւնը — Բեթէցնեմի Մանուկը։ «Մի՛ զարդար, աչա՛ ճեզի մեծ ուրախութեան աւետիս կը բերենք, որ բոլոր ժողովուրդին պիտի ըլլալ»։ Քիչեր միան վերլուծած են Աւետիսը, քիչեր միան կրցած են աւետնել թէ ո՛րքան ընդարձակածաւալ է անոր սահմանը։ Անիկա Հըեից ու Հեթանոսաց համար է — բոլոր մեղաստրաց — «բոլոր ժողովուրդին»։ Քիչեր միան պատեհութիւնը ունեցած են ընդունեցու ամ մեծ ուրախութիւնը։ սական Փրկիչը խոստացաւ թէ ինքը պատագալին պիտի ըլլալ այն ծըլարիտ լոյսը որ աշխարհ եկող ամէն մարդ կը լուսաւորէ։ Յովհ. Ա. 9։

«Որովհետեւ ճեզի (մարդկութեան) այս օր Դաւիթի Քաղաքին մէջ փրկիչ մը ծնած է, որը Օժեալ Տէր է»։ Ո՞հ, ո՛րքան քաղցր է այս Փրկիչ բառին նշանակութիւնը։ Ան՝ կեանք-տուող կը նշանակէ։ Ապրելու իւրաւոնքը կորսուած էր — բոլորն ալ կը ճեռնին։ Կեանք-տուողը եկաւ յաւիտենական կեանք հայթալթելու մեռնող սերունդին։ Փա՛ռք Աստուծոյ այս մեծ կեանք-տուողին համար, Որը կարող է բոլորովին փրկելու։ — Եբր, ի. 25։

«Երկրի վրայ խաղաղութիւն, մարդոց մէջ համութիւն» մարդարէութիւնը գեռ կատարուած չէ, բայց խիստ կը ճօտենաց։ Մանուկին ծնունդը՝ քայլ ճ'էր այս ուղղութեամբ։ Խաչին վրայ մեռնիլը՝ ուրիշ մը. Լօկոսին Հոգեղջն մակարդակի վրայ փառաւոր յարութիւնն ու համբարձումը՝ ուրիշ քայլեր էին։ Իսկ զրեթէ ամբողջացած Եկեղեցին ընտրութիւնը որպէս Մեսիակին Հարս՝ ուրիշ քայլ ճ'է։ Մեսիական Թագաւորութիւնը պիտի լրացնէ այս օրէնեալ մարդարէութիւնը։



ՀՈՎԻԻՆԵՐԸ ՔԱՂԱՔ Կ'ԵՐԹԱՆ



ՄՈԳԵՐԸ ԱՍՏԵԿՆ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄԸ



ՀՈՎԻԻՆԵՐՈՒ ԵՐԿՐՊԱԳՈՒԹԻՒՆԸ



ՅՈՎԱՆՆԻՍ ԿԱՐԱՊԵՏԻ

Փրումովը 30 տարեկան եղած ժամանակ, որը իր Մկրտութեամբը պատկերացուած է: Հոյն՝ նա որ նպատակի մը համար մարմնացեր էր, ինքզինքը բոլորին Փրկա-դին մը ըլլալու համար ներկայացուց, որը յար- մար ատենին բոլորին վկաչութիւն պիտի ըլլայ: Մարդ- կային բնութիւն ստանալու համար Լօկոսին խոնարհու- մը, բեթէհեմի Մանուկին ծնունդը, ու Անոր աճումի շրջանի յնտապայ տարիները երկրորդական բաներ էին: Նոնակէս ալ Յովհաննէս Մկրտչին գործը պատրաստու- թիւն մէկը: Անոր պաշտօնն էր ծանուցանելու Յիսուսը որպէս «Աստուծոյ Գառնուկը», որը աշխարհին մեղքը կը վերցնէ»: Նա յանդիմանեց մեղքը, ու արդարութեան յորդորեց՝ որը կարեւոր էր ամէն անոնց համար որ պի- տի ընդունէին Մեսիան ու պիտի ընդունուէին եւ օրհ- նուէին Անկէ, որպէս բաժանորդներ Անոր հաստատելիք թալաւորութեան:


Յովհաննէս քարոզեց, թէ «Երկնից Թագաւորութիւ- նը մօտեցած է: Ապաշխարեցէ՞ք»: Մի՛միայն ճշմարիտ, անարատ իսրայէլացիները ընդունեցին Մեսիան, ու Ա- նոր փառաւոր գործին ընկերակիցները եղան: Յովհան- նէսին Մկրտութիւնը Հրէական Օրէնքին դէմ գործուած մեղքերը լոււալու, եւ մի՛միայն մասամբ անհաւատարիմ եղող Հրեից համար էր:

Յովհաննէսին Մկրտութիւնը պղծութիւններէ մաք- րում կը պատկերացնէր, եւ միայն Հրեից քարոզուեցաւ, որովհետեւ անոնց միայն կը վերաբերէր: Հեթոնոսները գուրս ձգուած էին: Ի՞նչպէս կրնային անոնք ապաշ- խարել ու վերստանալ ուխտին ընծաչած հաղորդութիւնը, երբ անոնք երբէ՞ք Աստուծոյ հետ հաղորդութեան մէջ գտնուած չէին: Հրէաները, Սինայ լեռնէն Մովսէսի միջնորդութեամբ տրուած ուխտին տակ գտնուելով, հաղորդութեան մէջ էին Աստուծոյ հետ, ինչպէս որ Ս. Պողոս կ'ըսէ. անոնք «Բոլորն ալ Մովսէսի մկրտուեցան ամպին ու ծովուն մէջ»: Մովսէսի միջոցաւ Աստուծոյ հետ սրտանց հաղորդակցութեան մէջ գտնուող ամէն իս- րայէլացի, Մովսէսէն Քրիստոսի փոխանցուեցաւ. որով Քրիստոսի յաւելուածական մկրտութեան պէտք չկար, ո- րովհետեւ արդէն Մովսէսով ընդունուած էր, որը Քրիս- տոսի պատկերն էր:

Երբ կոչը սկսաւ Հեթանոսմց երթալ, Եփեսոսի մէջ մի քանիներ հաւատացին ու Յովհաննէսին Մկրտու- թեամբը մկրտուեցան՝ իրը թէ Հրէաներ եղած ըլլակին: Ասիկա սիալ մէկը: Հեթանոսները պարտէին ուղղակի Քրիստոսի մահուանը մկրտուել: — Գործ. մէ. 25: Ժթ. 3-5: Հոռվմ. Զ. 3: մէ. 17-25:




ՀՆԾԱՅՈՒՄԸ ՏԱՋԱՐԻՆ Մէջ



ԵՐՈՒՍԱՂԵՄ Կ'ԵՐԹԱՆ



ՅԻՍՈՒՄ ԿԲ ՀԱՐՑԱՔՆՆԷ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐԸ




ՅԻՍՈՒՄԻ ՄԿՐՏՈՒԹԻՒՆԸ

Եթ Յիսուս Յորդանանու եղեքը ինքինքը Յովհաննէսին ներկացուց մկրտուելու համար՝ Յովհաննէս զարմանքով ըստ Աւելի ե՛ս Քեզմէ մկրտուելու պէտքը ունիմ. Դուն լուսալու մեղք չունիս: Յիսուս չբացատրեց պատճառը, այլ միայն ըստ: «Թող որ այսպէս ըլլայ»: Նա այսպէսով ցոյց տուաւ թէ ինք Յովհաննէսին մեղքեր լուսալու մկրտութեանը չէր հետեւէր, հապա՝ թէ իր մկրտութիւնը ուրիշ մասնաւոր նշանակութիւն մ'ունէր, որը չբացատրեց: Ս. Պօղոս կը յատնէ մեղ թէ Յիսուսի մկրտութիւնը կը պատկերացնէր Անոր կեանքին ամբողջութեամբ Աստուծու նուիրումը, որպէս մահուան գոհ մը: — Եբբ. Ժ. 5-9:


Վերջն՝ Յիսուս յալտնեց, թէ իր բովանդակ պաշտօնը նուիրումի մը կատարումն էր զոր 30 տարեկան հասակին մէջ ըրած էր, մկրտութեան ժամանակ: Անիկա պատկերացուց իր մահուան մկրտութիւնը — իր կեանքին Աստուծոյ ծառալութեան նուիրելը: Իր անաքելութեան վերջաւորութեան ժամանակ ըստ: «Մկրտութիւն մը ունիմ մկրտուելու, եւ ի՞նչպէս կը տագնապիմ մինչեւ որ կատարուի»: (Ղուկ. ԺԲ. 50): Միւս օրը, խաչին վրայ ըստ: «կատարուեցաւ»: Իր մահուան մկրտութիւնը որ Յորդանանէն սկսած էր, հոն ամբողջացաւ:

Այս ինդրոյն մէջ Յիսուսի հետեւորդները Զինքը կ'ընդօրինակեն: Անոնք իր մահուանը մկրտուած էն, իր Մարմնոց, Եկեղեցին: (Հառվժ. Զ. 3): Դէպի Քրիստոսի խումբը կամ Մարմինը կնքուած այս մկրտութիւնը պիտի չամբողջանա՝ մինչեւ որ վերջին անդամը չմեռնի: Այն ատեն Քրիստոսի մկրտութիւնը որպէս ամբողջութիւն պիտի լրանալ: Այն ժամանակ՝ վարագուրէն անդին, Առաջին Յարութեամբ, ամբողջ Մարմինը փառք, պատիւ եւ անձահութիւն պիտի ստանալ, ու այն ատեն չիմնուած Թագաւորութեանը մէջ Յիսուսի հետ ժառանգիկ պիտի ըլլայ: «Եթէ Անոր հետ չարչարուինք, Անոր հետ ալ պիտի թագաւորենք»:


Եբբ Յիսուս չուրէն գուրս եւաւ, Երկնքը (Երկնակին բաները) բացուեցան Անոր: Երկնալին մշմարտութիւնները որոշ կերպով սկսան երեւնալ: Նա այլ եւս կրնար ըմբոնել «Աստուծոյ խոր բաները»: (Ա. ԿորնԲ. Բ. 10): Այս լուսաւորում Ս. Հովին ստանալուն արդինքն էր: Իր հետեւորդներն ալ չափով մը-կ'ստանան Հովին, որը կը լզացնէ զանոնք որպէս Աստուծոյ որդիները ու Յիսուսի ժառանգակիցները: Անոնք ալ լուսաւորուած են: — Եբբ. Ժ. 32:



ՃԻՒՄՆԻՆ ՈՐԴԻՑ



ԳՐԵԹԻ ՅԱՐԵԿԱՆ — ՄԿՐՏՈՒԵԼՈՒ ԿԸ ՄԵԿՆԻ



ՀՈԴԻՈՎ ՕԵՐԻԱԾ



ԹԱԳԱԽՈՐՈՒԹԵԱՆ ԱԻԵՏԱՐԱՆԸ

Ահելի քան 16 դարեր Խորաէլը սպասած եւ աղօթած էր Մեսիական թագաւորութեանը համար, որը զիրենք պիտի բարձրացնէր, ու օրչնէր աշխարհը: Այն լաւարարութիւնը՝ թէ թաղաւորութիւնը մատեցեր է, լաւ լուր մ'էր — կամ Աւետիս մը:

Սակայն պէտք եղածէն նուազ թիւով Հրէաներ միայն պատրաստ սիրտ ունէին ճշմարիտ Խորաէլացիներ ըլլալու եւ Յիսուսի մեծ ու վազուց ի վեր խոստացուած թազաւորութեան փառաւոր գործին մէջ Անոր ընկերակցելու: «Ան՝ Իրեններուն (ժողովորդին) Եկաւ, բայց Իրենները Զինքը ընդունեցին» — անոնք խաչցին Զինքը: Բայց ամէն անոնք (քիչեր) որոնք ընդունեցին Զինքը, անոնց իշխանութիւն, պատեհութիւն տուաւ Աստուածորդիներ ըլլալու, Մովսէսի Մառայութեան Տունէն Որդիներու Տունին անցնելու, որոնք գլուխը Յիսուս է: Ասիկա տեղի ունեցաւ Հոգեգալուստին, Ս. Հոգեէն ցղացուածով: Յովհ. Ա. 11-13: Եբբ. Գ. 1-6:


Բաւականաչափ արժանի Հրէաներ չգտնուելով՝ թազաւորութեան պարգեւը անոնցմէ առնուեցաւ, եւ 19 դարերէ ի վեր Աստուած Հեթոնոսներու սրբազններէն կ'ամբողջացնէ նախասահմանուած թիւը: Արտաքին նըշաններն ու մարգարէութիւնները ցոյց կուտան թէ թազաւորութիւնը այն ժամանակ չհաստատուեցաւ, եւ ո՛չ ալ սկսաւ աշխարհին օրչնուիլը: Բնդհակառակը, բոլոր անպատրաստ Խորաէլացիները ժամանակուաչ մը համար Աստուածապին չնորհքէն կտրուեցան. մինչդեռ թազաւորութեան կոչը Հեթանոսներուն զրկուեցաւ աննցմէ ժողովուրդ մը առնելու, նախասահմանեալ թիւը, «Քրիստոսի Եկեղեցին» ամրողջացնելու համար: (Հոսովմ. Ժ. 1-7, 11, 12): 19 դարերէ ի վեր սուրբ նկարագրի տէր անձինք կը հաւաքուին ամէն ազդէ. թիւը զրեթէ ամրողջացած է, եւ թաղաւորութիւնն ալ հաստատուելու վրաչ է:

Ուրիմն, Եբբ Արբահամի Հոգեղէն Աերունդին Ընտրութիւնը լրանաէ, ներկաւ Աւետարանական Դարը պիտի վերջանաէ, որուն պիտի յաջորդէ Մեսիական Դարը, ուր Քրիստոսն եւ Եկեղեցին պիտի թագաւորեն Հոգեղէն զօրութեամբ: — Յայտ. Ե. 10: Ի. 6: Դան. Է. 22, 27:

Այն ատեն Խորաէլի կուրութիւնը պիտի վերնայ, եւ անոնց պիտի զայ նոր Տնօրինութեան օրչնութիւնները, ու անոնց մէջոցաւ ալ աշխարհի բոլոր ազգաց, ինչպէս որ Աստուած խոստացաւ: Եկեղեցին Արբահամի Հոգեղէն Սերունդը ըլլալը որոշ կերպով ցոյց արուած է գաղատաց: Գ. 16, 29ին մէջ:



Աշօթեթէք, «ՔՈՒ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԴ ԳԱՅ»



ՏԱՄՆԵՒԵՐԿՈՒ ԱՌԱՔԵԱԼՆԵՐԸ



ԵՕԹԱՆԱՍՈՒՆ ԱԻԵՏԱՐԱՆԻՉՆԵՐԸ



ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ԱՌԱԿՆԵԲՀ

ՅԱՍԻՄԻ առակները զլիաւրատէս Թաղաւորութեան նկատմամբ էին: Անոնցմէ ոմանք ցուց կուտան՝ թէ ի՞նչպէս Հրէաները թերայան Թաղաւորութեան ժառանգները ըլլալու, և թէ ի՞նչպէս Հեթանոսները ընդունուեցան անոնց կորսնցուցած բաժինը ըստանալու համար: Ուրիշ առակներ ցուց կուտան Թաղաւորական զասակարգին Արքայական փառաց պատրաստութեան համար այս Դարու տեւողութեան կրած հալածանքները: «Երկնից Թաղաւորութիւնը (զասակարգը) կը բոնաբարուի»: Եւ բոնակաները բռնի ուժով տիրած են անոր գարերէ ի վեր:


Թաղաւորին Որդւոյն առակը ցուց կուտաչ թէ Հրէաները առաջին պատեհութիւնը ունէին Մեսիափի Թաղաւորութեան ժառանգակիցները ըլլալու: Յետոյ՝ Հեթանոսները ընդունեցին Հրաւէրը: Եւ անոնց մէջ ո՛չ շատ իմաստուններ, եւ ո՛չ ալ գորաւորներ եղած են, որոնք 18 գարերէ ի վեր կը պատրաստուին Մեսիափին Թաղաւորութեանը: «Զէ՞ք զիտեր որ սուրբերը պիտի զատեն աշխարհ»: — Ա. Կորնթ. Զ. 2:

«Հարոնիի Հանդերձ»ի առակը կը ներկայացնէ Աստծոյ հետ հաւատիք բարեկամութիւն մը, Քրիստոսի արժանաւորութեամբ: Այն որ մերժեց զան, հարսնեւորներուն մէջն ուուրս ձգուեցաւ: Ասիկա կը նախապատկերացնէ վիճակը ամէն անոնց, որոնք կը մերժեն իրենց մեղաց քաւութեան համար Քրիստոսի գոհարերութեան բաւարարութիւնը: Անոնք ներկայ ձշմարտութիւննէ զիտի աշխարհի «գուրսի խաւարը» պիտի քուին: Վերջն սակայն՝ ցաւով — լացով եւ ակռաներու կրծքաւումներով — պիտի ընդանեն իրենց Թաղաւորութեան կորուստը:


Թանկարժէք Մարգարիտը կը պատկերացնէ Թաղաւորութեան անդին արժէքը — անիկա արժանի է եր զնոյն՝ մեր ամբողջ ունկցածին:

Թաղաւորութեան Ցորենի արտին առակը կը ներկայացնէ ներկայ Դարու Եկեղեցին: Ցորենը՝ որ գործէ մոլորութեան որոններու առաւութիւննէն խեղուած էր, եւ որը ի վերջոյ հնձուեցաւ եւ Երկնալին ամբարը հաւաքուեցաւ կը ներկայացնէ այն զասակարգը, որը պիտի կազմէ Արդարութեան Արեգակը, որը պիտի ներձէ Մեսիական Թաղաւորութեան նոր Օրը: — Մատթ. Ժ. 4.3:

Տաղանդներու առակը կը ցուցնէ, թէ ի՞նչպէս Յիսուսի ամէն մէկ նուիրուած աշակերտը իր տաղանդներուն վերակեցուն է, եւ թէ իր հաւատարձութեան համաձայն բաժին պիտի ունենաչ Թաղաւորութեան մէջ: Ներկայ մի քանի տաղանդներու հաւատարձարար դործածելը մէծ պատեհութիւններ պիտի բերէ լատաշիկայ Դարուն, օրհնելու աշխարհը: «Քեզ շատ բաներու վրա իշխան պիտի դնեմ»: — Մատթ. Ի. 21:



ԹԱԿԱԳԻՆ ՄԱՐԳԱՐԻՏԸ



ԹԱԳԱՒՈՐԻՆ ՈՐԴԻՈՅՆ ՀԱՐՍԱՆԻՔԸ



ՏԱՂԱՐԴՆԵՐՈՒՆ ԱՌԱԿՆ



ԱՆԱՌԱԿ ՈՐԴԻՒՆ


Պղիմները, Փարիսեցիները ու Օրէնքի վարդապետներն էին Անառակ Ռդիթի առակին մէջ լիշուած Մեծ Եղագը, իսկ Մաքսաւորներն ու մեղաւորները՝ իրենց Հօրը Տունէն օտարացած Անառակ որդին էին: Յիսուս ցոյց կուտաչ վերապարձող անառակին հանդէպ Աստուծոյ վերաբերմունքը: Նա ալսպիսիներուն համար «իմնուք» ճը կը սարքէ, օրչնութիւն մը, որմէ բոլոր փափառղները կրնան բաժին ստանալ:

Մեծատունին եւ Ղաղարոսին առակն ալ միեւնոյն դասը կը նկարպէ: Հրեից ազդը Մեծատունն էր: Անոր Աստուծալին խոստումներու հոգեցէն սնունդի սեղանը առատօրին վարդարուած էր. անոր հաղուստը՝ ընտիր բեշեզը՝ կը ներկայացնէր արդարացումը, որը ալշարանկան Քաւութեան օրուաչ տոհերուն արդիւնքն էր: Անոր ծիրանի պատումնանը խորհրդարանականորէն կը ներկայացնէր անոր Աստուծոյ Թաղաւորութեան հետ միացած ըլլալու պարագան. ծիրանին արդէն Թաղաւորութեան խորհրդանշան է: Ղաղարոս՝ կը ներկայացնէր մեղաւորն Անմասաց անհուս վիճակը, որոնք Արքահամի խոստումներէն բաժին ունենալու անօթի էին, որոնք սական Խորաէլի մերժուելին առաջ «փշրանքներ» միան կ'ստանաչին:—Մատթ. իգ. 38.

Աղքատ մարդուն վէրքերը կը ներկայացնէին մեղով — հիւանդ վիճակը. շնուները՝ որ կը լցէին զանոնք, կը ներկայացնէին Հեթանոս «Հուներ» ու փոխաղարձ կարեկութիւնը: Ասէկա ցոյց տրուած էր Քանանացի կնոջմոլ, որուն դուստը Յիսուս որդէկեց: Անոր Հրէուհի ըլլալուն համար էր որ Յիսուս նախ մերժեց օղնել, ըսելով. «Լաւ էչ տղաւոց առջեւէն հացը առնել ու չուներուն տալ». բայց նա ըսաւ. «Այս! Տէր, սական շուներն ալ իրենց տիրոջը սեղանէն ինկած փշրանքներովը կը կերպուին»: Յիսուս անոր տուաւ փշրանքը:

Հարուստ մարդը, Հրեից ազդը, մեռու հանդէպ իր մեծ օրչնութիւններուն: Նա ազգովին քնացաւ Հատէսին մէջ, ու իր վերապարթնուեմին կ'սպաէ: Բայց անհատապէս Հրէաները¹⁸ դարերու մեծ նեղութեան շրջանի մը մէջ ինկան, որը խորհրդարանականորէն որպէս կրակ ներկայացուած է:

Ղաղարոսն ալ մեռու հանդէպ իր չնորհազրկման վիճակին, ու ինքզինքը «Արքահամին գիրկը» գտաւ — Արքահամի որդի մը եղաւ: Ալովէս աչա՛ Հեթանոսներն ալ Արքահամի Սերունդը, եւ Արքահամական Խոստման հոգեցէն մասին ժառանգները եղան:—Գաղ. դ. 29:




ԱՆԱՌԱԿԻՆ ՎԵՐԱԴԱՐՁԼ



ՓԻՒՆԻԿ ԱՄՈՒԻ ԿԻՆԸ



ՄԵՇԱՏՈՒՆՔ ԵՒ ՂԱԶԱՐՈՍԿ




ԿԱՓԱՌՆԱՅՈՒՄԸ. «ԴԺՈՒՔ ԻԶԱՄ»

Կ Ա.ՓԱՌՆԱՅՈՒՄԸ. որ Յիսուսի ամենաշատ հրաշեներ գործած վայրն էր, ներկայիս աւերակներու կոյտ մէ միայն: Հոն կատարուած կը դտնենք Յիսուսի մարդարէութիւնը. «Եւ դոն Կափառնայում, որ մինչեւ երկինքը բարձրացած ես, մինչեւ գժոխքը — Հատէսը — գերեղմանը — պիտի իշնես»: Ազլարանօրէն՝ արդ քաղաքը երկինքը բարձրացած էր իր ոսկի պատեհութեամբը, որովհետեւ ան Տիրոջը ամենէն չառ չաճախած քաղաքներէն մին էր իր առաքելութեան ժամանակ: Անոր մեծ պատեհութիւնները սակայն մեծ ալ պատասխանատուութիւն կը նանակէր. որով Յիսուս ըստ անոնց եթէ այս հրաշքները Սորոնք և Գոմորի մէջ եղած ըլլային, անոնք պիտի ապաշխարէին. ու աւելցուց. «Դատաստանին Օրը, աւելի դիւրին պիտի ըլլայ Սորոնի և Գոմորի քան քեզի:


Դատաստանին Օրը, անտարակոյս Քրիստոսի Տիրապետութեան Հազարամեաւ Օրն է, ուր դատաստանի կամ փորձի պատեհութիւն մը պիտի չնորհուի աշխարհին, բաժնելու համար «ոչխարները» «այծեր» էն — որոշելու համար յաւիտենական կենաց արժանի ու անարժան եղողները: Այդ փառաւոր Դարաշընանը պատեհութեան, լուսի եւ չնորհաց օրչնեալ Օր մը պիտի ըլլայ, ուր մեղքի բոլոր խաւարը պիտի անհետանա: «Սւելի դիւրին» պիտի ըլլայ անոնց, որոնք առանց լուսի մեղանչեցին, քան անոնց, որոնք մեծ առանձնաշնորհներ ու պատեհութիւններ վակելեցին:

Ս. Գիրք ուսանողները ներկայիս կը տեսնեն թէ Դատաստանի Օրը խիստ սիսալ ըմբռնուած է: Անիկա դատապարտութեան ժամանակ մը կարծուած էր, մինչդեռ փորձի ու դաստիարակութեան ժամանակ մը պիտի ըլլայ՝ տեսնելու համար թէ փորձին ներքեւ ո՛վ արժանի, և ո՛վ անարժան պիտի ըլլայ յաւիտենական կենաց, որը Ազամի ամբողջ գերգաստանին ապահովելու համար Քրիստոս մեռաւ, եւ անոր փափաքողները Աստուծոյ պայմաններուն հպատակելով միայն պիտի կընան ստանալ:


Առաջին Դատաստանին Օրը եղեմի մէջ էր: Հաւը Ազամ անհագանդութեան պատճառաւ մահուած դատապարտեցաւ: Անորոյն 6000 տարի իր սերւնդն ալ այդ դատապարտութեան տակ մնացած է: Յիսուս մեռաւ, որպէսզի այդ դատապարտութիւննեն բոլորն ալ ազատէ, եւ յաւիտենական կենաց պատեհութիւն մը չնորհէ ամենուն: Դեռ մի քանի հաւատարիմներ, Ընտրեալ դաստիարակ մը միայն օրհնուած է: Անոնց դատաստանը կամ փորձը աշխարհինէն առաջ է, որպէսզի անոնք Յիսուսի հետ աշխարհի դատաւորները ըլլան անոնց հազար տարուաց Դատաստանին Օրը: — Ա.Կորնթ.Զ.2: Գործ.Ժ.3:



ԲԵԹՍԱՅԻԴԱ ՀԱՏԿԱԼ ԻԶԱՄ



ՏԻՒՐՈՍԼ ՀԱՏԿԱԼ ԻԶԱՄ



ՔՈՐՉԻՒՆԻ ՀԱՏԿԱԼ ԻԶԱՄ



ՈՉԻԱՐՆԵՐՈՒ ԵՒ ԱՅԾԵՐՈՒ ԱՌԱԿՐ


ԱՅՍ առակը կը պատկերացնէ թաղաւորութեան վիճակները, երբ Եկեղեցին փառաւորուած ու թագաւորութիւնն ալ հաստատուած է: Անիկա պիտի սկսի կատարուիլ, «Երբ Մարգոյ Որդին իր փառքովը զայ, եւ բոլոր սուրբ հրեշտակները իր հետը»: Բոլոր ազգերը՝ ներկայիս մահուամբ քնացողներն ալ հաջուելով, փոքի պիտի ենթարկուին Քրիստոսի Դատաստանի Աթոռին առջեւը, որոշելու համար թէ ո՞վ պիտի ուզէ ի բոլոր սրբի համաձայնիլ Աստուծոյ հետ ու ստանալ Անոր յաւիտենական կենաց օրհնութիւնը, եւ ո՞վ երկրորդ Մահուամբ պիտի ոչնչանայ:

Անոնք որ յամա, այծի նման նկարագիր մը զարգացնեն, Մեսիակին մերժմանը պիտի արժանանան՝ որը իր ձախ կողմօվը ներկայացնուած է: Հազարամեալի վերջաւորութեանը ամբողջ մարդկութեան անջատումի գործը լրացած՝ եւ բոլորն ալ այս երկու դասակարգերէն մէկուն կամ միւսին մէջ զետեղուած պիտի ըլլան: Մէկ դասակարգը «Աստուծոյ պարգևումը, յաւիտենական կեանք»ով պիտի վարձատրուի, իսկ միւսը՝ անալժան, Աստուծոյ սահմանած պատիժը պիտի ստանայ — ոչնչացում, որը Յունարէն Քօլոսին բառէն թարգմանուած է, եւ որը կեանքէ կտրուիլ կը նշանակէ: «Այն հոգին որ կը մեղանչէ պիտի մեռնի»:

Անոնց ոչնչացումը, ալլարանօրէն, կրակով ներկայացնուած է, որը նեովմի Զորին կրակովը պատկերացնուած էր, ուր որ կ'ոչնչացնէին երուսալէմի աղակութիւնները: Ենովմի Զորը Միանարէն Կէջենա) Ժամանակին խիստ խոր էր: Միան մեռած դիակները հոն կը նետուէին, նաեւ մեծ չարագործներուն դիակները: Անիկա անյուսութիւն — ոչնչացում կը պատկերացնէր: Յևուս երուսալէմը որպէս պատկեր գործածեց Նոր երուսալէմին: Աւս ձորը — Գէջենը — կանխապատկերացուց երկրորդ Մահը, որմէ փրկութիւն պիտի չըլլայ:

Գէջենը՝ հինուց Տօփեթ կը կոչուէր: Երբ Խորաչէլը կոազաշտութեան զիմեց, հոն կանգնեցին Մասոքին կուռքը, որուն շիկացած թւեւերուն մէջ ողջ ողջ կը խրովէին իրենց զաւակները որպէս զոհ: Յովսիա՝ բարի թագաւորը, պղծեց զայն, երուսալէմի աղակութիւնը հոն թափել տալով:

Մեր բարեպաշտ հայրերը աւելի սոսկալի կուռքեր պատրաստեցին մեզ համար — Դաւանանքի կուռքեր: Անոնք մեղի սորվեցուցած էին ասոնց զոհելու միլիոնաւոր Հեթանոսները, եւ ոչ ընտրուած մասուկները: Բայց անոնց օրը այլեւս անցած է: Փա՞ռք Աստուծոյ: Ներկայիս Աստուծոյ հանդէպ աւելի առողջ ըմբռնում մը, եւ Ս. Գրոց նկատմամբ աւելի ճշգրիտ մեկնարանութիւն մը ունինք:



ԵՆՈՎԱՄԻ ԶՈՐԻ. — ԳԵԶԵՆ



ՄՈՂՈՔ ՆԱԽԱՏԻՊ ՏԱՆՃԱՆՔԻ ԱՍՏՈՒԾՈՑ



ԳԵԶԵՆԻՆ ՄԷՋ — ԵՐԿՐՈՐԴ ՄԱՀԸ ՊԱՏԿԵՐՈՒԱԾ



ՈՎԱՍԱՆԱ. 'Ի ԲԱՐՁՈՒՄՆԱ

Յիսուս իր Առաքելութեան վերջաւորութեանը ատեները բեթանիա եկաւ, Ղաղարոսին, Մարթակին՝ և Մարիամին տունը — Միեւնոն Ղաղարոսին՝ զոր նա ծահուան քունէն արթնցուցած էր: Մարիամ այս պատեհութիւնէն օգտուելով Տիրոջը ոտքերը թանկադին իւղով Օծեց, որուն համար նա ըստ թէ իր թաղմանը համար օծում մ'էր:—Մատթ. իթ. 12:

Միւս օրը՝ իսրայէլի թագաւորներուն նման էշու մը վրայ հեծած երուսաղէմ մտաւ: Երբ Յիսուս տեսաւ երուսաղէմ՝ լացաւ անոր վրայ, բացականչելով. «Ո՛վ երուսաղէմ՝ երուսաղէմ, որ մարդարէները կ'սպաննէիր ու քեզի զրկուածները կը քարկոծէիր. քանի՛ անդամ քու տղաքներդ ժողվել ուզեցի՛ ինչպէս որ հաւը իր ձագերը թեւերուն տակը կը ժողվէ, բայց գուք չուզեցիք: Աչա՛ ձեր տունը ձեզի աւերակ պիտի մնայ: Ինչու որ ասկէ յետոյ պիտի չտեսնէք զիս,՝ մինչեւ (Մեսիակին փառաց) այն օրը որ ըսէք, Օրչնեալ է Այն որ Տիրոջը անունովը կուգայ:» (Մատթ. իթ. 37-39): Միեւնոն ատեն՝ թագաւորութիւնը լքուած չէ, այլ յետաձգուած: Մեսիակին հարսը մասսամբ միան Հրէական պիտի ըլլայ: «Իսրայէլ չտիրացաւ» ցանկալի զվասոր շնորհին, հապա Ընտրեալները ստացան զայն:

Բազմութիւնը ըմբռնեց պարագալին ոգին թէ Յիսուսը խոսացեալ թագաւորն էր, եւ որպէս Մեսիայ ողջունեցաւ: Անոնք հանդերձներ ու արմաւէնիի ճիւղեր տարածեցին Անոր առջեւը, ըսել ուզելով թէ այսպիսի մեծ Մէկու մը համար Աշխարհին ամենալաւը իսկ շատ չէր: Միեւնոն ժամանակ աղաղակեցին, «Ովսաննա՛ Որդւոյ Դաւթի». ո՛վ դու վազուց ի վեր Դաւթիթ ցեղէն խոստացեալ Մեսիայ: «Օրչնեալ է Այն որ Եհովանին անունովը կուգայ:» — Մատթ. իթ. 9:

Փարիսեցիները՝ որոնք չհաւատացին, այս թափորը սրբազնութիւն մը համարեցին, եւ ըսին Յիսուսին որպէսզի զաղոցեցնէ աղաղակը: Յիսուս պատասխանեց թէ Զաքարիայ Մարգարէ (Թ. 9) ըսած է. «աղաղակէ՛», ո՞Զաքարիայ աղաղակէ ըլլայ: «Եւ եթէ անոնք լուն, ըով աղաղակ մը պէտք է ըլլայ: Աստուած յակարարած էր քարերը պիտի աղաղակէնն:» Աստուած յակարարած էր թէ աղաղակ մը պիտի ըլլայ: որով մարդարէութիւնը պէտք էր կատարուէր:

Մեր Տիրոջ Երուսաղէմի յաղթական մուտքին կը յաշորդէր Տաճարը լուսայափոխներէն եւ առուտուր ընողներէն մաքրելու միջադէսլը:




ՏԱՆԻ ՄԷՋ Ի ԲԵԹԱՆԻԱ



Կ'Օ՛Ն ՅԻՍՈՒՍԻ ՈՏՔԵՐԸ



ՏԱՃԱՐԻՆ ՄԱՔՐՈՒՄԸ



ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆԸ ԱՐԺԵՔԸ

Ա 'ՍՅՈՒԱԾՍՇՈՒՆՉԸ վստահօրէն կ'ըսէ մեղ թէ Թագաւորութեան առաջնորդող ճամբան գժուարին ու նեղ է. թէ Յիսուսի աշակերտները ըլլալու գինը անձնուացութիւն եւ խաչալութիւն է: Շատերը կը զարմանան՝ որովհետեւ խոստումները ա'յսքան սահմանափակուած են, ու չեն վերաբերիր ամէն անոնց որոնք կը ջանան ուղիղը գործել՝ բայց առանց հաւատքի կամ անձնազոհութեան:

Ուղարին՝ Ասեղին ծակէն անցնելու առակը կը պատկերացնէ, թէ ի'նչպէս հարուստը պէտք է վար առնէ իր հարստութեան բենմբը՝ եթէ կ'ուղէ ժառանգել Թագաւորութիւնը: Մեծ գրանը վրայ բացուած զռնակը «Ասեղի ծակ» կը կոչուէր:

Ս. Գիրք ուսանողները ներկայիս անպէս կը բացատրեն, թէ Աստուած Թագաւորութիւնը շահելու գործը գիտամամբ գժուարացուցած է, որովհետեւ խիստ ընտիր փոքրիկ խումբ մը միան կը փափաքի հաւաքել այն փառաց գիրքին համար: Անիկան փորձութիւնները ա'յնքան սաստկացուցած է, որ միան սուրբերը պիտի կարենան օգտուիլ Թագաւորութիւնը շահելու պատեհութիւննէ:

Երիտասարդ իշխանը հարցուց Յիսուսին. «Ի՞նչ պէտք է ընեմ որ չափանական կեանք ժառանգեմ»: Յիսուս անոր ճամբանչեց Օքէնքը, որը չափանական կեանք կը խոստանար ուեւէ Հքամի որ կը պահէր զայն: Երիտասարդը պատասխանէց թէ իր կրցածին լաւագույնը ըրած է, սական նորէն մեռնէր: Յիսուս սիրեց զայն իր բարի ջանքերուն համար, ու անոր ցոյց տուաւ չափանական կենաց նոր ճամբար մը, անձնազոհութեամբ, որ պէս իր աշակերտը: — Մարկ. թ. 17:25: Հռովժ. թ. 7: լ. 17:


Երկու սիրելի աշակերտներ խնդրեցին Յիսուսի աջ և ձախ կողմերը նստիլ իր Թագաւորութեանը աթոսին վրալ: Տէրը պատասխաննելով ըստաւ. կրնա՞ք (կը փափաքի՞ք) իմ անձնութեան, ամօթի ու նախատինքի բաժակէն խմել: Կրնա՞ք մկրտուիլ մահուանս — Հրաժարիլ անձնական կամքէ ու աշխարհական ամէն առանձնաչնորհումներէ, եթէ ալդ է Աստուածոյ մեղ հանդէպ ունեցած նախախնամութիւնը: — Մատթ. ի. 22: Մարկ.

ժ. 35-38:


Այս սիրելի աշակերտները պատասխանեցին թէ Տէրովը օգնութեամբը պատրաստ էին ուեւէ բանի: Նա պահովցուց զանոնք եւ մեղ, թէ ինքը պիտի հայթալիք փորձութիւնները եւ օգնութիւնները, եւ թէ եթէ մինչեւ ի ճահ հաւատարիմ մնանք, կենաց պասակ մը պիտի ստանանք: Բայց Թագաւորութեանը պատիւներն ու փառքերը չնորհի համեմատ պիտի չսահմանուին, այլ Արդարութեան: — Մատթ. ի. 23: Յալտ. գ. 21: Բ. 10:



«ԱՍԵՂԻՆ ԾԱԿԼ» — ԴՈՒՌԸ



ՎԱՃԱՌԱԿԱՆԱՑԱՄ ԿՐՈՆՔ



ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԻՒՆԵՐ ԿԲ ԽՆԴՐԵՆ



Վերջին Ընթրիքը

Յիսուսի որպէս Խորաէլի թաղաւորը աւանակի վը-
րաչ հեծած երուսաղէմ մտնէլէն Հինգ օր վերջը
Զատիկը տեղի ունեցաւ, որը Անդրանիկներու Եկե-
ղեցին ազատազրան պատկերն էր:

Յիսուս Աստուծոյ Գառն էր, աշխարհի մեղքը վեր-
ցնելու համար: Բայց ասիկա կարենալ ընելու համար
պէտք էր Զատկուաչ Գառնուկը ըլլար: Ս. Պողոս կ'ըսէ
թէ «Քրիստոս՝ մեր Զատիկը մեղի համար զոհուեցաւ,
ուրեմն պահենք տօնը»: Յիսուս իր աշակերտներուն հետ
կերաւ ալարանական Զատկուաչ Գառը, որմէ վերջ բա-
ղարջ եւ գինի առաւ՝ որոնք իրր իր մարմինը ու արիւնը
կը ներկայացնէին, ու հակապատկեր Զատկուաչ Ընթրիքը
հաստատեց:

Յիսուսի հետեւորդները պիտի ընէին ասիկա իրր լի-
չատակ իր մահուան, որպէս ալարանական Գառնուկը:
Նա ըստ. «Եթէ Մարդոց Որդիին մարմինը չուտէք ու ա-
րիւնը չփնէք կեանք պիտի չունենաք»: Արդարեւ, ասոր
արտաքրուս կատարումը ոչինչ պիտի արժէ ևթէ ան
չպատկերացներ սրտի փորձառութիւնները: Յիսուսի
հետեւորդները ի բոլոր սրտին պարտին ընկունիլ թէ Ա-
նոր մահէ ամբողջ աշխարհի մեղաց Փրկազինն է. թէ ա-
ռանց Անոր յաւիտենական կեանք պիտի չըլլաչ: Այս
կարգի հաւատացեալները կը կազմեն Անդրանիկներու Ե-
կեղեցին, որոնք աշխարհին առաջ կեանք կ'ստանան —
Առաջին Յարութեամբ: — Յալս. թ. 6:

Ս. Պողոս Վերջին Ընթրիքի չուրջ աւելի խոր նըշա-
նակութիւն մը ցոյց կուտաչ մեղ: Յիսուսի բոլոր հետե-
ւորդները Մէկ Հացով մը ներկալացուած են՝ որը կոտ-
րուած է, եւ որոնք բաժին ունին տառապանքի, ամօթի,
նախատառքի ու մահուաչ Միեւնոյն Գաւաթէն: (Ա. Կորնթ.
Ժ. 16, 17): Այսպիսինները միայն Յիսուսի՝ աշխարհի
«Մոլէսանման Մարդարէին» փառաւոր «Մարմնոյն» ան-
դամները պիտի ըլլան: — Գործ. Գ. 19-23:

Աշակերտները թերացան իրարու եւ նոյնիսկ Տիրոջը
ոտքերը լոււալու: Յիսուս կատարեց այս ծառայութիւնը
որպէս խոնարհութեան դաս մը — եւ ո՛չ թէ իրր ծի-
սակատարութիւն: Այս դասին ողին այն է, թէ ամէն
կարելի ծառայութիւն պարտինք ընել իրարու որպէս
Քրիստոսի «անդամները»: — Գործ. Թ. 5: Ա. Կորնթ. Ժ. 27:


Քնթրիքէն վերջ Յիսուս 11ին հետ միասին Գեթսե-
մանի գնաց, ուր որ Յուդայ համրուրով մը զինքը թշն-
միներուն մատնեց, եւ որոն յաջորդեց Յիսուսի կենաց
վերջաւորութեան լիշտագելի գէպքերը:



Վերջին Ընթրիքը



Գեթսեմանի ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ



ՅԻՍՈՒՍ ԿԱՅԻԱՓԱՅԻ ԱՌՋԵՒ



«ԷՔՔԵՇ ՀՕՄՈՇ» — ԱՀԱԽԱՍԻԿ ՄԱՐԴԸ

ՅԱՇՈՒՐԻ առաւտուն կանուխ Յիսուսը Պիղատոսին սպարին, ամբաստանելով Զայն որպէս քրէական լանցաւոր հանդէպ կալսեր, որովհետեւ ինքզինքը թագաւոր կ'անուանէր: Իր զրպարտիչները Հրեից առաջնորդներն էին: Պիղատոս ըմբռնեց զրպարտութեան նենդութիւնը, որով կ'ուզէին նեղոցնել անվիտա անձ մը: Իմանալով թէ Յիսուսը Գալլիակէն էր, զի՞ն Հերովդէսին զրկեց՝ ինքզինքը պատասխանատուութիւնէ աղատելու համար: Բայց Հերովդէս չուզեց Յիսուսի սեւէ դատապարտութիւն տալ: Նա լսած էր Անոր Հրաշքները, ու վախցած էր: Իր զինուորները Յիսուսը ծաղրելէ վերջ ևս զրկեցին Պիղատոսին: Անոր զրպարտիչները պնդեցին թէ՝ եթէ Պիղատոս զի՞ն աղատ արձակէ, ատիկա Հռովդի կալսրին հանդէպ իր անհաւատարմութիւնը պիտի նշանակէ:

Պիղատոս ջանաց արձակել Յիսուսը, իսկ բողոքորոշերը գոյացնելու համար հրամակեց ծեծել զԱյն: Անկան ասիկա չգոյացուց ամրուիր, որ կ'աղաղակէր, «Խա՛չը հանէ ատիկա»: Ամենէն վերջը Պիղատոս Յիսուսը աշքառու տեղ ճը կանեցնելով բացականչեց: «ԷքքԵՇ Հօմօ» — Ահաւասիկ Մարզը: Դուք Սայր հաւասար ուրիշ Հրէաչաւ մը չունիք: կ'ուզէ՞ք խաչել Զինքը: Խուժանը աւելի լամազորէն աղաղակեց: «Խա՛չը հանէ Զինքը»: Ո՛չ ճէ բան աւելի կը կարծացնէ ճարդուն սիրտը քան կրօնական ճողորութիւնները:

Յիսուսը խուժանին խտէալական թաղաւորը չէր: Եթէ նա կոչտ, գոեղիկ ու գոռող ճէկը ըլլար՝ աւելի պետի համապատասխանէր իրենց խտէալական ամճնաւորութեան եւ աւելի հաւանորէն իրենց ազգը պիտի աղատէր Հռովդէական լուծէն, ու Մեծն Աղեքսանդրի պէս նուանող ճը դառնար: Աշխարհը թէեւ չափով ճը ակնածանօք կը նայի Յիսուսին վրայ, սական նա անոնց մարդկակին խտէալը չէ, եւ ո՛չ ալ իր քայլերուն հետեւողները: Անոնք Յիսուսին հետ արտառուց նկատուած են: Ինչպէս որ Ս. Յովհաննէս գրեց. «Ինչպէս որ նա էր, նոյնպէս ալ մենք ենք, այս աշխարհին ճէջ»: — անարդուած՝ ճարդէակին խտէալական տեսակէտէ:

Մարդկութիւնը կը թերանայ ընթրոնել՝ թէ Քիստոսի ու իր հետեւորդներուն նկատմամբ Աստուծոյ նապատակն է խնարհութեամբ, հեղասրուութեամբ եւ սիրով պատրաստել զանոնք Մեսիական Թագաւորութեան փառաւոր գործին, օրհնելու համար բոլոր ճարդութիւնը: Ներկայ փորձառութիւնները կարեւոր են, վերջն զանոնք կարեկցող քահանայութիւն մը ընելու համար: — Երբ. Բ. 10: Գ. 1: Ե. 8-10: Ժ. 11:




ՅԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ ՄԱՐԴԸ



«ԷՔՔԵՇ ՀՕՄՕ» — ԱՀԱԽԱՍԻԿ ՄԱՐԴԸ



ԵՐԿՐԻՍ ԴԻԻՑԱՋՆԵՐԸ — ՄԱՐՏԻԿՆԵՐ



ՄԵԽՆՈՂ ԱՀԱԶԱԿԻՆ ՅՈՅՍՔ

Ա ԻՂԱՏՈՍ ժողովուրդին առջեւ ձեռքբը լուաց, ցոյց տալով իր անձեղութիւնը Յիսուսի մահուան խընդրույն մէջ. ու ապա տուաւ դատապարտութեան պէտք եղած հրամանները: Հռովմէական կառավարութիւնը՝ Հռովմէական քաղաքացիի տեսակէտէ Զինքը բուրովին անմեղ կը գտնէր. բայց ուրիշներու հետ ունեցած վերաբերումները պէտք էր որ հատարար ըլլավին:

Միեւնոն ժամանակ երկու աւազակներ ալ խաչուեցան Յիսուսի հետ, որուն վիսուն վերեւ իր խաչուելուն լանցանքը զրուած էր. «Յիսուս. Հրեից Թագաւորը»: Խաչելութեան նման ցաւասանջ մահեր քիչ կան:—Մատթէոս իշ. 37:

Աւազակներէն մէկը կը ծաղրէր Յիսուսը ըսելով. Եթէ Աստուծով Որդին, Մեսիան ու Թագաւորն ես, ապացուցու մեղ խաչէդ վար իջնելով: Եթէ Յիսուս իր կեանք փրկէր, չէր կրնար աշխարհին փրկիչն ու Թագաւորը ըլլաւ, որովհետեւ իր մահուամբը միաւն կրնար վերցնել Ազատին ու իր սերունդին վրայ ծանրացող Մահուայ Դատավճիրը: Յիսուս կամաւորապէս մեռաւ, զոհարերական մահուամբ:

Միւս աւազակը պաշտպանեց Յիսուսը, ըսելով թէ Նա չանցանք մը չէ զորձած, մինչդեռ իրենք արդար պատիւ մ'էր որ կ'ստանային:

Ասկէ վերջ, ապաշխարող աւազակը Յիսուսի գառնալով ըսաւ. Տէ՛ր՝ եթէ զուն Թագաւոր մ'ես, երբոր Թագաւորութեամբդ զաս, լիչէ զիս խեղճ աւազակս — ինձի չոնրէչք մը լրէ: Յիսուս պատասխանեց. Ա՛մէն. այսինքն՝ Ազգպէս թող ըլլաւ — ինչուիս որ կը խնդրես: Թէս անակս կը թուի թէ երինից ու երկրի մէջ բարեկամ մ'իսկ չունիմ, բայց կ'ըսեն քեզի աւս մթագնած օրը, զուն ինձ հետ Դրախտը պիտի ըլլաս: Իմ Թագաւորութիւնս պիտի հաստատուի, որուն ազդեցութեան ներքեւ երկիրը Դրախտի մը պիտի վերածուի, ու զուն հոն պիտի վարձատրուիս:


Մեր Աստուծածաշուչի թարգմանութեանը մէջ ստորագէտին սիսալ դրուելը մեղ բոլորսվին մոլորեցուցածէ: Կրնանք վստահ ըլլաւ թէ Յիսուս այդ օրը Դրախտ չզնաց, որովհետեւ Դրախտը դեռ հաստատուած չէր: Ասկէ ի զատ՝ երեք օր վերջը երբ Նա մեռելներէն չարութիւն առաւ, ըստ Մարիամին. «Ես դեռ Հօրս քովը ելած չեմ»: Ս. Պետրոս կ'ըսէ մեղ թէ Նա մեռած էր, և թէ Անոր հողին երբորդ օրը մահուընէ յարութիւն առաւ: (Գործ. Բ. 31): «Բոյոր ժողովուրդը» պիտի օրհնուի Մեսիակի Թագաւորութեամբ, սակայն ապաշխարութիւնը աւելի կանուի օրհնութիւններու կը պատրաստէ աւելի նուազ «Ճեծ»ով:



ՅԵՍՈՒՍ ԿԲ ՄԵԿՆԻ ՊՐԵԴՈՐԻԱՑԷՆ



ՓՐԿԱՐԴԻՆԸ



ԽԱՉԵԼՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐԸ



«ՀՈԴԻՈՎ ԿԵՆԴԱՆԱՑԱՅ»

ՈՐՈԴՀԵՑԵՒ աշակերտները գեռ աշխարհիկ մարդեր էին, Հողեղալսւստէն առաջ չին կրնար Հողեւոր րաներ ըմբռնել: Որով պէտք էր որ Յիսուսին յարութիւնը մարդկաւին ձեւերով ցուց տրուէր: Մի՛մի-այն հաւատացեալները կ'ստանան Հողեղալսւստէան լուսաւորութիւնը: Նախ եւ առաջ Անոնք պարտ էին հաւատալ, նոյնակս եւ գիտնալ թէ Նա այլեւս մարդ չէր, հապա գարձեալ հոգեղէն էակ մը:


Գողգոթացէն երեք օր կերջը իւղարեր կանագք զերեղ-մանը գատարկ գտան: Մարիամ Յիսուսին հանդիպեցաւ, բայց չճանչցաւ զի՞ն, որովհետեւ պարտիզանի երե-ւոլթ ունէր: Յիսուս ինքնինքը իր նախկին ձայնի շեշտերովը ճանչցուց, ըսելով. «Ես գեռ իմ Զօրու ու ձեր Զօրը, իմ Աստուծու ու ձեր Աստուծուն քովը ելածչեմ»: Լուրը տարածուեցաւ: Ս. Պետրոս ու Ս. Յովհաննէս զարմացան: ու երկուքն ալ գերեզմանը վազեցին, բայց պարապ զերեզմանէն ու ծալլուած հանդերձներէն զատուինչ տեսան:

Յետոյ՝ միեւնոն օրը, անոնցմէ երկուքը իմմաւուս կ'ուղեւորէին: Անոնք տաք վիճարանութեան մէջ էին՝ երբ Յիսուս անոնց միացաւ, սակայն տարբեր կերպարանք մ'ունենալուն համար անոնց անճանաչելի էր: Նա հանդարտորչն անոնց բացատրեց խորչը բարպատկերն ու մարդարէութիւնները, որոնք կանխագուշակած էին Յիսուսին մահը, ըսելով. «Այսպէս կը վաելէր Մեսիաին չարչարուիլ ու իր փառքը մտնել»: Վերջն՝ անոնք ի-րենց փորձառութիւնը պատմելով ըսին. «Զէ՞ որ սիրտերնիս մեր ներսիդին կը բորբոքէր, երբ Նա մեր հետը կը խօսէր ճամբան մէջ, ու զիրգերը կը մեկնէր մեղի»: Բնթեթէի ժամանակ, Նա ինքնինքը անոնց յայտնեց, ու ապա աներեւութացաւ:


Միեւնուն իրիկունը անոնցմէ շատեր վերնատան մը մէջ համախմբուած էին օրուաւ արտասովոր անցուդարձերուն չուրջ խօսակցելու, ու Հրէաներէն վախնալնուն համար զոները դոցած ու նիզերը զրած էին: Մինչդեռ զոները գեռ ցոց էին՝ մէկէն ի մէկ Յիսուս երեւաւ անոնց մէջ, կրկնէն տարբեր երեւութով մը: Այս անդամ Նա իր մահուընէն տառջուաւ անճական նմանութեածը ե-րեւաւ, որը վախցուց զանոնք, թէեւ Նա ըսաւ անոնց թէ իրենց տեսածը մարմին եւ արիւն է, որուն իրը ապացուց կտոր մը ձուկ կերաւ: Նա ալեւս մարմնեցն Յիսուսը չէր. Նա իր յարութեան ժամանակ իր հոգեղէն վիճակին վերադարձաւ: (Ա. Կորնթ. ԺԵ. 44): Սակայն զօրութիւն ունէր մարմին գենալու, ինչպէս որ սուրբ հրեւտակները (Եւ նոյնիսկ ինքը իր մարդեղութիւնէն առաջ) ըրած էին:




ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ



ԴԻՊԻ ԿՄՄԱԽՈՒՄ



ԿՄՄԱԽՈՒՄ — ՆԱ Կ'ԱՆԵՐԵՒԹՅԱՆԱՅ



ԿՈՍԱԽՈՇՈՑ Ս. ԹՈՎՄԱՆՆԻ


ՅԱԶՈՐԴ. Կիրակին՝ Յիսուսը դարձեալ երեւցաւ — վերնատան մէջ — ուր Ս. Թովմաս ալ ներկաւ էր: Նա յանդիմանած էր իր եղագաները իրենց գիւրահանութեանը համար, երբ իրեն պատմած էին թէ տեսած են Յիսուսը. ու ըսած էր թէ ինքը չկրնար հաւատալ, մինչեւ որ չօտափի գամերուն ու նիդակին վերքը:

Յիսուսը դարձեալ իր խոնարհութեան մարմնին նման րայց տարրեր մարմնով մը երեւցաւ, զամերուն ու նիդակին վերքերովը միասին: Նա ստիգմար թովմասը որպէսզի համոզուի, բայց ըսաւ թէ աւելի երանելի են անոնք որոնք մլուլի կը հաւատան առանց այս ապացուց-ներուն: — Յովէ, ի. 26-29:

Ս. Գիրքը կ'ըսէ մեղ թէ Յիսուսը իր յարութիւնէն ի վեր ալլեւս հոգեցին էակ մէկ. ինչպէս որ Ս. Պողոս ալ կը լայտնէ թէ ամբողջ Եկեղեցին պէտք է փոխուի, որովհետեւ «Ճարմին» եւ արին չեն կընար Աստուծոյ թայաւորութիւնը ժառանգելը»: Մենք բոլորս ալ պէտք է փոխուինք իրեն նման հոգեցին էակներ կարենալ ըլլալու համար, որը ապահովաբար կը նշանակէ թէ նա ալլեւս մարմին չէ: Նա «Մարմնով մեռաւ, եւ հոգով (որպէս հոգի) կենդանացաւ», կը գրէ Ս. Պետրոս, Ա. Պետ. գ. 18:

Յիսուս իր յարութիւն առած օրը երեք անգամ երեւցաւ իր հետեւորդներուն, եւ հինգ անգամ եւս յաջորդ երեսուն եւ ինը օրերուն — կարճ ժամանակի մը համար: Ասիկա մէկ մասն էր այն մեծ դասին, թէ Յիսուս ալլեւս մեռած չէր, եւ ո՛չ ալ ալլեւս մարմին — թէ Նա «իսիստ բարձրացած» էր: — Փելիպ. Բ. 9. Յովէ. Զ. 62:

Տարոնցի Սօղոսը յարութիւն առած ու փառաւորուած Յիսուսին մէկ նշոյլը տեսաւ որը կէս օրուաչ արեւէն աւելի պայծառ էր, եւ այս կարծատեւ նշոյլը իր աշքին լոյզը կրոնցնելու պատճառ եղաւ: Եթէ Յիսուս յարութիւնէն վերջը 40 օրուաչ տեսողութեան ալսովէս երեւար իր աշակերտաներուն՝ անոնք պիտի սարսափէին, շփոթուէին, չկարենալով ըմբռնել եղելութիւնը: Ս. Պողոս ալնարկելով այն նշոյլը որով տեսաւ փառաւորուած Յիսուսը, կ'ըսէ. «Նա ինձմէ տեսնուեցաւ, որպէս վիժածի մը», (մէկը որ ժամանակին առաջ ծնած է): Անոր այս խօսքերուն բացարութիւնը սա է, թէ Աստուծոյ բոլոր ժողովուրդին Անդրանիկներու Եկեղեցին՝ յարութեամբ հոգեցին վիճակներու մէջ պիտի ծնին, եւ այս պէս փոխուած պիտի տեսնեն Մեսիան, այնպէս, ինչպէս որ է, իր մեծ փառքովը: Սակայն Սօղոս Զինքը ժամանակին առաջ տեսաւ: — Ա. Յովէ. գ. 2:




ՅԻՍՈՒՍ ԳԱԼԻԼԻԱՅԻ ՄԷՋ ԿԵՐԵՒՆԱՅ



«Ա. ՕՐՀՆԵՑ ԶԱՆՈՆՔ»



ՆԱ ԻՆԾՄԷ ԱԼ ՏԵՍՆՈՒԵՑԱԻ — Ս. ՊՈՂՈՍ




ՀՈԳԵԳԱԼՈՒՍԵԱՆ ՀԱՆԴԻՍԼ


ՀՈԳԵԳԱԼՈՒՍԼ՝ լիսուներորդ օրը՝ Յորելեան օր մ'էր, ինչպէս որ լիսուներորդ տարին՝ Յորովեան տարի մ'էր։ Յիսուսներորդ օրը Շաբաթ Օրուայ շրջանի մը կը հետեւէր (7 անդամ 7՝ կ'ընէ 49), ինչպէս որ աւլարանական Յորելեան Տարին՝ Մեսիակին Թագաւորութիւնը, աշխարհը փառաւոր հանգիստի մը պիտի առաջնորդէ, ու Աստուծոյ հետ Նոր Ուխտի չարաբերութեան մը, նոյնպէս ալ հակապատկեր Յորելեան օրը՝ հաւատացեալները Հոգեղալստեան օրը հանգստեան մը առաջնորդէց։ Այսպէս կը բացատրէ Ս. Պողոս. «Մենք որ կը հաւատանք՝ հանգիստ կը մտնենք»։ Բոլոր ճըշմարիս Քրիստոնեաները կարող են հաւատքի հանգստեան Շաբաթ մը պահել եւ ամէն ատեն յուսալ, եւ ո'չ թէ միայն եօթերորդ կամ առաջին Օրը։ Քրիստոսի զոհագործութեան վրայ ունեցած հաւատքնուն չնորհիւ, ամէն օր իրենց համար հանգստեան օր մ'է — Շաբաթ մը հոգին համար — կանխաստուէր մը երկնային հանգստեան։

Ո'չ ոք կը նար մտնել այս ճշճարիտ Շաբաթին հանգստը, մինչեւ որ Յիսուս ձամբան բացաւ։ Իր մահը կարեւոր էր որպէս Մարդուն Փրկարինը։ Իր յարութիւնն ալ կարեւոր էր, որպէս կարենար այդ Փրկարինը մեզի լատկացնել։ Նա երկնաք համբարձաւ՝ որպէսզի հոն Աստուծոյ տաջեւ ներկայանաւ, որպէս բարեխօս իր աշակերտներուն։ Անոնց անկատարութիւնները ծածկելու, եւ անոնց գոհը Աստուծոյ ընդունելի ընելու համար իր արժանիքը անոնց կը վերադրէ, որպէսզի անոնք իրեն հետ չարչարուին, իրեն հետ ալ կարենալ փառաւորութելու համար։ Որովհետեւ հաւատարիմներուն առելի կատարեալ հանդիսաւ մը կը մնայ, որը յարութեամբ «փոխուել» ու ժամանակ ովիտի ստանան։ — Երբ. Դ. 3, 9, 11։

Յիսուսի կարգադրութեան համաձայն, Առաքեալները պէտք չէր որ սկսէին իրենց դործը մինչեւ որ ընդունէին Հոգեղալուստի օրհնութիւնը — Ս. Հոգին — Աստուծմէ որպէս որդիներ ընդունուած ըլլանուն արտաւատութիւնը։ Միակ բանը որ ըրբին իրենց ընդունուելին առաջ՝ Յուղալին յաջորդ մը ընարելն էր, սակայն, որու կերպով կը տեսնենք թէ Աստուծած երբէք չճանչցաւ անոնց ընարութիւնը։ Յարմար ժամանակին՝ Աստուծի յաւտ բերաւ Ս. Պողոսը, տասնեւերկուերորդ Առաքեալը ըլլայու համար — Նոր երուաղէմի տասնեւերկու հիմնաքարերէն մին։ (Յայտ. Ին. 14)։ Այն ենթադրութիւնը թէ «Եկեղեցւոյ Համբեր»ը Առաքելական Յաջորդներ էին, մեծ սխալ մ'էր, որը շատ մը սոսկալի մոլորութեանց պատճառ եղաւ։



«ԵՍ ԴԱՐՁԵԱԼ ՊԻՏԻ ԳԱԱՐ»



ԱՐԱՐՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԸ ԴԻՏԵ — Ս. ՊԵՏՐՈՍ. ՀՐՈՎՄ



ՀԱԶԱՐԱՄԵԱՅԻ ԽՈՐՀՈՒԱՊԵՐԸ — ԵՍ. ԺԱ. 6



ՀՈԳԵԳԱԼՍԵԱՆ ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆԸ

Միման Տասն և երկուքը Յիսուսի կողմանէ մասնաւորապէս ձեռնպրուած էին Եկեղեցին ներկայացուցիչներ ըլլալու։ Այսոնց որոշումները երկրի վրայ պիտի կապէին այն բաները, որոնք Երկնքի մէջ կապուած էին, եւ Երկրի վրայ պիտի արձակուած էին։ Նո՞ւն իսկ ասոնք չստացան Երկնաւոր Հօր Վաւերացումը մինչեւ Հոգեգալուստ՝ ուր ստացան Ս. Հոգին։ Բատ Ս. Գրոց, ո՞չ ոք թուլատրուած է քարոզել կամ ուսուցանել, բայց անոնցէ որոնք ընդունած են Աստուծոյ Ս. Հոգին։ Եւ ամէն անոնք որոնք ընդունած են այդ Հոգին, Աստուծալին իշխանութիւն ունին քարոզելու։ Բընաւ կարեւորութիւն չտալով աշխարհային ձեռնաերութեանց։ — Եսաւի ԿՈ. 1:

Մեղի ըսուած է՝ թէ ասիկա է մարդարէական խօսքերուն նշանակութիւնը, որը կը վերաբերի թէ՛ Յիսուսին, Գլուխին, եւ թէ՛ Եկեղեցին, իր Մարմինին։ «Ճէ՛ Եշովային Հոգին վրամէ ։ Վասն զի նա Զիս օծեց աղքաներուն աւետիս տալու»։ Ամէն անոնք որոնք ընդունած են Աստուծալին այս օծումը, Աստուծալին պաշտօն ունին քարոզելու Աւետարանը։ Իսկ անոնք որ չեն ստացած Երկնային այս իշխանութիւնը, չեն կրնար Աստուծոյ գեսպանները ըլլալ։


Որպէս կատարում Յիսուսի խօսքերուն՝ թէ «Քեզի կուտած Թագաւորութեան Բանալիները», Ս. Պետրոս Խորհրդաբանական Երկու Բանալիներ գործածեց Աւետարանին նկատմամբ։ Առաջին Բանալին՝ Հոգեգալստեան Օրը. բանալով Հրեից առջեւ Ս. Հոգւոյ չղացճամբ Քրիստով Մարմինը, Եկեղեցին ըլլալու Հրաւէրին դուռը։ Երեք ու կէս տարի վերջը նա միւս Բանալին ալ գործածեց, Հեթանոսաց առջեւ բանալով միեւնոյն Հրաւէրին դուռը։ Կոռնէլիս՝ Քրիստոսի անդամակցութեան առաջին Հեթանոն էր։

Ամենասրբագրյն Հրէաներէն Հազարաւորներ, Աստուծոյ Հրամանին հպատակելով, կանուխէն Երուսաղէմ Եկան Հոգեգալստուար տօնելու։ Այս կարդի Հազարաւորներ Հմացուեցան Հոգեգալստան քարոզէն, որմէ ստացած օրհնութիւնն ու լուսը իրենց հետ տարին աշխարհի ամէն կողմերը։


Բայց զես երկրորդ Հոգեգալուստի օրհնութիւն մալ պիտի ըլլայ։ Մի՛միան Տիրոջը մասնաւոր ծառաներն ու աղախներն են որ կը մասնակցին առաջինին ու կը տիրանան Թագաւորութեանը։ Մեսիակի Թագաւորութեան ներքեւ Աստուծոյ Հոգին ամէն մարմինի վրայ պիտի թափուի։ — Յովել Բ. 28, 29։ Գործ. Բ. 16-18։



ԹԱԳԱԼՈՐՈՒԹԵԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ Ս. ՊԵՏՐՈՍԻՆ



Ս. ՊԵՏՐՈՍ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ ԿԸ ՔԱՐՈՋ



Ս. Գ. Ո. Մ. ԱՌԱՋԻՆ ՀԱԽԱՔԱԺՈՂՈՎԸ



ԱՍՏՈՒՇՈՅ ԸՆՏԻՐ ԱՆՕԹԲ


Յիսուս Ս. Պօղոսին համար ըստաւ. «Անիկա ինծի ընտիր անօթ մէջ, իմ Անունն զեթանոսաց տանելու համար»: (Գործ. թ. 15): Մէնք նախ զինքը տեսանք անոնց հետ, որոնք հաճութիւն տուին Ս. Ստեփանոսի մաշուանը: Ասկէ յետոյ նա ասդին անդին կը ըրջէր «մահ եւ հալածանք ապանալով Տիրոջը աշակերտում»: — Գործ. թ. 1:

Մէնք կը հիանանք, երբ կը տեսնենք ձշմարտութեան զօրութեան կերպարանափոխիչ ազդեցւթիւնը մարդկային մտքին վրա: Սակայն, պէտք է լիւնք թէ Աստուած երբե՛ք չըռնադատեր ապատ կամքը: Ս. Պօղոսի «Հաւատափափութեան» խնդրովն մէջ, Յիսուս միայն ցոյց տուաւ ուղղի մարդու մը՝ թէ ի՞նչ բանի մէջ կը սիամէր, եւ թէ՝ ի՞նչ պատեհութիւններ կրնար ունենալ Աստուծոյ կողմանէ առաջնորդուած ընթացքի մը մէջ:


Յուղային լաջորգը Ս. Պօղոսն էր: 12 Առաքեալներ պէտք է ըլլալին Գառնուկին — 12 աստղերէ բազկացած պսակ մը նեկեղեցւոց ճակտին վրաւ — նոր նրուապէմի 12 հիմերը, որոնց վրայ քանդակուած են Գառնուկին 12 Առաքեալներուն անունները: Մէնք կը հաւատանք թէ Ս. Պօղոսին անունն ալ անոնց մէջն է: Ասիկա համաձայն է այն վկայութեան հետ՝ թէ նա ո՛չ մէկ բանով ամենամեծ Առաքեալներէն ես կը մնար, եւ թէ՝ անոնց բոլորէն աւելի տեսիլքներ եւ լայտանութիւններ ունէր: Մատաթիան չողեղալուստէն առաջ ընտրուած էր, սակայն Աստուծմէ երբե՛ք չը ճանչցուած:

Ս. Պօղոս Առաքեալներուն մէջ ամենէն համբաւաւորն է, որոնց բոլորն ալ հիանալի նկարագիրներ էին: Միւս Առաքեալներուն հետ, Ս. Պօղոս ալ ոեւէ մէկումը յաւիտենական տանջանքի մասին ոչինչ ունէր ըսելիք: Անըսաւ՝ թէ անոնք որ ի վերջոյ անարժան կը գտնուին, «յաւիտենական սատակումով պիտի պատժուին»: Ս. Պօղոսն էր որ մասնաւորապէս ցոյց տուաւ թէ Յիսուս երկրորդ անդամ պէտք է գաչ, ու պէտք է թագաւորէ, մինչև որ բոլոր թշնամիները իր ոտքերուն տակը գնէ: Այս ընտիր ներկայացուցիչն միջոցաւ Յիսուս մեղի դրկեց շատ մը մանրամասնութիւններ բարիներուն եւ մեղաւորներուն լարութեան, ինչպէս նաեւ Քրիստոսի երկրորդ Գալատեամբ նեկեղեցւոց «փոխուելուն», ներին բընութին, եւ այնի նկատմամբ: Եթէ Ս. Պօղոսին թուղթերը դուրս ձգուած ըլլալին, ո՛րքան մեծ պիտի ըլլար մէր ապետութիւնը շատ մը նիւթերու նկատմամբ: — Հոռվ. Զ. 23: Ս. Կորնթ. մե. 25: Գործ. իթ. 15: Ա. Տիմ. թ. 4: Ս. Կորնթ. մե. 45-54: թ. թես. թ.


1-4, 7, 8:




Ս. Պօղոս Կը ՔԱՐՈՉէ ԱԹԷՆՔԻ Մէջ



Ս. Պօղոս ՓԵՍՏՈՍԻ ԱՄՁԵՒ



Ս. Պօղոս Կը ՔԱՐՈՉէ ՃՐՈՎՄԻ ՄէՋ



ՀԵԹԱՆՈՄՆԵՐԸ ԺԱՌԱՆԳԱԿԻՑՆԵՐ

ԱՍՈՒԽՈՅԸ՝ Արքահամին հետ ըրած Ռւխար կը վասահացնէր թէ մարդկութեան համար իր սահմանած բոլոր օր չնութիւննեղը անոր սերունդին միջոցաւ պիտի գան: Հրէաներն էին Արքահամի մարմնեղին սերունդը, եւ պատշաճորին անոնց կը պատկանէին խոստումները: Սակայն, Արքահամի հաւատքը ունեցող բոլոր Հրէաները Յիսուսի հետ Մեսիական Թագաւորութեան ժառանգակիցները ըլլալոր պատեհութիւնը ունեց վերջ՝ Աստուած Ս. Պետրոսի միջոցաւ գործածեց թագաւորութեան երկրորդ Բանալին: Նա Հեթանոսաց առջեւ բացաւ պատեհութեան դուռը, որպէսզի անոնք ալ Մեսիական թագաւորութեան մէջ Յիսուսի հետ ժառանգակիցներ ըլլան:

Հողեղալուսէն երեք ու կէս տարի վերջը Տերոյը Հրեշտակը Կոռնէլիոսին երեցաւ ըսելով՝ թէ հիմա Աստուած պատրաստ է ընդունելու իր ազօթքները եւ բարեղաշտութիւնը: Նա ըսաւ անոր որպէսզի Յոպակ գտնուող Ս. Պետրոսին ետեւէն մարդ գրկէ, որմէ Հաւատալու կարեւոր «Խօսքեր» պիտի լուս, որպէսզի կարենա նաև լիուլի ընդունուիլ Աստուածէ ու ստանալ Ս. Հոգին:

Ս. Պետրոսը բերելու համար երեք հոգի գրկուեցան: Միենայն ատեն Աստուած պատրաստեց Առաքեալը: Անոր ըսուեցաւ թէ ինչ որ Աստուած կը մաքրէ այլուս ինքը պիտի պէտք չէ նկատէ: Պետրոս այս տեսիլքը իրեն այցելուներուն վերապրեց, ու չուտով Կոռնէլիոսին տունը գնաց: Նա սկսաւ պատճել անոնց Յիսուսի իրական պատմութիւնը. Անոր ճահը, Յարութիւնը, եկեղեցին կոչը, Անոր Հարսը ըլլալու — որը իր արժանաւորութիւնը պիտի ապացուցանէր մինչեւ ի ճահ ցուցադրած հնազանդութեամբն ու Հաւատարձութեամբը:

Մինչ դեռ Ս. Պետրոս գեռ կը խօսէր՝ այս ուխտուած մարդիկը չուրի պէս կը խնձին Առաքեալին Աւետիսը, բոլորովին ընդունելով աշակերտութեան պայմանները: Այն ատեն, Աստուած, որպէս ապացուց զանոնք ընդունելուն՝ նշան մը տուած Հոգիին նուերավը, որը բոլոր Քրիստոնեաներուն հասարակ բան մ'էր Այս Դարու սկզբնաւորութեանը ժամանակ: Ս. Պետրոս զարմացած, ըսաւ. Եթէ ասոնք ստացան Ս. Հոգին, ուրեմն ո՞վ կը նաև արգիլէլ զանոնք ջուրի մկրտութենէն, որը Քրիստոսի հետ մեռնելու իրենց ուխտին պատկեր մ'է միշտ: Հոս ահա! Հեթանոսները առաջին անգամը ըլլալով սկըսան պատուաստուիլ Հոգիմայեցոց ԺԱ. 17ի «Զիթենի ծառ»ին վրա:




ԿՈՌՆԵԼԻՈՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ



Ս. ՊԵՏՐՈՍ ԿՈՌՆԵԼԻՈՍԻ ՏԱԽՆԸ



ԿՈՌՆԵԼԻՈՍ Ս. ՀՈԳԻԱՎ. ԿՆՔՈՒԱԾ




ԱՆՏԻՈՔԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ԵՅԶ ՀԵՅՀ Աւետարանի Պատգամը ՀԵԹԱՆՈՍԱԳ
ՖԷՋ աԼ ԽՈՂ ականջներ դաւա, թէւ թիւով քիչ:
ՀՐԵՒ ՕՐԵԿԻՔԻ Պաստիարակութիւնը Աստուածալին
մասնաւոր օրհնութիւն մ'էր անոնց համար, անոնցն ո-
մանք Աւետարանին պատրաստելու դիտաւորութեամբ:
Առաջին Եկեղեցին՝ ուր ՀԵԹԱՆՈՍՆԵՐԸ մեծամասնութիւն:
Կը կազմէին, Անտիոքին էր: Հոն գտնուող եղբայր-
կը կազմէին, Անտիոքին էր: Հոն գտնուող եղբայր-
կը կազմէին, Անտիոքին էր: Վողոս: Անտիոքի մէջ էր որ Յիսուսի հե-
մբարձութեան աղ Ս. Պողոս: Անտիոքի մէջ էր որ Յիսուսի հեան:
տեւրդները առաջին անգամ Քրիստոնեալ կաչուեցան:
Շատ մը Քրիստոնեաներ կը բաղձան՝ ըսելով որ, երանի՛
թէ անկէ ի զատ ուրիշ անոնց մը երբէ՛ք ընդունուած
ՀԵԱՄԱՐ:


Անտիոքի Եկեղեցին՝ ըստ Աստուածաշունչին, խիստ
պարզ կարգադրութիւններ ունէր, նման անոնց, որոնք
Յիսուս ու Առաքեալները գործածեցին: Կարգեր և ծէսեր
գեռ ծուռք զատ չէին, գորոս վանելով համար Քըրիս-
տոսի պարզութիւնը, անոնց տեղը հաստատելով աս-
տուածաշունչեան ձեւակերպութիւններ միան: Ա-
նոնք կը համախմբուէին՝ որպէսպի աճին ու զարգանան
չնորհաց, գիտութեան եւ սիրու մէջ, ու օգնեն իրարու-
նեղ ճամբարուն մէջ: Երբ իրենց ուսումնասիրութեանց
մէջ բաւական չառաջացան՝ աշա՛ լիցուեցան աւետարան-
չական ողով: որով առաքելութիւն մը կազմեցին, որը
պիտի առաջնորդուէր Ս. Պողոսին ու Բառնարասէն:

Ասկէ քիչ վերջը Եկեղեցին վրայ կը հանէր Ներոնի
եւ Դիոկղետիանոսի սոսկալի հալածանքները: Հառմժի
ալս կալսերը ճանձրութէ թեթեւացում եւ զրոսանք կը
դանէին այն սոսկալի չարչարանքներուն մէջ զոր Յիսու-
սի անմիսա հետեւրդներուն վրայ կը գործադրէին, ո-
րոնց այս աշխարհին մէջ ունեցած պաշտօնն է «ամէն
մարդու բարիք ընել, երբ պատեհութիւն կ'ունենան,
մա՛սնաւրապէս հաւատքի ընտանիքին», ու պատրաս-
տել ինքոփնին ու զիրար ընկերակիցներ ըլլալու Փրկ-
չին հետ գալիք Թաղաւորութեանը մէջ:


Ինչո՞ւ Աստուած թուլատրեց հալածանքը: Պատաս-
խանը այն է՝ թէ հաւատքի փորձութիւնները ու Աս-
տուեւու հանդէպ հնազանդութիւնը ա՛նքան կարեւոր են
Յիսուսի հետեւրդներուն՝ ո՛րքան որ էին իրեն, եւ
միեւնոն նպատակին համար — նկարագիր զարդացնել
եւ թիւբեղացնել: Ասոնք կը համապատասխանէին Յի-
սուսի անձնական հալածանաց եւ խաչելութեան: Նա
այսպէս բացատրեց, ըսելով. «Պէտք էր որ Մարդո՛ Որ-
դին չարչարուէր եւ իր փառքը մտնէր»: Ընտրեալները
Անոր քայլերուն կը հետեւին:



ՎԵՐՋԻՆ ԱՂՋՈԹՔԻ ԿՐԿԵՄԻՆ Մէջ



ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ ԳԱԶԱՆՆԵՐԻՆ ՅՈՇՈՏՈՒԱԾ



ԱՐԻՒՄՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՎԱՆԴԱԿՆԵՐԸ ԿԸ ՔՇԵՆ



ԲԵՐԻԱՑԻ Ս. ԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ


Բերիացի մէջ գտնուած փոքրաթիւ հաւատացեալ-ներու համախմբումը անուանի է Աստուծոյ ժո-ղովուրդին մէջ Ս. Պօղոսի աւատարարութեամբը՝ թէ «Բերիացի մէջ զանուղները աւելի աղնիւ էին քան թեսազնիկէի մէջ զանուղները, որովհետեւ անոնք ա-մէն օր կը քննէին Ս. Գրութիւնները տեսնելու համար թէ արդեօք ճշճարթ էին այն բանը (զոր Ս. Պօղոս քարոզեց):» (Գործ. Ժ. 11): Անոնք փոքրիկ խումբ մէին միաւն, սակայն իրենց Աստուծոյ Խօսքին հանդէպ ունեցած հաւատարմութիւնը պատճառ եղաւ որպէս Բե-րիացի Ս. Գիրք ուսանողներ ճանչուելու: Հին եկեղեցին հուակապ տաճարներու մէջ չէլ համախմբուէր. անոնց երջաներն ու վարդապետները պաշտօնական թանկարժք հարաւտաներ չունէին. եւ ո՛չ ալ անոնց արարութիւնները չքեղ ցուցերէ կը բաղկանալին: Անոնք պարզապէս կը համախմբուէին որպէս Աստուծոյ զաւակները. Մէկ Ս. Հոգիէ ցլացած, եւ Մէկ Հաւատքէ ներն-չուած՝ որը անդամ ճը սուրբերուն տրուած էր: Անոնք կը համախմբուէին որպէս Յիսուսի եղբայրները, Անոր առաջնորդութեան եւ խնամաց ներքեւ ըլլալու համար՝ որը նկեղեցին միակ Գլուխն է, ինչպէս որ նա ըսած էր. «Մէկ է ճեր Տէրը, նոյնինքն Քրիստոս, եւ բոլորդ ալ եղբայրներ էք»: Անոնք կը համախմբուէին՝ ուսում-նասիրելու համար Յիսուսի եւ Առաքեալներուն տուած Աւետարանը:

Ներկալիս Ս. Գիրք ուսանողները ասոնց բաղատաճամբ մեծ առաւելութիւններ ունին: Մենք վայելուչ ու աժան Աստուծաշունչներ ունինք, որոնք նաեւ կրնանք կարդալ, ու այնտեսակ պացածառ լոյսեր՝ որոնց մասին մեր պապերը նո՛յնիսկ չերազեցին:

Ներկալիս Ս. Գիրք ուսանողները քաջալերուած են նաեւ երբ կը նկատեն որ Ս. Գիրքը որոշ կերպով կ'ուսուցանէ՝ թէ երբ մարդիկ ասդին անդին պըստին (ճաճորդեն), ու գիտութիւնը աշխարհածաւալ կերպով ծաղկի, այն ատեն իմաստուն կոյսերը, Տիրոջը ժողովուրդը, պիտի հասկնան Աստուծալին Ծրագրին պը-եւ ալ մասերը, որոնք նախապէս քողարկուած էին Աստուծալին դիտաւորութեամբ: Անոնք կ'ըմբռնէն՝ թէ մենք այս ասդին անդին պարտելու օրուանը մէջ ենք, եւ թէ ճրի գպրոցներ, սախողական ուսում, եւ այլն, լառաջ կը բերեն գուշակուած դիտութեան ծաղկումը: Այս բաները Աստուծոյ իմաստուն ժողովուրդին ցոյց կուտան՝ թէ եկած է ժամանակը հասկնալու համար Ս. Գիրքը: Ո՞րքան կարեւոր է այս մասնաւոր լոյսը՝ երբ շատեր Ս. Գրքին հանդէպ ունեցած բոլոր հաւատքնին կը կորոնցնեն Բարձր Քննաշատութեան պատճառաւ: — Դան. Ժ. 1-10:



ԱԽԵՏԱՐԱՆԸ ԱՆՍԱՌԵՐՈՒՆ Մէջ



ՄԻԶԻՆ ԴԱՐՈՒ ՇՂԹԱՑՈՒԱԾ ԱՍՏՈՒԱՆՍՇՈՒՆՉԸ



Ս. ԳԻՐՔ ՈՒՍԱՆՈՂՔ — ԱՐԴԻ ԲԵՐԻԱՑԻՔ




ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՑԱԶՈՐԴՈՒԹԻՒՆ

ԱՄԷՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ կը հաւատաչ թէ անցելոյն ճէջ սխալ վարդապետութիւններ քարոզուած են, որոնք սակայն չեն կրնար պաշտպանուիլ մեր Օրուաչ պահապաղոյն լուսովը: Ի՞նչպէս արդեօք Քրիստոնէութիւնը ա' չնպիսի խաւար վիճակի մը մատնուեցաւ, ուր Յիսուսի հետեւորդները խորհեցան թէ զԱսուած կը մեծարէին՝ երբ կը չարչարէին իրենց ընկերները: Ս. Գիրք ուսանողները հսկաչ մեծամասնութեամբ այն եղակացութեան կը թուեն լանգիլ՝ թէ նախճիրը ծալը տուաւ Առաքելական Յաջորդութեան վարդապետութեանէն, թէ եկեղեցւոյ նպիսկոպոսները Առաքեալներ էին, Տասերկութիւն նման ներշնչուած:

Առաքեալներուն մահէն վերջ, Եկեղեցին չունենալով պէտք եղած զարգացուն ու Ս. Գրոց ընծայած գիւրիւթիւնները, միամտօքէն իրենց նպիսկոպոսներուն կամ Հովհաններուն ապահնեցան, եւ Տասերկութիւնն նման զանոնք ալ ընդունեցին որպէս Աստուծմէ ներշնչուածներ: 200 տարի վերջը՝ գործուած այս սիալը մասամբ տեսնուեցաւ, ու զան ուղղելու փորձ մ'ալ եղաւ, սակայն հակառակ ուղղութեամբ: Տեսնուեցաւ թէ այլեւալ նպիսկոպոսներ խիստ տարրեր ու հակասիչ վարդապետութիւններ կ'ուսուցանէին: Այս հակասութեանց Ս. Հոգիէն ներշնչուած ըըլլալը ժողովուրդը գիւրիւթեամբ ընթանեց: Կոստանդիանոս Կաչորը (չմկուուած ճէկը) գումարեց Նիկիոց Տիեզերական ժողովը, հրատիրելով բոլոր «Առաքելական նպիսկոպոսներ»ը՝ ի նիկիս, Ք. Թ. 325ին: Անոնց գրեթէ ճէկ երրորդը, 384 նպիսկոպոսներ եկան: Անոնց հրամանուեցաւ զաւանութիւն մը որոշել: Անոնք ամիսներով վիճեցին: Վերջապէս Կաչորը ճէջ մտաւ, եւ Նիկիոց Հանգանակը կազմուեցաւ: Կաչորը հրովարտակով մը ծանուց՝ թէ ամէն անոնք որ չեն համաձնիր անոր հետ, իր կաչորութեանէն պիտի արտաքսուին:


Հայերն ալ ներկաչ էին այս ժողովին, որոնք նաեւ ընդունեցին Նիկիոց Հանգանակը. որով, անոնք ալ, Պապական Եկեղեցին հետ կ'ընդունին Առաքելական Յաջորդութիւնը. թէ «Լուսաւորչական Եկեղեցւոյ հայրապետներն ալ Առաքեալներու յաջորդներն են ՈՒ ԱՆՈՒՅՆԵՑ ՀԱԿԱԿԱՐԱՊԱՍԻՒ Են»: Ամէն խորհուղ անձ ներկաւիս որոշ կերպով կը տեսնէ անցեալին ճէջ գործուած այս սիալին վաստ արդիւնքները, թէ ի՞նչպէս եկեղեցւոյ հայրերը իրենց շոալլուած իշխանութեան եւ «Առաքելական համապատուութեան» վրաւ կոթնած՝ Եկեղեցին ներս մտցուցին շատ մը ծէսներ ու անհիմն վարդապետութիւններ, որոնք մեծապէս սքողեցին Աւետարանին պատճառ լուսը:



ՊԱՊԻ ՄԸ ՀՆՏՐՈՒԹԻՒՆԸ



ԼՀՕ ԺԴ. ՊԱՊԻ ԹԱԳԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ



ՎԱՏԻԿԱՆԻ ԺՈՂՈՎԸ



«ՀԱՌՎՄԵԱԿԱՆ Ս. ԿՈՅՄՐՈՒԹԻՒՆԸ».

Եթզ չեմ եւրոպակի ժողովուրդներուն մէջ տարածուեցաւ Քրիստոնէութեան անունը, առանց անոր Տիրոջը Հոգին: «Քրիստոնեալ» անունը ժողովրդականացաւ: Շարլզման թագաւորին օրովը հաստատուեցաւ «Հոգովճէական Ս. Կայսրութիւն» տիտղոսը: Այս տիտղոսին նշանակութիւնը հոգակաւոր պատկերով մը ներկաւացուած է, որը կը գտնուի Խոալիու Ձլորէնց քաղաքին Կանոնիկոսներու Ժողովաւոտան մէջ: Անիկա կը ներկաւացնէ Կայսրը ու Պապը քովի նասած դահի մը վրայ: անոնց քով աստիճանաբար շարուած են Կայսերի առութեան զանազան պաշտօնները. Կայսրին կողմը կանգորավարներ, եւալին, իսկ Պապին կողմը՝ Եպիսկոպունք, կղերը, եւալին: Ոմանք կ'ընդունին թէ ասիկա Քրիստոսի ինքնակոչ Կոյսին Քաղաքական իշխանութեան հետ կատարած ամուսնութեան բացաւացաւ խստավանութիւնը կը ներկաւացնէ, որը Յաւնութեանց Գրքին մէջ պոռնըկութիւն կոչւած է: — Յաւտ. Ժի. 1-5:

Այս զաշնակցութեան հիմն կը կազմէր այն ատենուաց ընդհանրացած այն վարդապետութիւնը՝ թէ Քրիստոսի իրրեւ Մեսիայ Երկրորդ Գալուտեամբ աշխարհի վրայ հազար տարի իշխելը այս կերպով իրականացած էր: Տիրող գաղափարներն էին՝ թէ Աստուծոյ կամքն էր որպէսով Քրիստոս Պապականութեանը ներկաւացուի Երկրիս վրայ, եւ թէ՝ Անոր կառավարութիւնը աշխարհական իշխաններու միջոցաւ պիտի դորձագրուի: Իրերու այս վեճակը ամբողջ դարեր տեւեց Եւրոպակի մէջ: Տասն եւ Վեցերորդ Դարուն Բարեկարգութեան շարժումը մէջ տեղ ելաւ: Հռովմի Եկեղեցւոյ այս զստերքը, իրենց մօրը նման աշխարհական իշխաններու հետ ամուսնացան, իւնք իրենց «Ս. Կայսրութիւններ սկսելով»:

Այս բոլորովին անհիմն տեսութիւնը ու անոր Սիստեմները սոսկալի հարուած մը ստացան՝ երբ Նարուէօն Պոնարթ, Պապը գերի տարաւ Ֆրանսա: Քահանական հմագալու հմագուած իշխանութիւնը ջախճախուած էր: Իսկ 1870ի Սեպտեմբերին, Վիքթոր իմաննուէլ Բ. կը դառնար Հըռովմի տէրը — մահարեր հարուած մը եւս:


Ս. Գիրք ուսանողները ընդհանուր առածամբ կը համաձայնին՝ թէ Եկեղեցական ու Քաղաքական միութիւնը Ս. Գրոց ողեւոյն հակառակ է, եւ որը Խաւար Դարերու մէկ սիալն է: Եկեղեցին պէտք չէ որ Երկրի իշխաններուն հետ տիրէ, եւ ո՛չ ալ անոնց հետ ամուսնանայ — միանալ, հապա, իր ամուսնութեանը պէտք է սպասէ մինչեւ իր Փրկչին Երկրորդ Գալուտար, Առաջին Յարութեամբ Անոր միանալու: Այն ատեն ահա՛ նա որպէս Թագուհի Անոր հետ յաւիտեան պիտի թագաւորէ: — Յաւտ. Ժի. 7: Ի. 6:



ԼՈՒԴՈՎԻԿՈՍ ԹԱԳԱԽՈՐ Կ'ԱՊԱՃԱԱՐէ



ՆԱԲՈՒԼԻՆ Կ'ԱՆԱՐԳէ ՊԱՊԻ



ՆԱԲՈՒԼԻՆԻ ԶԻՆՈՒՈՐՆԵՐԸ ՍԻՐԱԿՈՒՍԱՅԻ Մէջ



ԽԱԶԱԿԻՐԻՔ ԵՒ ԽԱԶԱԿՐՈՒԹԻՒՆՔ

Ք ԲԻՍՏՈՆԵԱՅ անունը ժողովրդականացած էր եւ-
րոպակի մէջ: Գրեթէ ամէն մարդ որպէս Քրիս-
տոնեաչ կը ճանչցուէր, բացի անոնցմէ որոնք հա-
կառակը կը խստովանէին, ու իրենց Հրէայ ըլլալը կը
չախտարարէին: Թճութեան շրջանը տեղի տուած էր
հախանձի մոլեռանդ փղցկումի մը, որը կը պահանջէր
որ Քրիստոնեաները պէտք է պատերազմ մղեն Մահմէ-
տականներուն, Հրէաներուն եւ ուրիշներուն գէմ: Խաչա-
կրութիւնները արիւալի լիշտակի մը ճղեցին պատմու-
թեան մէջ: Այն ժամանակուաչ ողիչն բռնուած՝ այն օր-
ուաչ ամենազնիւ ժողովուրդէն հազարաւորներ ծովով
ու ցածաքով հարիւրաւոր մղոններ ճամբորդեցին Խաչին
սիրուն, Մահմէկին դէմ կոռուելու: Մասնաւորապէս սոս-
կալի բան ոը կը նկատուէր երուսաղէմին Մահմէտական
տիրապետութեան տակ գտնուիլը. եւ հազարաւոր կեան-
քեր ու մեծ զոմարներ վասնուեցան «Խաչակրութիւննե-
րուն համար, Անհաւատ Մահմէտականներէն աղատելու Ս.
Գերեզմանը»:


Մէր ներկայ ժամանակուաչ տեսակէտէ՝ ու իրերու
աւելի որոշ ըմբոնումով՝ ժողովուրդը ընդհանրապէս,
Խաչակրութիւնը լիմարական պոոթկում մը, ջանքի
վատում, բացաւատ տղիսութիւն եւ մոլեռանդութիւն
կը նկատէ: Սական, թերեւս ալսօրուաչ Քրիստոնեա-
ներն ալ նո՛չնքան լիմարական եւ անտեղի բան մը ու-
նին: Ուրիշներուն սիսալը նկատելը աւելի դիւրին է, քան
մէրինը:

Օր մը, լայտնի պիտի ըլլաչ, թէ ալսօրուաչ Քրիս-
տոնէութիւնը ալշեւալը նկատումներու մէջ նո՛չնքան լի-
մարական եղած է ո՛րքան անցեալի Խաչակիրները: Զէ՞
որ երկրի ամենամեծ պետութիւնները Քրիստոնէութեան
(Քրիստոսի Թագաւորութեան²) բաժանումները կը կո-
չէն ինքզինքնին: Զէ՞ որ անոնք մասնաւորապէս կերծին
25 տարուաչ տեսողութեան, անզուսպ թափով վիթխարի
զրահաւորներ շինած են, որոնց թնդանօթներուն ամէն
մէկ արձակումը հարստութիւն մը կ'արթէ: Զէ՞ որ հրս-
կաչ բանակներ մարզած՝ ու զանոնք պատերազմական
սուզ գործիքներով զինած են: Բայց ինչո՞ւ: Ներկաչ
համաշխարհալին անզուզական ու տիտանաչին պատե-
րազմին համար, որը սական ի մօտոչ հիմնապէս պիտի
կործանէ այս բոլոր ուազմիկ պետութիւնները:


Ո՛րքան աւելի լաւ պիտի ըլլաչ երբոր Աստուծոյ
Խօսքը լինուիլ պիտի ընդունուի, ու Արդարութեան եւ
Սիրու ողին պիտի կառավարէ աշխարհը: Այն ատեն՝
այն հարստութիւնը ու կորովը որոնք վատնուեցան Խա-
չակրութեանց, վիթխարի զրահաւորներու եւ ինքնազի-
նումի համար, ժողովուրդին ընդհանուր բարօրութեանը
համար պիտի գործածուին:



ԱՌԱՋԻՆ ԽԱԶԱԿՐՈՒԹԵԱՆ ՔԱՐՈՉՈՒԹԻՒՆԸ



ԱՅՍ ՆՇԱՆՈՎ ՅԱՂԹԵՑՔ



ՀՈՒՄ ԿՐՈՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՆ




ՀՈՒՄ, ՎԱՅՐԱԼԻՖ, ԹԻՆՏԻԼ, ԵՒԱՅԼԻ

Անձեւին գասերը երբեք պէտք չէ մոռցուին: Սակայն պէտք է սիրու լայն քողով մը ծածկենք անոր շատ մը զատութիւնները: Եկեղեցին՝ կանուխն կորսնցուց հոգեշունչ պատգամը, ու անդիտակցօրին որդեգրեց այն սիսալը՝ թէ Եպիսկոպոսներուն ուսուցումները, չեղնակութեամբ համարժէք էին Առաքեցց ուսուցմանց հետ: Այս լայն ճամբէն սոսկալի ճուրութիւններ սրբեցին տարին Թանկագին ծշմարտութիւնները: Լօրտի Հիմ Հոռվմէական Աշխարհը անուն գիրքը կ'ըսէ. «Երկրորդ Դարուն բաւական Եպիսկոպոսներ կալին, անվեհէր նահատակներ, որոնք վերնատուներու մէջ կը քարոզէին իրենց հօտերուն, եւ որոնք աշխարհալին տիտղոսներ չունէին: Երրորդ Դարուն՝ Եկեղեցին որպէս կազմակերպութիւն, աւելի զօրացաւ. իսկ երր Չորրորդ Դարուն Քրիստոնէութիւնը կառավարական կրօնք դարձաւ, ահա՛ անոր միջոցաւ սկսաւ պաշտպանուիլ այն վատութիւնները, որոնց կը հակառակը ան սկիզբէն: Կղերականութիւնը՝ փառասէր ու աշխարհալին՝ սկսաւ տիտղոսի ու պատիւի ցանկալ: Անոնք սկսան ծուլանալ, զոռոզանալ եւ ինքնիշխան ըլլալ: Եկեղեցին կառավարութեան հետ գաշնակցեցաւ, եւ կը րօնական հաւատալիքները սկսան իշխաններու սուրբ գործեամբը գործադրուեց:

Բաղդաւորաբար, շարունակ, ամէն ուղղութեամբ լաւ խորհողներ գտնուած են. սակայն, ընդհանրապէս, յիմարներ նկատուած են ու հալածուած: Բայց իրապէս անոնք մարդկութեան ամենամեծ բարերարներն են: Հըս՝ տառապեցաւ Աստուածաշունչին հանդէպ ունեցած հաւատարմութեանը համար: Վայրէլի եւ թինտըլ՝ հալածուեցան: Թինտըլի Աստուածաշունչը բարձրաստիճան կը դերականներու կողմէ ալրուեցաւ կոնտոնի Ս. Պողոս Մայր Եկեղեցւոյն առջեւը:

Վերջէն՝ Քրէնմըր, Լէթիմըր եւ Բիտլի, որոնք անդամ մը Հոռվմէական կրօնապետութեան հետ կ'ըսկերակցէին, իսկ վերջէն ալ Անդիխական կրօնապետութեան հետ՝ խարուիկ զատապարտուեցան իրենց հաւատքը փոխելուն համար: թէ՛ Պապականները, թէ՛ Բողոքականները եւ թէ՛ Լուսաւորչականները, միասին կը դատապարտեն անցեալի սոսկալի անդթութիւնները, որոնք մեր Փրկչին անունովը գործուեցան, որուն տիտղոսներէն մին «Խաղաղութեան Իշխան» է, եւ որը խրատեց. «Երանի՛ Խաղաղութիւն ընողներուն, որովհետեւ անոնք Աստուծու որդիքը պիտի կոչուին»: Գոհութիւն Աստուծու որ Մեր մտքի աչքերը պատճառ լուսով Աստուածալին Սիրոյ աւելի մէծ երկանութիւններն ու լայնութիւնները, բարձրութիւններն եւ խորութիւնները կը տեսնեն:



ՔՐԷՆՄԸՐ, ԼԷԹԻՄԸՐ, ԲԻՏԼԻ



ՈՒԱՅՐԱԼԻՖ ԿՐՈՆԱԺՈՂՈՎԻՆ ԱՌՋԵՒ



ԹԻՆՏԼԻ ԿԲ ԹԱՐԳՄԱՆԻ ՆՈՐ ԿՏԱԿՄԱՆԸ



ԼՈՒՏԵՐ, ՅՈՒԻՆԿԸԼ. ԵՒ ՄԵԼԻՆՔԹԲՆ

Պ' Զ ՈԲ ԿԲ ՀԱԽԱՍԱՅ ալսօր՝ թէ Մարթին Լուտեր ամենէն առաջ բովանդակ ձմարտութիւնը ըմբռունած դուրս եկաւ Պապականութենէն։ Նո՛յնիսկ Լուտերականները իր 95 բնաբաններուն երկուքը դուրս ձգեցին։ բայց փափաքելով այդ թիւը ճիշենոյնը պահել, ուրիշ երկու կէտեր բաժնեցին։ Սակայն, բոլորն ալ կը համաձայնին՝ թէ զրեթէ Լուտերի ժամանակները քաղաքակրթութիւնը լաւաշղիմական քալ մը առաւ։

Վարդապետ Լուտերը՝ երիտասարդ Գերմանացիները քահանաչութեան պատրաստող Պապական Գոլէճի մը տեսուէն էր։ Նա լսած էր Աստուածաշունչին մասին։ բայց անցեալ 13 դարերուն մէջ գտնուողներուն նման, ինքն ալ եկեղեցւոյ զանազան «Առաքելական Աստեաններու» որոշումներուն — այլեւաչլ հրատարակուած վարդապետութիւններուն հաւատաց, որոնց մասին կը խորհէր թէ Աստուածաշունչին հետ համաձայն են։

Սակայն, օր մը պատեհութիւնը ունեցաւ Նոր Կտակարանի Լատիններէն օրինակ մը տեսնել։ Իր հետաքրքրքրութիւնը մզեց զինքը կարդալու զախն։ Նա դիւթուեցաւ անոր պարզութենէն։ Նա Պապին դժեց, թելադրելով զան կրօնական Աստեան մը գումարել, ապացուցանելու համար թէ արդեօք Աստուածաշունչին աստիճանաբար չեզում մը տեղի չէ՞ ունեցած։ Պապը այս թելադրութիւնը բարեսրտութեամբ չընդունէց։ Լուտերը հերետիկոս մը կոչուեցաւ, փիլինազրկուեցաւ ու բանազրուեցաւ։ Իր հանդէպ ցոյց տրուած այս վերաբերնունը աւելի որոշ կերպով ցոյց տուաւ իրեն Աստուածաշունչին ու Պապականութեան միջև գտնուած մեթոսներուն տարրերութիւնը։ Նա սկսաւ քարոզներ զրել ու ցրուել Գերմանիոյ ամէն կողմները կարդալ զիմոցներուն մէջ, որոնք բաղդատամածը ներկալիս շատ քիչ էին։ Հետզհետէ, շատ տառապանքներէ վերջ, Աստուածաշունչը սկսաւ աւելի կարեւորութիւն ստանալ։

Այս սուրբ ու անկեղծ սրտով Բարեկարգիչները մասմբ միայն հասկցան Ս. Գիրքը։ Նախաղաշարժան ու սընապաշտութեան թանձը մուխը դեռ կը ներդործէր անոնց մտքի աշքերուն վրայ։ Մենք ալ այս մասհուուշն գետ բոլորովին դուրս չենք ելած։ Սակայն, գոհութիւն Աստուածոյ, որ Ս. Գրքի ուսումնասիլութիւնը կը վերակննդանանէ, որմէ կ'ազդուին ամէն չարանուանութեանց պատկանողներն ալ։ Պէտք է լիչենք սակայն՝ թէ հիներէն շատ քիչերը միավին կրնալին կարդալ։ Աստուածաշունչ՝ հարստութիւն մը կ'արժէր այն ատեն, եւ որը անպէտ բան մը համարուած էր Առաքելական — Հայրապետներու եւ Հաւատաց Հանգանակներու հանդէպ տածուած անհիմն վստահութեան պատճառաւ։



ԼՈՒՏԵՐԻ 95 ԲՆԱԲԱՆՆԵՐԸ



ԼՈՒՏԵՐ Կ'ԱՅՐԷ ՊԱՊԱԿԱՆ ԿՈՆԴԱԿԸ



ՀԻՆ ԵՐԻՑԱԿԱՆՔ, ՈՒԽՏԵԱԼՔ



Թէ Ցէկ, Ներողադրեր ԿԸ ՇԱԽ

ԼՈՒՏԵՐԻ՝ Նոր Կոտակարանը ուսումնասիրած ժամանակները, երբ նա կ'զմալէր անոր պարզութեանը վրաէ — երբ նա սկսած էր հաւատքով արդարանալու Աստուածաշունչի մեծ ծշմարտութիւնը ըմբռոնել — ահա՛ տեղի կ'ունենար Թէցէլի հետ բաղխումը, որուն իր վրա ձգած տպաւորութիւնը աւելի եւս համոզեց զինքը՝ թէ Եկեղեցին հաւատքին ու ոգիին մէջ Հետզէտէ մեծ սխաններ մտած էին: Թէցէլը Պապին Հրամանովը ներողագրեր կը ծախէր, որմէ դուացած հասութովը պիտի ամբողջանէին Հոռվմի Ս. Պետրոս Մատր

Եկեղեցին շինութիւնը:

Պատմութիւնը կ'ըսէ՛ թէ Թէցէլ ո՛չ թէ Քրիստոսի դոհարերութեան արժանիքը կը քարողէր, հապա՞ Պապին եւ իրեն զօրութիւնը, ըսելով. Դուռք Փաւարանին մէջ բարեկամներ ունիք, ուր աւլեւալ մեղքերու համար կը չարչարուին: Պապը զօրութիւն ունի զանոնք ազատելու. ես անոր գործակալն եմ: Անոնք որ այս նպատակին ո՛ւեկ նուէր կ'ընեն, կը վասահացնեմ որ՝ այն վալրկենին երբ դրամնին դասճանակը կը ձգէն, միեւնոյն վալրկենին իրենց բարեկամները պիտի ազատին Քաւարանի տանջանքներէն:

Թէեւ կուտեր դեռ Կաթոլիկ էր՝ ու Քաւարանին հաւատացող մը, սակայն չէր կրնար արդարանինել այս կարգի առեւտրական սակարգութիւն մը, թէ Աստուածոյ չնորհքը դրամով պիտի գնուի: Նա զօրաւոր կերպով հակառակցաւ Թէցէլին:

Որքան որ գիտենք, ներողագրերու հրապարակաւ վաճառումը գաղցեցուած է չատ մը քաղաքակիրթ երկիրներու մէջ. սակայն, վերջերս Մէքսիքուի մէջ ներուղութեան գրերու Եկեղեցւու սեղաններ սրբառեցան, որոնք զանազան մեղքեր ու ոճիրներ կը թուէին, որոնց ներմանը համար մասնաւոր գումարներ պէտք էր վըճարուէր:

Բողոքականները, ու Կաթոլիկներէն ոմանք կ'ընդունին՝ թէ այս ներողագրերը մեղքի թուլատրութիւններ են, որը սակայն կը մերժէ Հոռվմի Եկեղեցին, ըսելով՝ թէ իրենք մեղանչելու թուլատրութիւն երբե՛ք չեն տար, հապա Փաւարանի տանջանաց ներում՝ տրուած գրամին համեմատ:

Ս. Գիրք ուսանողաց մէջ, ներկալիս այն համոզումը երթալով կը զօրանալ՝ թէ Ս. Գիրքը կ'ուսուցանէ որ մահուան մէջ զգախութիւն բնաւ չկաչ — թէ՝ Յարութեան Առաւոտուն, զարթնումի վայրկեանը իրարու պիտի միացնէ մահուան ըրջանին ընդհատուած խորհուրդները: Քաւարանի վարդապետութիւնը ապացուցանող համարները, անոնք սուրբերուն կը վերագրեն այս կեանքին մէջ, աշխարհին «Ճեծեր» հետ գալիք զարուն, նաեւ նեղութեան ժամանակուած:



Ս. ՊԵՏՐՈՍ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ



ԼՈՒՏԵՐ ԿԸ ԹԱՐԳՄԱՆ Ս. ԳԻՐՔԸ



ՀԱԽԱՏԱՔՆՆՈՒԹԻՒՆ — ՊԱՏՐԱՍՈՒԹԻՒՆ



ՍՈՒՐԲ (։) ՀԱԽԱՏՄԱՔՆՆՈՒԹԻՒՆԸ

Բ ՈԴՈՔԱԿԱՆՆԵՐՆ ու Լուսաւորչականները, նաեւ Պապականները, պատրաստ են Հաւատաքննութեան արարքները խիստ անսուբը կոչել: Գոհութիւն Աստուծոյ որ լուսաւորութեան հետ նաեւ Արդարութեան եւ Սիրոյ աւելի սուր գատողութիւն մ'եկած է, որը Յեսուս իանախ կրկնեց. «Սիրեցէք ձեր թշնամիները, բարբ'ք ըսէք անոնց որ ձեզ կ'ատեն, եւ այօթեցէք անոնց համար՝ որ ձեզ կը չարչըրկեն ու կը հալածեն, եւ իմ պատճառաւ ձեզ հանդէս ամէն տեսակ չար բաներ կը խօսին ատելով»: — Մատթ. Ե. 44: Մարկ. Ժ. 13: Ղուկ. Զ. 27:

Սինայ լենէն Խորացէլի տրուած Օբէնքը միայն Արդարութիւն կ'արտայալակէր իր պատուելներովը. «Քու դրացիւ անձիդ պէս պիտի սիրես»: Հաւատաքննութեան հալածներուն մէջ ո՛րքան սոսկալի կերպով անտեսուած էր Աստուծոյ Խօսքին զանազան մասերը: Ոչ թէ հն սէր ու կարեկցութիւն չկար, հապա Արդարութիւնը բովանդակ նշանակութեամբը բոնարարուած էր: Գոհութիւն Աստուծոյ լաւագոյն օրուան մը լոյսին համար:

Մարգարին սրտին մէջ չարութիւն գործելու նենդայի միտում մը կաէ, եթէ սակայն կրնայ անոր համար չքմեղանք մը գտնել: Ինչպէս որ Հրէաները Յիսուսը խաչելու եւ Ստեփաննուը քարկոծելու պատրուակ մը գտան, նո՛յնպէս ալ Հաւատաքննիչները իրենց ճիւազային արարքներուն պատրուակ մը գտան: Տարսնցի Սօղոսին նման խորչեցան թէ Աստուծոյ ծառալութիւն կը մատուցանէն: Թէ եւ պարագաները մեծապէս փոխուած են, սակայն հալածանքը գեռ կը գործադրուի տարրեր ձեւերով — զրպարտել, նկարագիրը մրտուել, եւ այլն: Ս. Գիրքը ասոր ակնարկելով կ'լուէ. «Ու ձեզ անարգող ձեր եղբայրները ըսին՝ թո՛ղ Տէրը փառաւորուի, բայց Անիկա ձեր ուրախութեանը համար պիտի յալանուի, ու անոնք պիտի ամշնան»: — Եսալի ԿԶ. 5:


Խուժանալին ողին, «Սուրբ Հաւատաքննութեան» նուազ օրինական մէկ ձեւն է: Շիքակօցէն Մեթոսիստ Եպիսկոպոսական քարողիչ մը Բրօֆ. Ֆարսընի հանդէս զարպացած, գոչեց. «Եթէ ես զօրութիւնը ունենայի, կը քերթէի այդ մարդը, ու մորթը աղելով ախոռին դրանը վրաչ կը գամէի»: Ինտիանապոլսու նիուզ թերթի աշխարհական խմբագիրը, ասոր նկատմամբ հետեւեալը Վըրեց. «Եթէ Խաղաղութեան Աւետարանի քարողիչ մը այսնան կատաղի յարձակում մը կ'ընէ, ուրեմն ինչչո՞ր չենք կրնար ակնկալել Բելիարի որդիներէն»:



Ա. ԲԱՐԹՈՒՂԻՄԵԼՈՒ ԿՈՏՈՐԱԾԸ



ԿՈՏՈՐԱԾԻՆ ՑԱԶՈՐԴ ԱՌԱԽՈՏԸ



ՃԻՒԿԻՆԱԴՆԵՐԸ ԱՄԵՐԻԿԱ ԿԲ ՓԱԽԶԻՆ



ԿԱԼՎԻՆ ԵՒ ՍԵՐՎԻԹՈՍ

Ժ Ընկերի մէջ՝ Զուլիցերիսա, 1912ին արձան մը կանգնուեցաւ որը հետեւեալ արձանադրութիւնը կը կրէր: «Ի իշխատակ Միքայէլ Սերվիթոսի — իր ժամանակուաց կրօնական մոլեռանդութեան մէկ զոհը, որը Քէմբըլ մէջ 1553, Սեպ. 27ին ալբուեցաւ իր համունքուներուն համար: Կանգնուած Յովհաննէս Կալվինի գումանակուաց կրօնական 350 տարի վերջը, որպէս քաւորիսմ այդ հետեւորդներէն, 350 տարի վերջը, որպէս քաւորիսմ այդ արարքին. մերժելով նաև հաւատքի ինքիրներու բոլոր արգելքները»:


Ահա՛, ասով Կալվինի հետեւորդները աշխարհի ցոյց տուած են՝ թէ իրենց առաջնորդի ուսուցումներէն շատ աւելի լառաջդիմած են Քրիստոնէութեան ճշմարիտ ոգին մէջ, որը Արդարութեան եւ Սերու ողին է: Կալվինականները իրենց այս լառաջդիմութեան համար արժանի են բոլոր Քրիստոնեաններուն չնորհաւորումներուն:

Ուրիշ խարուկի դասավարտուածներուն ոորքերուն տակը լոնդոնապէս զիզուած կ'ըլլար վառելանիթը, ուր ենթական ծխախառն բոցը ներշնչելով՝ շուտով կ'անդգալանար տանջանաց Հանդէպէ: Սակայն, Սերվիթոսի համար Սատանայական խորածանկութեամբ մը աւրող փալուի զէզերը քիչ մը հեռու դրուեցան, ուր նա գրեթէ 5 ժամ, իրապէս ողջ, ողջ խորովուեցաւ սոսկալի տանջանքներով, լանուն Աստուծոյ, Յիսուսի, Արդարութեան, ծչմարտութեան, Սերու, Քրիստոնէութեան եւ Քաղաքակրթութեան:


Տարօրինակ կը թուի, թէ ներկալիս միայն կ'ըմբըռնենք որ Տիրոջը հոգին ա'լսքան թէրի մէկը, որը նո՛յնիսկ իր եղբայրը կ'ըսպանէ, պէտք չէ որ Աստուծոյ Խօսքին ու անոր ողուոյն որպէս ուսուցիչ ընդունուի: Ներկալիս միայն Ս. Գիրք ուսումնասիրովները կ'ըմբըռնենք թէ եղբայր Կալվին հեղինակը չէր լնտրութեան վարդապետութեան, հաղա, միայն այն վարդապետութեան: Թէ բոլոր ոչ-ընտրեալները յաւիտնապէս պիտի չարչարուին: Ներկալիս կը տեսնենք որ «Ընտրեալ» եւ «Բուն Ընտրեալ» ասացուածքները, Աստուծածաշունչի ասացուածքներ են, եւ թէ՝ ամէն անոնք որո՞ք իրենց կոչումն ու ընտրութիւնը կ'ապահովեն, Առաջին Յարութեամբ պիտի փառաւորուին: Ներկալիս կը տեսնենք որ Ընտրեալները Յիսուսի պիտի ընկերակցին իր Թագաւորութեանը մէջ, որը պիտի օրհնէ ոչ-ընտրեալները — «Աշխարհի բոլոր ընտանիքները»: — Գաղատացիս Գ.




ԿԱԼՎԻՆԱԿԱՆԱՅ ՍԵՐՎԻԹՈՍԻ ԱՐՁԱՆԸ



Ս. ԳՐԲԵՐԸ Կ'ԱՅՐԵՆ — Ս. ՊԵՏՐՈՍ. ԼՈՆՏՈՆ



ՆԱՀԱՏԱԿԱՅ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆԻ Ի ՕՔՍՖՈՐԸ



ՈՒԿՍԻԱԿԱՆՆԵՐԼ ԽՈՒԺԱՆԻՆ ԱՌՉԵՒ

ԷԵԽ Քրիստոնէութեան լարանուանութեանց բաղ-
մապատկման վրայ կը ցաւինք, սակայն կարեկցու-
թեամբ պէտք է նամինք անոնց վրայ: Անոնց ամէն
մէկուն հիմնուիլը, Աստուծոյ ու ծշմարիտ Լուսին աւելի
ծառենալու չանք մը կը նշանակէ: Ուէսլիականները քա-
րոզութեան, Դասընթացներու գումարման եւ Ս. Գրքի
ուսումնասիրութեանց մէջ չին եկեղեցւու պարզութեանը
վերադարձան: Բնակիմասարար, անոնք եկեղեցականութե-
նէն արգիլուեան: Երկրպագովներուն մէջ նախիր կը
քչին, խանդարելու համար անոնց ժողովները. անոնք
խուժանէն ոտքի կոխան կ'ըլլալին: Նոյնագէս ալ Մըկրտ-
չականները, Եղիցականները ու ուրիշներ, հալածանքէն
իրենց բաժինը ստացան: — Բ. Տիմ. Գ. 12:

«Ի՞նչ տեսակ մարդկի պէտք է որ ըլլանք», երբ կը
նշմարենք անցեալի դառն փորձառութիւնները, ու «նեղ
ճամբան» ամէն անոնց, որոնք մի՛միայն Յիսուսին հե-
տեւցան. մէնք պէտք է աւելի ներդամիտ ըլլանք գո-
ռոզներուն եւ սնապաշտներուն հանդէպ: Բոլորն ալ
պէտք է մէկդի դառնան մարդկային նախապաշրումնե-
րէն ու ամէն բանէ, որոնք Աստուծաչունչին հակառակ
են: — Բ. Պետ. Գ. 11:


Ամէն լարանուանուշինք Քրիստոնեաներ ալս եղրա-
կացութեան կը հասնին ներկայիս, ու Ս. Գրոց դասըն-
թացներու մէջ եւ կամ իրենց տունները, կ'ուսումնասի-
րն Աստուծոյ Խօսքը, առանց դաւանանքի ակնոցներու:
— Բ. Տիմ. Բ. 15:

Ուէսլի Աստուծաչունչի ուրիշ թանկադին ճշմար-
տութիւն մը երեւան հանեց: Նա լայտնեց թէ իրեն համար
անկարելի է ընդունի Կալվինի վարդապետութիւնը.
Բնչակչո որ Կալվինականները ներկայիս կ'ընեն: Եղրայր
Ուէսլի բներգը Զրի Շնորհքն էր, ու իր սիրական բնա-
րանը՝ «Հոգին ու Հարսը կ'ըսեն, եկո՛ւր. Ես ան որ
կ'ուզէ թող զա՛ւ եւ կենաց Ձորիչն առնէ ձրիաբար»: Իր
սիրտը լայն էր ու զթառատ, սակայն Աստուծաչունչ Շը-
նորհաց իրական լայնքը այն ատեն չէր նշմարած: Նա
թերացաւ նշմարելու թէ իր զեղեցիկ բնաբանը Մեսիա-
կան իշխանութեան տեւողութեան ոչընտրեալներուն օրէ-
նութեանը կ'ակնարկէ, թէ՝ Եկեղեցին, Քրիստոսի երկ-
րորդ Գալուտեան Հարսանիքին ատենն է որ Անոր Հարսը
պիտի ըլլայ, որմէ քիչ վերջ Հոգին ու Հարսը բոլոր
մարդկութիւնը պիտի հրաւիրեն լաւիտեական կեանք
ստանալու:


Ներկայիս մէնք կը տեսնենք Ընտրութեան եւ Զրի
Շնորհքին միջեւ գտնուած կալվ: Աստուծոյ ներկայ
Դարու գործն է սրբոց Թագաւորական դաս մը Ընտրել,
որը լառաջիկաց Դարուն Աստուծոյ Զրի Շնորհքը պիտի
ջամբէ բոլորին: — Հոռվմ. Բ. 28, 29: Յալտ. ԻԲ. 17:



ՄԵԹՈՏԱԿԱՆՆԵՐԼ ԿԲ ՀԱԼԱՄՈՒԻՆ



ՈՒԽՏԱԽՈՐՆԵՐԼ ԿԲ ՓԱԽԶԻՆ ՀԱԼԱՄԱՆՔ



ՈՒԽՏԱԽՈՐՆԵՐԼ ԿԲ ՀԱԼԱՄԵՆ ՄԿՐՏՉԱԿԱՆՆԵՐԼ



ՄԵՐ ՆԵՐԿԱՅ ՏԱԾԱՐՆԵՐԻ


Ք Ա.Պ.ԲԱԼԿԻՐԹ աշխարհի ամէն կողմերը մեծ Տաճարներ կամ Մալր Եկեղեցիներ կառուցուած են: Անկասկածօրէն, անոնց հիմնադիրները Սողոմոնի ու Հերովդէսի անցեալի մեծ Տաճարներուն հետ մրցելու ողբէն ներչնչուած էին թէ թէ շատ: Տեսակէտով մը, պէտք չէ մեղաղը զանոնք: Քրիստոնեաներուն ամօթ պիտի ըլլար, եթէ Աստուածային պաշտամունքի համար իրենց տուններէն աւելի սուրբն միջավայրերու մէջ համաժուռէին: Սական, ընդհանրապէս, Եկեղեցւոյ կառուցման ու լուսաւորման համար գրամ նուիրողները, խիստ աղքատները եղած են, որոնք մոլորեցնող իմաստակներու քծնուաներուն միջոցաւ մասնակցած են ծախսուն:

Ցիսուսին ու Առաքեալներուն օրերը, Եկեղեցիի կառուցման համար գրամ հաւաքելը «Քրիստոնէական գործ» չէր նկատուէր. մինչեւո, ներկաւիս, դրամ հաւաքելը «Ցիսուսի գործին» իտեալականն է: Առաքեալները կ'ուսուցանէին՝ թէ պարտքի տակ մտնելով, իրենց կարողութենէն վեր Եկեղեցիներ կառուցանելը չէր Քրիստոսի Եկեղեցին բուն գործը, հապա, պէտք էր որ «իմ գլուխին տիմէին ամենասուրբ հաւատքին մէջ»: Աստուծոյ Տաճարը սուրբ է, և որը գործ էք», «Եթէ սական Քրիստոսի Հոգին ձեր մէջ բնակի»: Աստուծոյ ժողովուրդը կենդանի քարեր են Աստուածային հովանաւորութեան ներքեւ, ուր կը տաշուին ու կը լդկուին Հոգեղէն Փառաւոր Տաճարին համար: Այս հակապատկեր Տաճարին միջոցաւ Աստուած պիտի ջամբէ իր օրհնութիւնները, որը պիտի վերցնէ անէծքը, ու բոլոր աչքերէն պիտի սրբէ արտասուքը:


Թէ եւ կը գործածենք ներկաւ Տաճարները, սակայն պէտք չէ մոռնանք՝ թէ անոնք չեն իրական Տաճարը կամ Եկեղեցին: Անիկա կը բաղկանայ Աստուծոյ սուրբերէն, որոնք ձշարտութեալ ծառաւութեանը մէջ կը ջանան որէ օր Ցիսուսի քայլերուն մէջ քալել, «Բարիք ընելով ամէն անոնց երբ պատեհութիւն ունին, մասնաւորապէս հաւատքի ընտանիքին»: Եթէ մեր նախահարց՝ Աստուածաշունչը անտեսելով արժէքաւոր Մալր Եկեղեցիներ կառուցանելու պարագան կը քննադատենք, պէտք է լիշենք որ գալիք սերունդն ալ ալս նման եւ կամ աւելի ծանր քննադատութիւններ պիտի ընէ մեզ նկատմամբ, որ տաշնեակներով արժէքաւոր վիթխարի Զըրահաւոր նաւեր կը շննենք մեր գրացի ազգաց բնաջնջանը համար: Ի՞նչ ամօթով ետ պիտի նայինք մեր սիսալներուն վրայ: Այս խորհրդածութիւնները պէտք է մեզ աւելի խոնարհ պահեն:



ՊԵՐԼԻՆԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ



ՑՈՎՀ. ՆԱԲՍ ԿԱԼՎԻՆԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿԸ ՔԱՐՈՉԵ



ՔՐԻՍՏՈՆ ՍԱՅՅՆՍՆԵՐՈՒ ՏԱՅԱՐԸ




ՄԵՐԺՈՒԱԾ ՈՒ ԱՆԱՐԳՈՒԱՆ

Բ ԹԻՄՈՒՄ Հ Յ լը հակասատկերացնէ այս օրուաչ «Քրիստոնէութեան» հարուստը, զարդացածը, կը-
զերականը ու ամկոնը: Ս. Հոգին՝ «առողջ ճշո-
քի», զգաստութեան հոգին կուտած: (Բ. Տիմ. Ա. 7):
Ներկայ շահէրը յաւիտենականին համար զոհէլը իմաս-
տութիւն է: Միթէ՞ զարմանալի է որ նկարիչները աշ-
խարհը հարստ եան, փառաց ու հաճուքի խենթ մը կը
ներկայացնեն:


The Christian Herald ասոր նման պատկերի մը
համար կ'լսէք: «Այս ալյարանութիւնը, զոր քննադատ
մը պատշաճորէն նկարչին մը Քարոզը կոչած է, կը պատ-
կերացնէ քաղաքակերթ աշխարհի ամէն մասերուն վի-
ճակները: Ասիկա պատկեր մ'է որը պէտք է ուսումնա-
սիրենք ու խորհրդածենք վրան, որպէսզի անոր ուսուց-
ման լիուլի արժէքը կարենանք հասկնալ»:

Ասոր չուրը The Christian Commonwealth կ'լսէք.
«Երկու կողմէն ալ կ'անցնի՛ անտարբեր բազմութիւնը:
Աչքառու գէմքերէն մին՝ քահանաւ մ'է, հպարտօրէն ի-
րազեկ մաշտոցի կատարելութեան՝ որով աւելի բարձր
կեանքի մը կը տենջաւ: Քահանալին ուսին վրայէն կը
նայի խոժոռադէմ վարդապետ մը, բոլորովին տարբեր
տիպ մը, որը ձեռքին մէջ կը կը Աստուածաշունչ մը-
ու գառնալով, կը նայի Աստուածալին պատկերին: Առ-
ջեւը գտնուող հիւանդապահուի մը սարսուցուցիչ նայ-
ուածքը խիստ իրապաշտական է: Խոկ գիտոնը՝ ա՛յն-
քան զրաւուած է իր փորձախոզովակովը, որ իր քովի
Քրիստոսին վրայ երբե՞ք չնալիք: Ամենէն ուշադրաւ
գէմքերէն մէկն է կեղծ գեղեցկութիւնը, որը հաճուքի
մէկ տեսարանէն դէմի միւսը կ'աճապարէ: Ետեւի կող-
մը կը գտնուի գլխակոր հրեշտակ մը, բաժակը ի ձեռին,
ու աշխարհը զոր Քրիստոս մինչեւ ի մահ սիրեց, գեռ
կ'ստիպէ Զինքը խմելու զայն»:

Անցորդներ՝ կը ներկայացնեն ոչընտրուածները, ո-
րոնց միակ լուսը Մեսիալի Թագաւորութիւնն է: Ընտըր-
եալները — Քրիստոսի Մարմնուն անդամները, եկեղե-
ցին, այս պատկերին մէջ տառապող Փրկիչով ներկաւաց-
ուած են: «Ան որ ձե՛ղ կ'անարդէ, Զի՞ս կ'անարդէ»: Քրիստոսի Մարմնուն այս հաւատարիմ անդամները միայն
մէկ չարանուանութեան չեն պատկանիր, հապա կը բազ-
կանան ամէն եկեղեցոց սուրբերէն, ու մարդկային այս
կազմակերպութիւններէն դուրս գտնուողներէն: Անոնք
«Խմասուն Կոյսերն են», որոնք խիստ նուաստացուցիչ
փորձութիւններով կը պատրաստուին Երկնալին Թագա-
ւորութեան ու անոր մէծ զործին, օրհնելու համար մարդ-
կութիւնը — ոչընտրուածները:



ԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՒ ՄՐՑՈՒՄ



ԴԱՆԻԵԼ. ՔՆԱՌԱՏԱՏՆԵՐՈՒ ՈՐԴԻՆ. Մէջ


Ք եզրոյին վարպետ մը մեղի նկար մը տուած որը լաւ կերպով կը պատկերացնէ Բարձր Քըննադասներուն Դանիելի դրբին ու անոր Հիմանալի մարդարէութեանց հանդէպ ունեցած վերաբերմունքը, որը աւելի որոշ քան ուրիշ ո'եւէ զիրք, կը մատնանչէ մեր օրը, անոր ներկայ փոքճառութիւնները, ու ա'յն՝ ինչ որ պէտք է ակընկալենք: Անշուշտ, երբ այս քննադասները կը գարկարեկեն Դանիելը, Մարդարէններն ու Սաղմոսները, անոնք ի' բապէս Յիսուսը ու Առաքեանները կը գարկարեկեն: Բոլոր բարձր գոլէճներու այս Բարձր Քննադասները, Աստուածաշունչը Աստուծոյ Խօսքը ըլլա լու հաւատքը քանդած են, ու այսպէս, շատերուն մէջ նաեւ քանդած են անհատական Արարէլի մը հաւատքը:

Այս քննադասները ըսելու շատ քիչ բան ունին հանդէպ Անոր՝ որուն նման ո'չ մէկ մարդ խօսեցաւ. սակայն մեր օրուաւ սուր մտքերը կ'ըմբռնեն՝ թէ քանի որ Յիսուս ու Առաքեանները Դանիելը ու մարդարէնները որպէս Աստուծմէ ներշնչուածներ վկաչեցին, ուրեն մէկուն վկաչեկումը միւսին մերժումնէ: Ի՞նչպէս կրնանք Յիշարկաբեկումը միւսին մերժումնէ: Ի՞նչպէս կրնանք Յիսուսի ու Առաքեաններուն միւս վկաւութիւններուն հաստակ եթէ անոնք կը սխալէին անցեալի մարդարէութեանց նկատմամբ:


Ներկայ Քրիստոնէութեան վիճակը արդարեւ խիստ խղճալի է. ու թէեւ կրնանք տեսնել անոր ինչպէս տեսակ պէտք ունենալը, սակայն զրեթէ անկարելի կը թուի անդամ ի ունենալը, սակայն զրեթէ անկարելի Մի՛միայն ի սրաչ մը կորսուած հաւատքը վերականդնել Մի՛միայն ի սրաչ անկեղծ եղողններէն կրնանք ակնկալել որ սթափին: Անոնց խոտարումը կ'սկսէր այն անհեթեթ խորհուրդէն՝ թէ բուռ մը սուրբերէն զառ, մնացեալ ամրոջ մարդկան կութիւնը անկէզ սատանաներուն ձնուքը ի չափանիք պիտի տանջաւի, որովհետեւ Աստուած աշխարհի սկիզբէն առաջ այսպէս կանխատեսած ու այսպէս կարգադրած էր ինդիքը: Անոնք Աստուածաշունչը մէկ դի նետեցին այն սիրալ համոզմամբ՝ թէ անիշա կրօնական այս զանազան անհեթեթ սխալներուն հիմն է:

Մէսէխ՝ աշա՛ անհաւատութիւնը կը յառաջդիմէ վերխարի ալմէթի մը նման, ու անոր ազդեցութիւնը կ'աւելի կը անիշ ապագայ կենաց ամէն լուս: Անիշա աշխարհը անիշխանութեան կը պատրաստէ: Զարդանալին այն է որ, մեծածեծներն ու հարուստները կ'օգնեն այն գոլէճներուն՝ որոնք այսպէս կ'ուսուցանեն, առանց ըմբռներու թէ այսպէսով անիշխանութիւն կը բերեն աշխարհին վրաէ:


Նո՛յիսէ կ'իմա, Գործաւոր դասակարգը, հսկայ կոյք Սամփանին նման, դէպէ սինները կը խարխափէ, որուան անկումը պիտի կործանէ ներկայ դրութիւնները:




ԳՈԼԵՃՆԵՐԸ ԱՆՀԱՐԱՏՈՒԹԻՒՆ Կ'ՈՒՍՈՒՑԱՆԵՆ



ՄԱՐԴՈՅՑ ՈՐԴԻԻՆ ՆՇԱՆՆԵՐԸ



ՑԱՐՉԱԿՈՒՄ ՄԸ ՎԱՆՔԻ ՎՐԱՑ



ՇԱՏԵՐԻ ԱՄԴԻՆ ԱՆԴԻՆ ՊԻՏԻ ՊՏԾՏԻՆ

ԱՄէն Ո՞ր դատէ՝ թէ տպագրութենէն յառաջ եկած ողեւորութեամբը, վերջին գարու մէջ դիտութիւնը ամէն ուզդութեամբ աւելի զարգացած է քան թէ նախկին 59 գարերուն մէջ: Ամէն ձարդ գիտէ՝ թէ հեռաշիրը, հեռախօսը, անթել հեռադիրը, ելեքտրական եւ օդաչին կազի լուսերը, շոգեկառքերը, ելեքտրակառքը, մեքենաւր ու ներկայ գիւրութիւնները, և այլն ջգիտուած բաներ էին դար մը առաջ:

Թէեւ ասոր ճշմարիտ ըլլալը գիտենք, սակայն զիւթէ անընդունելի կը թուի մատազ սերունդին: Այս բաները ա'նահէս աստիճանաբար եկած են, որ քիչերը միայն կ'ըմացիս Սեսիակի Հազարամեաչ Օրուաչ Թագաւորութեան թէ Սեսիակի Հազարամեաչ Օրուաչ Թագաւորութեան նախանշուններն են, ուր անէծքը բուլորունին պիթեան կարանչութիւնները ուր գործ փոխան ի վաղուց խոստացուած տի վերնաչ, եւ որուն փոխան ի վաղուց խոստացուած պիտի թափուի մարդկասուծութիւնը առաջարկութիւնը պիտի թափուի մարդկասուծութիւնը գութեան վրայ:

Աստուածաշունչը կը պատմէ երկրին դալիք փառա- քը, Երբ Աստուած իր պատուանդանը պիտի փառաւորէ, երբ ամբողջ Աշխարհը Աստուածու Դրախտը պիտի ըլ- երբ մեծ գիտունները՝ որոնք Աստուածաշունչին լաւ: Մեր մեծ կարեւորութիւն չեն տար, կը վկաչէն՝ թէ ներ- երբեք կարեւորութիւն չեն տար, կը վկաչէն՝ թէ ներ- կաչի յառաջդիմութիւնները զրեթէ ոչինչ են բաղդատա- ժամբ ի մօտոյ երեւան զալիքներուն:


Աստուած մեր օրը Դանիելի մարգարէութեան մէջ կը նկարազէ ըսելով. Վերջին ժամանակը (այս դարու), շատեր ասդին անդին պիտի պարտին. գիտութիւնը պիտի շատեր ասդին անդին պիտի պարտին. զանանան. ու անոնչս նե- ծաղկի. իմաստունները պիտի հասկան. ու անոնչս նե- ծաղկի. ժամանակ մը պիտի ըլլաչ, որուն նմանը ազգ կութեան ժամանակ մը պիտի ըլլաչ, — Դան. ԺԲ. 1-10: Մատթ. իդ. 21:

Արդեօք այս մարգարէութեան նախագուշակած աս- դին անդին պարտելու ժամանակուաչ մէջ չե՞նք պալիր: Պիտի անդին պարտելու անդ չըշանին մէջ, որը Վերջին ժամանակ կոչուած է — այս ժամանակը՝ ուր այս Դարը հետո հետէ պիտի վերջանաչ, ու նոր Դար մը հետո հետէ պիտի ծագի աւելի մեծ օրհնութիւններով: Աստ- հետէ պիտի ծագի աւելի մեծ օրհնութիւններով:


Աստուածէ ի զատ ո՞վ կընար զիտնալ եւ գուշակել մեր օրուաչ այս աչքառու առանձնայտկութիւնը: Յի- սուս ալ լիւեց այս մարգարէութեան մէկ մասը:




ԲՈԼՈՐԸ ՄԷԿ ՄԱՐԴՈՒ ԿԵԱՆՔԻ ՏԵԽՈՂՈՒԹԵԱՆ



ԱՐԴԻ ՇՈԴԵՆՆԱՒ ՄԸ



ԵԼԵՔՏՐԱԿԱՆ ՎԱՅՐԱՇԱՐԺ ՄԸ




«ԳԻՏՈՒԹԻՒՆԸ ՊԻԾԻ ՇԱՂԿԻ

Պ. Ա. ԽԵՂԻՆ ո՞չ միայն լուսնեց թէ մեր օրուաչ նկատելի րանը ասդին անդին պարսպիլը պիտի ըլլաչ, հապա հանեւ ուրիշ նշան մ'ալ տուաւ. «Գիտութիւնը պիտի ծաղկի»։ Արգարեւ մենք այս ալ իրականացած աշխարհի ծաղկի»։ Արգարեւ մենք այս ալ իրականացած աշխարհի շողեշարժ արօրը ունինք, որը հարիւր անգամ աւելի դործ կը կատարէ։ Փոխանակ քարի ու ճաղաղի վրաչ գրելու՝ որը մեծ աշխատանքի ու ծախսի կը կարօտի, մենք ներկաւ տպագրական Հրաշալի ծեփենան ունինք։ Բազգատէ՛ անզամ մը նախնական տպագրութիւնը աշխարհնենին հետ։


Աշխարհի՛ մէջ տպագրութեան ո՞չ մէկ հաստատութիւն աւելի լաւ կը ներկայացնէ մեր օրուաչ այս արթիւն աւելի լաւ կը ներկայացնէ մեր Սիացեալ նահանգաց կառավարութեան Ուաշինգթոնի Տպագրական պաշտօնաւունը։ Ո՞չ մէկ գրադարան աւելի լաւ կը ներկայացնէ ներկաւ ուսոււմը՝ քան Ուաշինգթոնի Ծերակուտական ներկաւի գարգացումը միայն բարձր գագրագրանը։ Ներկաւի գարգացումը միայն բարձր գագրագրանը չափա ընդհանուրին։ Քաղաքականին, հապա ընդհանուրին։ Քաղաքականին չափա ընդհանուրին, ըստ աշխարհի աշխարհի գագրագրանը լիցուն են։ ու այս գերպուտած աշխարհի գագրագրանը լիցուն են։ ու այս կերպով ալ գիտութիւնը կը ծաղկի։

Ո՞րքան զարմանալի է՝ թէ Աստուած այս բոլոր բաններ կանխաւ գիտէր, որոնք Դանիելի մարգարէութեամսները լաւ առաջ 25 դար առաջ, ըսելով. «Շատերը հոս հոն ըստութիւնը պիտի ծաղկի»։ Ահա պիտի պտըտին, ու գիտութիւնը պիտի ծաղկի»։ Ահա սամիկ ասիկ ներկային իրականացած է։ Անտարակուս, մենք մատնանշուած Վերջին ժամանակուաչ մէջ կ'ապա մենք մատնանշուած Վերջին ժամանակուաչ մէջ կ'ապա բինք, որով ի սրտէ կ'ուրախանանք գալիք նոր Դարին համար։ Այլեւս չենք հաւատար թէ աշխարհը բանկած հոսութիւնը ոչնչանաւ։ Մենք կը նախընտենք Աստուածոյ Խօսքին հաւատալ — թէ Նա Աշխարհը պարապ տեղը չստեղծեց, հապա բնակութեան համար չինեց, Մեսիաի թագաւորութեան ներքեւ Վերածնած մարդկութեան Դրախտանձնան բնակալաւը ըլլալու համար։ — Ես. ի. 18.


Տարուէ տարի կը տեսնենք որ Երկիրը միուլի ըլլանակութեան համար կը պատրաստուի։ Վերջին Երկրաշարժերը ճարոնական Հոսանքին ալլեւազ ուղղութիւնները վոխեցին որոնք Հրաշալի կերպով աղբեցին Ալասները վոխեցին որոնք Հրաշալի կերպով աղբեցին Երկիրներու կլիմակին վրա։ Հետզ քայի ու բեւեռացին Երկիրներու կլիմակին վրա։ Հետզ հետէ սառնալեները սառնակոյտերու մեւով վար կուտան հետէ սառնակածացին ջուրերուն մէջ կը հալին։ Հետզ հետէ Երկիրը կը պատրաստուի վարդի պէս ծաղկելու։ Հետզ Երկիրէ անկծքը պիտի վերնաչ, որուն պիտի լաջորդէ Ասհաւութունը օրհնութիւնը։ — Եսակի լ. 1:



ՆԱԽՆԱԿԱՆ ԵՒ ԱՐԴԻ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ



ԱՐԴԻ ԱՐՕՐ ՄԸ



ԲԱՆԱՄԱՅԻ ԶՐԱՆՑՔԸ




«ՆԵՐԴՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԸ»

Պահեմի մարդարէութիւնը գուշկութիւն մը եւս ունի որը զես բոլորվին չէ իրականացած: Նա կ'ըսէ. «Նեղութեան ժամանակ մը պիտի ըլլաչ որ ազդ ըլլալէ ի վեր նմանը եղած չէ»: Յիսուս հաստատեց այս մարդարէութիւնը, եւ աւելցուց. «Ու ալ երր՛ք պիտի ըլլաչ»: Եթէ նեղութեան մեծ ժամանակ պիտի զայ, միմիթարական է զիտանալ՝ թէ անիկա իր տեսակին մէջ վերջնը պիտի ըլլաչ: Անոր դասերը ա'նքան խիստ պիտի ըլլան՝ որ զանճք կրկնելու պէտքը պիտի ըլլացցուի: Դարձեալ, լսու Աստուածաշանչին, այդ նեղութեան ժամանակուազ մտխարակուտին վրայ պիտի հաստատուի Մեսիակին Թագաւորութիւնը կատարեալ զօրութեամբ ու փառքով, իրականացնելու համար մարդկութեան օրհնութեան ու մահուրդնէ եւ մեղքէ վեր բարձրացնելու: Իր մեծ դործը: Քրիստոս պիտի Թագաւորէ: Սատանան պիտի կապուի: — Յայտ. ի. 1-4:


Մարդարէութիւնը կը յայտնէ թէ՝ մինչդեռ մարդիկ ասդին անդին կը պտըտին ու գիտութիւնը կը ծաղկի, Աստուածոյ ժողովուրդին իմաստուները աւելի քան երրեք պիտի հասկնան Աստուածոյ Ծրագիրը: «Խորհուրդը պիտի լննա»: Յիսուսի Կոչսերուն առակը այս Դարուն վերջաւորութեանը կը մերաբրի: Ան կ'ըսէ թէ Աստուածոյ ժողովուրդին մէջ (բոլոր կուսերը) «լիճարներ» ալ պիտի դանուին: Միայն Ժիմաստունները պիտի «չետկեն իրենց լապտենները», քննեն Աստուածաշանչը ու «հասկնան» զայն: — Մատթ. ի. 1-12:

Մենք պէտք չունինք մանրամասնելու դալիք նեղութիւնը: Ամէն մարդ կը տեսնէ զայն: Անիկա հականերու միջեւ մաքառում մը պիտի ըլլաչ — մէկ կողմը եւ եւմտական հսկաները թըրըսթները, եւ այն, իսկ միւս կողմը տիտանային աշխատանքի կազմակերպութիւնները: Երկուստեք կը պատրաստուին: Երկուստեք կ'ակընկալեն մինչեւ վերջը պարաբիլ: Երկուստեք կը չուսան չաշիլ: Երկուստեք պիտի լուսախարուին, որովհետեւ երկուստեք պիտի կրտսնցնեն: Աստուածաշանչը կը զուշակէ թէ արդիւնքը խիստ սոսկալի պիտի ըլլաչ — անիշխանութիւն — «Նեղութեան ժամանակ մը որուն նըմանը երր՛ք չէ եղած»:


Ներկայ Համ-Եւրոպական տիտանային պալքարը այս «մէծ նեղութեան» սկիզբն է, որը սակայն հետզ հետէ պիտի ծաւալի, մինչեւ որ իր կործանումի խառնարանին մէջ քաշէ բոլոր ազդերը: Այս անզուգական մարտնչման պատճառած կեանքի, նիւթականի ու բարուականի աղետը ա'նքան աշուելի պիտի ըլլաչ որ ժողովուրդները պիտի շանթահարուին, որոնք իրենց զէնքերը իրենց վեհապետներուն վրայ պիտի զարձնեն, որուն արդիւնքը համաշխարհային անիշխանութիւն պիտի ըլլաչ:



ՖՐԱՆՍԱԿԱՆ ՑԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆԸ — ՀԱՅԻ ՊԱՅՔԱՐ



ՖՐԱՆՍԱՅԻ ԽՈՒԺԱՆԸ ԿԲ ԿՈՂՈՎՑԵՒ



«ԲԱՐԿՈՒԹԵԱՆ ՕՐԸ»



ԿԱԹՈՂԻԿԵ, ՊԱՏԵՐԱԶՄՈՂ, ՅԱՂԹԱԿԱՆ

ԿԱԹՈՂԻԿԵ բառը ընդհանրական, պարփակող կը նշանակէ: Ասիկա պատշաճորէն կարելի է գործածել ո՛չ աչլոց, բայց միայն Անդրանիկներու Եկեղեցին համար, որոնց անունները Երկինքը գրուած են: (Երր. ԺԲ. 23): Ս. Գիրք ուսանողները վերջերս կը խորհին թէ Մկրտչական, Մեթոսական, Ժողովական, Լուտերական անունները Կաքողիկէ չեն, հապա բաժանմունքներու անուններ միայն: Նո՞նչոքս ալ Անկիկան Եկեղեցին, Գերման Եկեղեցին, Յուն Եկեղեցին, Հռովմէական Եկեղեցին, Հայաստանեաց Եկեղեցին, յարանուանական անուններ են, որոնք ըստ պատշաճի չենք կրնար Կաքողիկէ կոչել:

Պատերազմող Եկեղեցի ասացուածքը կը նշանակէ թէ Եկեղեցին պատերազմի մէջ է: Այսալ ըմբռնում մ'էր երրոր Եկեղեցին սկսու մարմնաւոր զինքերով պատքարիլ ազգերու դէմ, և կամ ազգերու օգնութեամբ՝ հերետիկոսներուն դէմ: Իր առաքելութիւնը պատեսակ պաչքար մղել էք: Ի վերջեւ, Երեն պիտի չնորչուի «Անոնց թագաւորները շղթաներով կապել, ու անոնց ազնուականները երկաթէ կապանքներով»: Այս պատիւը ունին Անոր բոլոր սուրբերը»: Ասիկա Եկեղեցիին դործը պիտի ըլլաւ ի վերջու, Երբ փառաւորուած՝ Քրիստոսի Հետ Անոր Գային վրայ պիտի նստի, ու ազգերուն վրայ նշխանութիւն գործադրէ, ու զանոնք բրուտի ամաններու նման փշրէ: (Յաչտ. Բ. 27): Բայց, այս բոլորը Առաջին Յարութենէն վերջը պիտի ըլլաւ, Անոր Երկնալին փառք, պատիւ և անմահութիւն ժառանդած ատեն:

Եկեղեցին ներկայ պատքարն է «կոռուիլ հաւատքի բարի պատերազմը»: Ասիկա անհատական պատքար մ'է, ուր Եկեղեցին նուրիուած անդամները պարտին հաստատ կանիլ իրենց դիրքերուն վրայ, իրենց փրկութեան Զօրավարին ու Անոր Խօսքին օգնութեամբը պատքարելով: Եղագարները պարտեն ձեմազքս օգնել իրարու, զիրար ամենասուրբ հաւատքին մէջ հաստատելով: Անոնք որ մինչեւ ի մահ հաւատարիմ կը մնան՝ կենաց պասկ մը պիտի ստանան, ու իրենց Փրկչին Հետ Անոր Թաղաւորութեանը մէջ բաժնեկիցներ պիտի ըլլաւ:


Յաղթական Եկեղեցին մարդոց անտեսանելի պիտի ըլլաւ, որովհետեւ Առաջին Յարութեամբ փառաւորուած ու կատարելազործուած պիտի ըլլաւ հոգեղին մակարդակի վրայ: Ինչպէս որ Ս. Գօշոս ըստ, «Մենք բոլորս ալ պէտք է փոխուինք, որովհետեւ մարմին եւ արիւն չեն կրնար ժառանգել Աստուծոյ Բազաւորութիւնը»: Ասիկա աշխարհակին ներկայացուցիչներու՝ անցեալի Արժանաւորներուն միջոցաւ պիտի գործէ, որոնք են Արքահամ, Բահակա, Յակոր ու բոլոր Մարգարէնները:



ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԵԿԵՂԵՑԻՆ



ՅԱՂԹԱԿԱՆ ՄԱՀՈՒԱՆ ՄԷՋ



«ՔՈԻ ԹԱԳԱԼԱՌՈՐՈՒԹԻՒՆԴ ԳԱՅ»




ՆՈՐ ԵՐԿԻՆՔ ՈՒ ՆՈՐ ԵՐԿԻՐ


ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԽՆՉԻ շատ մը թանկադին ուսուցում-ները խորհրդապատկերական լեզով ներկայացուած են: Արդարեւ, ամէն լեզու պատկերագարդ է: Ուրով «Երկինք»՝ ներկաչ կարդ ու սարքերուն հետ կապ ունեցող բարձր կամ կրօնական ու հոգեզէն զօրութիւն-ները կը ներկայացնէ, մինչդեռ «Երկիրը» ցած կամ ընկերական կարդն ու սարքերը: Բայ Ս. Գրոց, «Երկրի» լեռները՝ կը ներկայացնեն մեծ պետութեանց ամրութիւնները, մինչդեռ ծովը՝ կը ներկայացնէ անհանգարտ զասակարզը, որը զաղանապէս կամ բացէն կը ցանկաչ կլել Ընկերութիւնը: Ալազէ՞ Ս. Գիբը կ'ըսէ թէ «Երկինքն» ու «Երկիրը», եւ կամ հոգեւոր ու ընկերական վիճակները որ Զըհեղեղէն առաջ զոյութիւն ունէին՝ Զըհեղեղով կորսուեցան. եւ ընկերական ու կրօնական նոր կարդ ու սարք մը լառաջ եկաւ, որը զեռ կը շարունակուի: Ներկաչ կրօնական եւ ընկերական կարդն ու սարքը կոչուած է այն աշխարհը կամ Տնօրինութիւնը, որը ներկայիս զոյութիւն ունի: Նաեւ կոչուած է «Ներկաչ Զար Աշխարհը», որովհետեւ չարը կը տիրապեսէ: Ս. Գրութիւնները (կրօնական ու ընկերական) նոր «Երկինք» մը ու նոր «Երկիր» մը կը խոստանան, վասահացնելով մեզ թէ հոն արդարութիւն պիտի բնակի: Բ. Պետ. գ. 13:

Ս. Պետրոս կը նկարագրէ թէ ներկաչ կրօնական երկինքը ու Ընկերական Երկիրը մեծ կրակով մը պիտի ունչանան, որը անդամ մը սխալ ըմբռնուած էր՝ թէ երկեսը իրապէս պիտի ալուի: Աստուածակին երաշխիքը ասոր բոլորովին հակառակն է՝ թէ «Երկիրը յաւիտեան կը մնաչ»: Այս համարին մէջ լիշուած «կրակ»ը անշուշտ միենալով խորհրդապատկերն է որը յաճախ գործածուած է Աստուածաշոնչին մէջ: Անիկա նեղութիւն ու կործանում կը ներկայացնէ, որը բոլորովին պիտի տապալէ ներկաչ կրօնական եւ ընկերական զոյութիւնը անիշխանակութեամբ: — Դան. ԺԲ. 1: Մատթ. ԻՒ. 21:


Ապագայի հոգեզէն Երկինքը պիտի բացկանաւ Երկինքին փառաց ու զօրութեան տիրացած Քրիստոսն ու Եկեղեցին: Անոնք, որպէս Աստուածոյ խոստացեալ թագաւորութիւնը՝ պիտի կառավարեն Երկիրը, օրչնելով ու վեր բարձրացնելով ոչ ընտրեալները, ամէն ազգէ, ժողովրդէ, ցեղէ ու լեզուէ: Նոր Երկիրը, Ընկերական նոր կազմը պիտի ըլլաւ որը զոյութիւն պիտի ունենաչ այն ատեն, նոր Երկինքին — Մեսիական Թագաւորութեան առաջնորդութեան ու հովանաւորութեան ներքէ: — Մատթ. Զ. 10:




ԲԱՆԱՄԱՅԻ ՁՐԱՆՑՔԼ — ՔԱԼԱՊԻԻ ԱՆՑՔԼ



ԱՐՄԱԳԵՏՈՒԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ



ՍՈՍԻԱԼԻՍՈՒԹԻՒՆՔ ՍԱՄՓՍՈՆՈՎ ՊԱՏԿԵՐԱՑՈՒԱԾ



ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄԾ, ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԾ,
ՍՄԲՈՂՉԱՑԱՅՆ

Մեր սկիզբի խորհուրդը հետապնդելով՝ կ'ըմբռնենք
թէ եօթերորդ Ստեղծագործութեան Օրը կամ Դա-
րաշրջանը 7000 տարուաչ ժամանակաշրջան մը պի-
տի ըլլայ: Մեսիալի այն վերջին 1000 տարուաչ փառա-
ւոր իշխանութեան ներքեւ Վերահաստատութեան գործը
երկրը այն վիճակին պիտի հասցնէ ինչ որ սկիզբէն Աս-
տածմէ ծրագրուած էր: Անիկա պիտի ամրողացնէ Երկ-
րին ըստեղծագործութիւնը, ու վերականգնէ մարդկու-
թիւնը որպէս Աստուածանման Թագաւորներ Երկրին գոր-
ծերուն վրայ: Մարդը ճաշակած ըլլալով Բարին ու Զա-
րը, ու Բարին ընտրած ըլլալով, յաւիտենական կենաց
վարժատորութիւն պիտի ստանայ: իսկ Զարը սիրող ան-
հազարնդները Երկրորդ Մահուամբ պիտի ոչնչանան: —
Բ. Պետ. Բ. 12: Բ. թես. Ա. 9:

Մարդուն լեզուի ու զրչի կարողութեան վեր է
պատկերացնելու զրախանման Երկրի փառաւոր կատա-
պութիւնը: Մարդոց մէջ ճանչուած մտքի ու սրտի
ամենավասեմ չափութիւններն իսկ անկատար են բազ-
մածամամբ Աստուծոյ պատկերին կատարելութեանը, որը
պիտի վերահաստատուի բոլոր կամաւորներուն եւ Հը-
նազարներուն մէջ. իսկ կամակողներն ու անհնազնդ-
ները պիտի կորսուին:

Արդէն կը տեսնենք ճարգարէութեանց մէջ խոս-
տացուած Վերահաստատութեան սկսումը: Սական մենք
գեռ Հազարամեալին սկզբնաւորութեանը մէջ ենք, ուր
Մեսիալին հովանաւորութեան ներքեւ, Աստուծոյ ինտո-
սութիւնը ու Զօրութիւնը անկառածօրէն հրաշալի Փո-
փոխութիւններ պիտի գործեն ինական միջոցներով: Բո-
լոր սրտերուն, եւ Քրիստոնեալին հաւատքին համար ո-
գեւորիչ պարագայ մ'է դիտնալու՝ թէ ինչպէս որ Մար-
դարէն յաւանեց թէ «Անապատը ու չոր Երկրը պիտի
ուրախանաց ու չուշանի պէս պիտի ծաղկի», «Անապա-
տին մէջ ջուրեր պիտի բղիմին», այս բաները արդէն սկը-
սած են իրականանալ: Միացեալ Նահանգներու ծալրա-
գոյն արեւմտեան մասերուն մէջ, նոյնպէս եւ Միջագետքի՝
Արբահամբ Երկրին մէջ, մարդկալին խորագիտութիւնը,
Երկրաշափական մէծագործութիւնները, եւ այն, հը-
րաշքներ կը գործեն: Աստուածալին իծաստութիւնը
անոնց եսեն է:


Եթէ մարդկալին հմտութիւնը կարող է ա'լսքան գե-
ղեցիկ պառըներ եւ ծաղկիներ արտադրել, ինչե՞ր չենք
կրնար անկալել կատարեալ Երկրէն, երբ «անէծըր»,
չնորիւ փառաւոր Փրկչին, բոլորովին պիտի վերնալ:
Անզուշ անիկա պիտի ըլլայ: «Ամէն ազգաց ցանկալի բա-
ները»: — Անդեալ Բ. 7:



«ԱՆԱՊԱՏԸ ՊԻՏԻ ՇԱՂԿԻ»



ՈՐԹԻՆ ՈՒ ԹՁԵՆԻԻՆ ՏԱԿԻ



ԵՐԿԻՐԸ ԱՄԾ-ՈՅ ՊԱՏՈՒԱՆԴԱՆԸ ՊԻՏԻ ՓԱՌԱԽՈՐՈՒԻ

ԱԼԵԼՈՒԻՄ. ԽՄԲԵՐԴՅ. ՈՒ ԳԱԼԻՒԹ ԴԱՐԵՐԸ

Ս ԱԶԱՐԱՄԵԱՅ ՄԵՍԻՎԱԿԱՆ ԹԱՊԱԼՈՐՈՒԹԵԱՆ ՎԵՐԺԱ-
ԳՈՎԱՄՈՎԸ, ԱՆՁ ՄԻՀՆՈՐԴՐ ԹԱՊԱԼՈՐՈՒԹԻՒՆԸ ՀՕՐԸ
ՎԻԲՈՒ ՀԱՆՃՆՔ: (Ա. Կորնթ. ԺԵ. 24): Հալը սա-
կայն՝ մարդկային ընտանիքին յաւիտենական կեանք պի-
տի չպարգենէ, մինչեւ. որ նախ փորձէ անոնց իր հանգէպ
ունեցած հնազանդութիւնը: Մատանան կարճ ժամանակ-
ուաց մը համար ազատ պիտի արձակուի երեւան բերե-
լու համար թէ ո՛րոնք իրապէս ի սրտէ հնազանդ էն:
Անէն անոնք որ ան առեն թերանան, Մատանալին հետ
պիտի ոչնչանան երկրորդ Մահուամբ: (Յալտ. Ի. 7-9):
Ազակէս ահա! երկիրը կատարելապէս պիտի մաքրուի:
Ան ատեն ամէն արարած երկնքի ու երկրի մէջ պիտի ը-
սեն. «Աթոռին վրայ նստողին եւ Գառնուկին օրհնութիւն
ու պատի եւ ֆառք ու գորութիւն յաւիտեանս յաւետե-
նից»: (Յալտ. Ե. 13): Ան առեն հոն ալիւս հիւան-
դութիւն ու մաշ պիտի չըլլայ: Մեղքի ու մահուաց անց-
եալի բաները պիտի անհետանան: — Յալտ. Ի. 4:

Քրիստոսի ու Եկեղեցին վառքը մարդկութեան վե-
րահաստատմամբը պիտի չըլերշանաւ: Ս. Գրութիւնները
ո՛չ միայն կ'ըսեն թէ Քրիստոսի առջեւ ամէն ծունկ պի-
տի ծոփ երկնաւորներուն ու Երկրաւորներուն մէջ, հա-
պա նաեւ՝ թէ «Գալիք Դարերուն մէջ Աստուած Քրիս-
տոս Յիսուսով մեզի (Եկեղեցին) պիտի ցուցնէ իր չը-
նորհքին գերազանց մեծութիւնը ու քաղցրութիւնը»:

Ինչպէս որ Աստուած Երկիրը պարապ տեղը չստեղ-
ծեց, հասա բնակութեան համար՝ նոյնպէս ալ այս միեւ-
նոլն ըսկդրունքը, անտարակուս կը վերաբերի թէ՝ մեր
արեգակնային գրութեան, եւ թէ՝ հազար միլիոն մար-
բեր աշխարհներուն համար ալ, որոնց մասին աստեղա-
զէտները կը պատմեն մեզ: Անոնք բոլորն ալ բնակելի
պիտի ըլլան, ու մեր Երկրի մեղաց-փորձառութեամբ
սորված բոլոր դասերը անոնց խրատականներ պիտի ըլ-
լան: Աստուածային հրամանն է՝ թէ Բանը, այն մեծա-
րելի գործակատարը պիտի ըլլայ, որուն միջոցաւ ինչ-
պէս անցելոյն՝ նոյնպէս ալ ապազալին՝ ստեղծումի ամ-
բողջ գործը պիտի կատարուի. իսկ իր Եկեղեցին, իր
Հարսը, իրեն հետ պիտի ըլլայ իր բոլոր փառաւոր ա-
պազալին մէջ: Արդարեւ, մերինը Մեծ Աստուած մ'է,
արժանի Երկրպագութեան, հնազանդութեան եւ սիրու:
Միայն լիմարները կ'ըսեն իրենց սրտերուն մէջ թէ «Ա-
ստուած չկայ»: Ո՞վ քեզմէ պիտի չակնածի, ո՞վ Տէր ...
Երբ Քու արգար գործքերդ լաւանուինք: — Յալտնութիւն
ԺԵ. 4: Մաղարեւ ԱՅՆԱՆ Բարձրաց Գ. 17:



«Ազգային գրադարան»



NL0174392

